


# ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

ՆՈՒԻՆՈՒՄ

# ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ



«ՈՒՏԱՏՈՒՆ»  
թանգարան-ինստիտուտի հրատարակություն  
Երևան - 2002 թ.

ՀՏԴ 891. 981 - Հոբեյան

ԳՄԴ 84Հ7 - 5

Հ - 888

Հոբեյան Գ.

Նվիրում (Երգեր և բանաստեղծություններ)

Եր. «ՈՒԽՏԱՏՈՒԽ» բանգարան - ինստիտուտի հրատ.  
2002 թ. - 216 էջ

Հեղինակի մասին խոսքը՝  
Խմբագիր՝

Հրաչյա Մաքենույանի  
Սասուն Գրիգորյան


«Նվիրում» ժողովածուն Կանադայում ապրող հայ բանաստեղծ, հրապարակախոս, բազմաթիվ երգերի հեղինակ Գրիգոր Հոբեյանի ստեղծագործությունների Երևանում լույս տեսնող առաջին գիրքն է: Ընթերցողը նրա ստեղծագործություններին ծանոթ է սիյուրահայ մամուլից և «Սիրով ափի մեջ» բանաստեղծությունների ժողովածուից: «Նվիրում» -ում բացի հայրենասիրական և սիրային նոր ստեղծագործություններից, ընթերցողն առաջին անգամ հանդիպում է հեղինակի գրած երգատերաստերին և նրանց հիման վրա հյուսված երաժշտությանը:

Հ 4702080202 2002թ.  
709(01) - 2002

ԳՄԴ 84Հ7 - 5

ISBN 99930-823-8 - 4

© Գրիգոր ՀՈԹՈՅԱՆ



ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

## ԸՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Խմ խարին եւ սրտազին շնորհակալութիւններս կը յայտնեմ իմ բանաստեղծութիւնները եղանակաւորող երաժշտագիտ-յօրինադներ Էղիկ Յովսէվեանին՝ 20 երգ, Գևորգ Յարութիւնեանին՝ 4 երգ, Սարգիս Համպոյեանին՝ 2 երգ, Անահիտ Կուտսուզեանին՝ 2 երգ, Արքուր Ռազգորենին՝ 1 երգ եւ Յակոբ Մանուկեանին՝ 1 երգ բառաձայն երգեցողութեամբ եւ գոյգ դաշնամուրի ընկերակցութեամբ, Էղիկ Յովսէվեանի 18 երգերուն դաշնամուրի բաժինը եղանակաւորող շնորհայի դաշնականար Գևորգ Անտոնեանին եւ մէկ երգի դաշնամուրի բաժինը եղանակաւորած Հրաչ Շեհրեանին:

- Գրքին յառաջաբանի հեղինակ, արծակազիր եւ հրապարակազիր Հրաչեայ Սարէւսեանին:
- Գրքին խմբագիր, բանաստեղծ, հրապարակազիր եւ պատմաբան Սասուն Գրիգորեանին:
- Գրքին Թորոնքոյի տպագրութիւնը ընկերական եւ բարեկամական մօտեցումով ստանձնած AMV GRAPHIC INC-ի տնօրէն ընկեր Վահէ Թաշճեանին եւ իր նորայրներուն:

ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ



Այս հատորին մեկնասութիւնը  
սիրով ստանձնեցին աղջիկս՝ տիկին  
Անի Հոքոյեան - Ժոլին  
Եւ քոռնիկներս՝ Ջրիստափորը Եւ  
Ստեփան-Արմենը  
Ծնորհակալութիւն իրենց ազնի  
նուիրումին համար:

**Գրիգոր Հոքոյեան**



**ԲԱՆԱՍՏԵՂԾ ՄԱՐԴԸ՝ ԲԱՌԵՐԻ ՄԵԶ  
Գրիգոր Հոքոյանին և նրա «Նվիրում» գրքին  
ծանոթանալուց հետո**

Երևանում ծանոթացանք: Գնացինք սուրբ Էջմիածին, եղանք Օշականում, խոնարհվեցինք սուրբ Սեպոպ Մաշտոցի աճյունին: Ուր էլ զնացինք՝ սուրբ էր ու սրբություն էր: Հաճախ հառնում էր, ուռճանում, երբ նայում էր սուրբգրային մեր լեռանը, հաճախ արտափում էր հանկարծ զգացի, որ նա կարող է մտնել բառերի մեջ: Անսովոր ոչինչ չկա: Մարդը ծնվել է այդ բառերից, տարիներ, տասնամյակներ շարունակ պահել-պահպանել է իրեն ծնած բառերը ու սրտի ուզած ժամանակ իրավո՞նք չունի մտնելու իր բառերի մեջ այնպես, ինչպես մտնում են հարազատ տուն, այզի, ինչպես մտնում են ճանապարհ, տրվում հուշերին: Եղեռնի միջով անցած ծնողների զավակը բարի և պատմության ծնունդ է: Առանց կարդալու զգացի՝ բանաստեղծ է: Ու երբ գրչեղբայր՝ Սասուն Գրիգորյանը սուածարկեց կարդալ ձեռագիրը, մի պահ երկմտեցի. «Մարդը ծնված օրից բանաստեղծ է, էլ ի՞նչ կարդամ, էլ ինչո՞ւ կարդամ»: Բանաստեղծի մասին շատերն են հիացմունքի խոսքեր ասել ու գրել: Հակոբ Կարապենցի և Սասուն Գրիգորյանի «գրավոր մեղադրանքները» բավական են, որ ձեռքերս կապվեն: Ձեռքերս կապված են, բայց կարդում եմ եզակի արձակագիր, ափսո՞ս, վաղամեռիկ Հակոբ Կարապենցի սրտահոյզ-նրբազգաց խոսքը. «Այդ որքա՞ն հարուստ ներաշխարհ ես ունեցել: Այդքան սեր ու կարոտ ինչպե՞ս են պարփակել սրտիդ մեջ: Միրեցի քե՛ հայրենասիրական երգերդ և քե՛ սիրային տագնապներդ»: Որքան բոցաշոնչ են հեղափոխական երգերդ, նոյնքան տրտմանոյշ են անճնական տվայտանքներդ», «...այս գրքի մեջ է, որ տեսա քո գեղեցիկ հայերենը՝ միանգամայն հասուն, ճկուն ու հարուստ: Ուրեմն, կեցցե Հալեպը, որ քեզ պես բանաստեղծ է տվել»: Ցավոք, ես չեմ կարող վիճել Հակոբ Կարապենցի հետ, չեմ կարող ասել՝ ոչ մի քաղաք ու երկիր բանաստեղծ չեն տալիս: Բանաստեղծ տալիս են ծնողները, բանաստեղծ տալիս է լեզուն, բանաստեղծ տալիս է սերը: Գրիգոր Հոքոյանը բանաստեղծ է դարձել ծնողների, լեզվի և սիրու

## ՆՈՒԻՐՈՒՄ

շնորհիվ: Ասեմք, որ նրա համար իր ծնողները պատմություն են, իր լեզուն պատմություն է, իր սերը պատմություն է: Ես չեմ կարող ասել, թե ինչ ջերմությամբ (զուցե և սառնությամբ, անտարրերությամբ) կը նորունվի բանաստեղծի այս նվիրումը, բայց սիրով ասեմք, որ բանաստեղծին բանաստեղծ դարձրած «Միքար ափին մեջ» գիրքը, որը լույս է տեսել Տորոնոսոյում, 1987-ին, շատերի ուշադրությունն է շեղել առ Գրիգոր Հորոյանը: Դրանցից մեկն է Հակոբ Կարապետցը, որի խոսքից առատորեն ծաղկաբաղեցի: Այսպես կարող եմ ծաղկաբաղեցվ «գործս յոլա տանել», բայց «Նվիրում», իրոք որ, նվիրում է պահանջում: Հաճախ բառերի մեջ թաքնվող բանաստեղծը ծննդյան տոն է ստեղծում: Գիրքը, որը բաղկացած է «Ծննդյան երգարանը», «Որդիական», «Նվիրում» և հավելյալ՝ «Հեղինակի մասին» բաժիններից, ամբողջովին, ամեն մի բաժնով, բանաստեղծությամբ, տող ու տնով նվիրում է: Զնոռանանք, երբ ուսուցիչ Գրիգոր Հորոյանն է բանաստեղծում, երբեք չի փորձում դաս տալ, հիշեցնել իր ուսուցիչ լինելը: Դա սրանչելի է: Հեղինակի հետ մտերմիկ պահերը, գրույցները, լրությունը, իրար արմատի, անցած ճանապարհի իմաստին մուտենալը, տպագրածն ու ձեռագիրը, ասես, մեկ արած, նոյն բանն են հուշում. հայրենի եղերքից, տնից, տեղից զրկվածը, Դեր Չորի անապատներով անցածի սերունդը այլևս չէր կարող ոչինչ սիրել այնպես, ինչպես պետք է գորգութելով, դրդահար սիրել մաշտոցյան զիրն ու գրականությունը, որի հանդեպ տածած սիրով միայն կարելի է հառնել: Այդպես կոչվածներից մեկն էլ իր ծնողների, իր ժողովրդի պատմությունը քաջ իմացող բանաստեղծ Գրիգոր Հորոյանն է, մարդ, որն իրավունք չուներ մոռանալու իր վարժարանը, իր ուսուցիչներին: Զններգությունների մեջ ամեն մեկն իր արժանի տեղն է գտել: Կասեի՝ բանաստեղծը ոչ միայն իր «նվիրատուների» հոգեբանությունը լավ գիտի, այլև գիտի սուրբ մաշտոցյան բառերի, կասեի՝ գրերի հոգեբանությունը: Այդպես չիմեր, նա չէր կարող բանաստեղծել. «Անած մեարովյան լեզվի հայարույր լույսով սրբազն»: Հայ բանաստեղծի գրչից շատ է արյուն ծորացել, արյունոտ բառեր շատ ունենք: Պետք է ուժ ունենալ սիրո երգեր գրելու համար: Ասելու համար նոյնպես պետք է սեր ունենալ: Իր ապրած կյանքի զինը, իր խոսքի արժեքը քաջ իմացող բանաստեղծը երբեք իրավունք չունի մոռանալու, թե իր արմատները որտեղից են գալիս, ովքեր են իր նախնիք, ծնողներն ի՞նչ են կորցրել: Ինչո՞ւ մոռանալ, որ ծնվել հասակ է նետել Հալեափ հայաշունչ

գաղթօջախի մեջ, պարտական է նաև ուսուցիչներին, մտավորականներին, խմբագիրներին է պարտական: Նա մինչև իր կյանքի վերջին պահը չի մոռանա իր կուսակցությանը. քրծվել է հայ հեղափոխական դաշնակցության հնոցի մեջ: Երդումի նման է հնչում նրա խոսքը. «Հայաստանի սիրտեն Սասունի սրբազնան լիոներէն ժառանգած սիրտիս մէջ բոցավառող կրակը զիս երբեք հանդարտ չէ ձգա՞ծ և պիտի չձգէ մինչեւ մահ, որուենու արմատներս կտերին անձնազոհ ֆետայիներու այն փաղանգեն, որոնք իրենց կեանքը զոհաբերեցին հայ ժողովուրդի ազատութեան ճանապարհին»: Եթե բանաստեղծի արձակ այս ազնիվ խոստովանության տիտուր երաժշտությունը, բառերի թախիծն ու լացը, հավատը, հույսը փորձենք ավելի մանրամասնել, ապա նոյն պահին կստացվի այս ժողովածուն, որ կոչվում է «Նվիրում»: Եթե շափակչունու լինենք ապրած կյանքը (տարիքային իմաստով) և գրական վաստակը, ապա շահողը լինելու է ճանապարհը, որը սասունցու զավակի հապարտությամբ անցել է Գրիգոր Հոթոյանը: Նա միշտ եղել է հայոց բառ ու բանի հետ: Եթե ճիշտ է, որ նա պահել է լեզուն, ապա ինքն էլ մեր լեզվի, մեր բառի փրկածն է: Եվ նա ոչ միայն բանաստեղծություններ է մեզ նվիրում, այլ բառերի, պատկերների, ապրումների հրավառություն է սարքում: Սիրային-քննարական բանաստեղծությունների մեջ ասես ծփում է մեր ժողովրդական մեղեղայնությունը: Թող միշտ բանաստեղծի գրչին պատկանի «երազանքով քաղցրահամ», «դալարագեղ վարդաստան», «ղղանքներով սիրավառ», «ուղին մթաստվեր», «զահով օրինարեր», նման տասնյակ ու տասնյակ բառապատկերներ, որ լցված են երգերի մեջ, բայց խորք պիտի համարեն, երբ նոյն գրիշը գրում է «զնդեցկուիս սիրախանձ», և նման ոչ բանաստեղծական անպոտ շերտեր, որ ստվեր են զցում լուսածիր պատկերների վրա: Գեղեցկություն, սրտի նվիրում համարենք ձններգերը, որից այս գիրքը պակասություն չի քաշում: Նվիրումները հաճախ ալբոնային արժեքի են, բայց զիսավորը մնում է հեղինակի անկեղծությունը: Բանաստեղծը չէր կարող բանաստեղծություններ չնվիրել հայոց լեզվին, չապրեր մեր ճակատագրով, բայց սխալված չենք լինի, եթե ասենք, որ մեր սրբություններն ավելի են սրբանում, ավելի մերը դառնում, երբ զգում ես բանաստեղծի արյան կանչի մտերմությունը իր կորուսյալ և հավատի մեծ աշխարհի հետ: Երախտագիտությունը պետք է ուղեկցի մարդուն: Մեր բանաստեղծները երբեք խեղճ չեն

## ՆՈՒԽՐՈՒՄ


Եղել և տասնյակ ու տասնյակ քանաստեղծություններ են նվիրել աշխարհի սարերին ու գետերին, ժողովուրդներին ու քաղաքներին: Կիսնդրեի ընթերցողին, որ նա հանգիստ կարդա Սիրիային նվիրված քանաստեղծությունը: Սա արդեն պատմություն է՝ լուսաբացի ճշմարտությամբ: Գրիգոր Հռոյանը, պարզվում է, երգաստեղծ է: Այս գրքում դուք կիանդիպեք քանաստեղծի գրած շատ խոսքերի, խոսքեր, որ, ինչպես ասում են, դարձել են երգեր: Հենց քառերը հուշում են, որ նա լավ երգերի խոսքերի հեղինակ է: Ծնորհակալ լինենք երաժշտության հեղինակներին, դաշնավորողներին, երանի նրանց, ովքեր կլսեն և կվայելեն:

Սիրային ինչ երգ էլ գրած լինի ու գրելու լինի Գրիգոր Հռոյանը, սիրո նրա անսպառ աղբյուրը եղել ու է՝ իր Հայաստանը, Հայոց լեզուն, Արարատը, Հայ ժողովուրդը, իր կուսակցությունը: Աղբյուր, որ նա պահել ու պահում է մաքուր: Ու իհնա ինչպես ուրախ չլինի, երբ սրտի ցանկացած ժամանակ գալիս է Հայաստան: Տեսնելու, լցվելու, հավատալու: Նրա համար հայրենիքում սիրելը հրաշք է, հայրենիքում նոր երգ գրելը հրաշքի նման բան է: Եվ, որպես գրող, եկամ, մասնակցեց Գրողների համահայկական առաջին խորհրդաժողովին, նորից լցվեց Հայաստանով, հասցրեց իր «Նվիրումը» նվիրել մեզ ու...

Բարի ճանապարհ, մինչև նոր հանդիպում նոր գրքով, մեր պատմության, լեզվի, հայրենիքի հետ արմատներով կապված, Սասունի ասած, պայքարի և հավատի սասունորդի:

*Հրաչյա Սարևոսյան  
Արձակագիր*

# ԿԱ ԵՐԳԱՐԱՆԸ



## ՂԱՐԱԲԱՂԲ ԿԸ ԿԱՆՉԵ

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեամի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեամի  
Դաշն. Գեղրդ Անսոնեամի

Զարթիր, լաօ, Ղարաբաղը կը կանչէ,  
Հայոց ազգին որդիները օգնութեան,  
Միանալու իր էութեան, իր Մնծ Տան՝  
Հզօր կամքով մշտակենդան:

Արցախը ազատ ապրած է դարեր,  
Պատմութիւն կերտած հայու արինով,  
**Կրկ.** ՀՊիտ' դառնայ ազատ կրկին պայքարով,  
Պապենական սուրբ հաւատքով:

Իմ Արցախս սիրասուն,  
Դուն սիրտն ես Հայութեան,  
**Կրկ.** Հուն երազ անթառամ,  
Յաւերժական իմ Հայաստան:

Ղարաբաղը շղթայուած է, ո՞վ հայեր,  
Բննապետի նենգութեամբը ոճրածին,  
Կը տառապի կարօտովը դառնազին՝  
Ազատութեան լուսաբացին:


Արցախեան ճայնը՝ անթեղուած կրակ,  
Բոցավառած է սիրտը Հայութեան,

- Կրկ. {Վերածուած է ոգին Արամեան՝  
Գաձասարէն մեր սրբազն:

Իմ Արցախ սիրասուն,  
Դուն սիրտն ես Հայութեան,

- Կրկ. {Դուն երազ անթառամ,  
Յաւերժական իմ Հայաստան:

*25 Օգոստոս, 1989*



## ՂԱՐԱԲԱՂԲ ԿԸ ԿԱՆՉԵ

*Isoop` Գրիգոր Հորոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Ցովսէփեանի  
Դաշն. Գերդ Անտոնեանի*

*Allegro non troppo*

A musical score for voice and piano. The vocal line is in soprano C-clef, and the piano line is in bass F-clef. The score consists of five staves of music with lyrics in Armenian. The lyrics are:

Ճար-բիր ւու օ շա-րս-բաս հը կը շան-ի հա-ցուա-  
շա-րս-բաս օ շա-րս-բաս շա-րս-բաս է ուն չա-ժեր,  
քի ու- զի նե- թո օ զ շա- թեմա . օ զ ա տա- օ լ  
5. 5.  
5. 5.

մը- յա- թէ ա- զուր ան- քա- լիք, ան- քա- լիք;  
կը- պա- հա- յա- նա- կա- լիք, պա- հա- յա- նա- կա- լիք;  
կը- պա- հա- յա- նա- կա- լիք, պա- հա- յա- նա- կա- լիք;  
կը- պա- հա- յա- նա- կա- լիք, պա- հա- յա- նա- կա- լիք;  
կը- պա- հա- յա- նա- կա- լիք, պա- հա- յա- նա- կա- լիք;  
կը- պա- հա- յա- նա- կա- լիք, պա- հա- յա- նա- կա- լիք.

1.

կը- պա- հա- յա- նա- կա- լիք, պա- հա- յա- նա- կա- լիք;  
կը- պա- հա- յա- նա- կա- լիք, պա- հա- յա- նա- կա- լիք;

2.

կը- պա- հա- յա- նա- կա- լիք, պա- հա- յա- նա- կա- լիք;

# ՆՈՒԻՐՈՒՄ

---

(2.)

թ՛ սկ - յան      ու - պա - ռան      զա սպան

եւ      պա - ռան - քան      զա տի - քան

պա - ռան      յան սկ - յան պա - ռան      թ՛ սկ - յան

յան սկ - յան պա - ռան      թ՛ սկ - յան պա - ռան      յան սկ - յան

յան սկ - յան

1.

2.

3.

-3-

(2)

18-1

The score consists of five staves. The first staff contains lyrics and musical notation. The subsequent four staves are blank, likely for continuation or rehearsal.

## ԱԶԱՏԵՆՉ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

Ազատատենչ ողջ Հայութեան,  
Խրոխստ կամքով Վահագնածին,  
Փիւմիլի պէս ծնար կրկին,  
Յաւերժական իմ Հայաստան:

Ոգի դարձած Եռագոյնով,  
Հայոց երկիր դարձար ազատ,  
Հզօր մնաս զերդ Արարատ՝  
Հին ցաւերդ ամոքելով:

Դուն իմ երազ, իմ միակ սէր,  
Դուն իմ արեւ կենսապարզեւ,  
Կարօտավառ քեզի բարեւ,  
Իմ Հայաստան աւետաբեր:

Իմ Հայրենիք եղենական,  
Մեսրոպաշոնչ իմ Հայաստան,  
Որդիներդ տուն պիտի գան,  
Պիտի դառնաս դուն վարդաստան:

Ոգի դարձած Եռագոյնով,  
Հայոց երկիր դարձար ազատ,  
Հզօր մնաս զերդ Արարատ՝  
Հին ցաւերդ ամոքելով:

Դուն իմ երազ, իմ միակ սէր,  
Դուն իմ արեւ կենսապարզեւ,  
Կարօտավառ քեզի բարեւ,  
Իմ Հայաստան աւետաբեր:

## ԱԶԱՏԵՆՉԻՄ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

*Ivorap` Գրիգոր Հոթոյեանի*

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

*Tempo di marcia*

azat - en - chim im ha - yas - tan, ha - yas - tan, ha - yas - tan,  
 զիւ, պե - րի - կի սեմ դը - սոր հը - լիւ, յւ -  
 զւն իւ հա - յա - ցն: մը - զի քոր - ցն լւ - ուն - գի -

ՆՈՒԻՐՈՒՄ

---

Handwritten musical score for voice and piano. The score consists of four staves. The top staff is for the voice (soprano) and the bottom staff is for the piano. The middle two staves are also for the piano.

The lyrics are written below the vocal line:

end: new-jing tip - կիր զար-ցըր ս - պար: եղայօն

ևս զիգ շ - պարը՝ կիր չու-լե-թը ս - ժա-թե-լու

դան իւ լի - պար իւ օր - մի սեր, դան իւ ս - պար

կիւ - սս - պար - գեր, կիւ - սս - պար գեր պար-թէ իւ յա-յս-

-2-

զան ա - սե - զան - իկը.

## ԶԱՅՆ ԱՉԱՏՈՒԹԵԱՆ

*Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի*

Ոտքի է ահա Հայ ազգը համայն,  
Մօր գիրկէն խլուած Արցախի կանչով,  
Հայ Դատի լուծման անվեհեր կամքով՝  
Բոնցքաւրուած սրտով միակամ:

Հայրենիք-Սփիտը միաձուլուած են,  
Պահանջատէրի արդար պոռթկումով,  
Հայոց հողերու տուն դարձի շնչով՝  
Ոգեղինացած երթով ասպագէն:

Դուն Հայաստան ես, Ղարաբաղեան հող,  
Պատմական Արցախ՝ երկիր Հայկական,  
**Կրկ.** { Դուն սրբատեղի, դուն զոհասեղան,  
Հայոց պատմութեան փառքը լուսաշող:

Արցախը հայ է, բուրվառը հայկեան,  
Մայր սիրազորով հերոսներ ծնող,  
Գոյամարտերով շղթաներ փշրող,  
Սորկութեան դէմ պողպատեայ վահան:

Արցախ-Ղարաբաղ՝ ճայն ազատութեան,  
Դուն զողտրիկ աշխարհ քաջերու օրբան,  
Գարունը մօս է քու տառապանքին,  
Շուտով կը դառնաս մօրդ կարողին:

Դուն Հայաստան ես, Ղարաբաղեան հող,  
Պատմական Արցախ՝ երկիր Հայկական,  
**Կրկ.** { Դուն սրբատեղի, դուն զոհասեղան,  
Հայոց պատմութեան փառքը լուսաշող:

## ԶԱՅՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ

*Ivorip` Գրիգոր Հոթոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեղրդ Անտոնեանի*

*Tempo di marcia*

Մը դի է ա - հա  
մա աշ գը հա սայւ, մօր ցիր կիւ իւ սայւ  
շիր յս յի կա զա զա զա լու յա

ՆՈՒԻՐՈՒՄ

առ. Խոյց եր կիր զար չըս աւ չըս, հօչ չըս.

եսու զեր շի պար պար ավ ճակ լաւ

ունի իւ լու պար իւ ըս ան ան ան պար'

կեր աւ պար կեր պար պար պար պար պար

Handwritten musical score for voice and piano. The score consists of four staves, each with a key signature and time signature. The vocal part is written in soprano clef, and the piano part is in bass clef. The lyrics are written in Armenian below the vocal line.

**Staff 1:**

- Key: G major (no sharps or flats)
- Time: Common time (indicated by 'C')
- Text: զան դար-թ շահ- շահ՝ ա- քե- թ- նա- ցահ՝

**Staff 2:**

- Key: G major (no sharps or flats)
- Time: Common time (indicated by 'C')
- Text: եր- պահ սս- պա- չէն,

**Staff 3:**

- Key: A major (one sharp)
- Time: Common time (indicated by 'C')
- Text: ուն իս- բաղ- եան ին:

**Staff 4:**

- Key: A major (one sharp)
- Time: Common time (indicated by 'C')
- Text: պա- սա- սա- սա- սա- սա- սա- սա-

**Staff 5:**

- Key: A major (one sharp)
- Time: Common time (indicated by 'C')
- Text: պա- սա- սա- սա- սա- սա- սա- սա-

**Staff 6:**

- Key: A major (one sharp)
- Time: Common time (indicated by 'C')
- Text: պա- սա- սա- սա- սա- սա- սա- սա-

**Staff 7:**

- Key: A major (one sharp)
- Time: Common time (indicated by 'C')
- Text: պա- սա- սա- սա- սա- սա- սա- սա-

**Staff 8:**

- Key: A major (one sharp)
- Time: Common time (indicated by 'C')
- Text: պա- սա- սա- սա- սա- սա- սա- սա-

# ՆՈՒԻԲՈՒՏՄ

1, 2, 3.

Coda

4.

rit.

## ՀԱՅ ՍԱՅՐԵՐՈՒՆ

*Խոսք՝ Գրիգոր Հոթոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեղոց Անտոնեանի*

Հազար ողջո՞յն Հայ մայրերուն,  
Ազգը պահող, սնուցանող,  
Սերունդները հայացնող,  
Հայ մայրերուն հազար ողջո՞յն:

Հազար ողջո՞յն Հայ մայրերուն,  
Որոնք որպէս բերդ ու վահան,  
Պաշտպանած են բազմադարեան,  
Հայ հաւատքը ազնուագոյն:

Հազար ողջոյն յաւերժ յարգանք,  
Հայ մայրերուն քաջակորով,  
Որոնք իրենց սուրբ արիւնով,  
Կերտած են փառք ու յաղթանակ:

Հազար պատի հայ մայրերուն,  
Որոնց վսեմ նուիրումով,  
Եւ սեփական կեանքի գնով,  
Հասած է մեզ հայոց լեզուն:

Հայ դպրոցը՝ լոյսի տաճար,  
Հայ մայրերով կը մնայ վառ,  
Որ սերունդներ որպէս նշխար,  
Հաղորդուին լոյսին անմար:

# ՆՈՒԻՐՈՒՄ

## ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՄ

Խոսք՝ Գրիգոր Հովոյեանի

Երաժշտ. Էղիկ Զովսէկիեանի  
Դաշն. Գեղրդ Անտոնեանի

*Tempo di marcia*

zcca zappa

կու կար որ զայ

հայ մայր բերքը, ապ գո պահու աւ տառ.

յա բայ աւ բարքը էտ ու լա յա յա նայ

♩

Կոյ սոյ- թե- քան հո- չըր ող- զըն: Դու չըր

ող- զըն կոյ սոյ- թե- քան, ո- խով ը- պէս

թոյ ու մա- հան, պաշտպա- հած ին բայ- ն-

թոյ- նա, կոյ ես ասդ- ու այ- ս- զըն:

## ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

Խոսք՝ Գրիգոր Հորոյեանի

Երաժշտ. Սարգիս Համպոյեանի

Հայաստան աշխարհ, երկիր նայիրեան,  
իմ հայրենիք եղեմական,  
Հայ ժողովորդի կամքով անսասան,  
Հասար կրկին ազատութեան:

Նուիրական Հայաստան,  
Վերածնեալ բուրաստան,  
Յաւէտ մնայ անսասան,  
Փառք ու սպատի Հայոթեան:

Ոտքի՝, Հայկի ժառանգներ,  
Սարտարապատ և Արցախ կերտող  
մարտիկներ,  
Ոտքի՝, Դարքի որդիներ,  
Մամիկոնեան հուրով վառուած հայ  
զինուորներ:

Յառա՞ջ, Թորգոնեան զարմեր,  
Դէպի յաղթանակ հպարտ քաջեր,  
Յառա՞ջ, անմահ հերոսներ,  
Հայրենիք փրկող հայորդիներ:

Երկիր Հայաստան, լրտաշող աշխարհ,  
Հայոց երկիր դրախտավայր,  
Ողջո՞յն արեւիդ, ողջո՞յն դրօշիդ,  
Ազատութեան վեհ երազիդ:

## ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի

Երաժշտ. Սարգիս Համպոյեանի

The handwritten musical score for "ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ" features ten staves of music in G major, common time. The lyrics are written in Armenian below each staff. The score begins with a melodic line that includes a melodic minor scale pattern. The lyrics describe the beauty of Armenia, mentioning its mountains, rivers, and people. The music is composed of eighth and sixteenth note patterns, with some rests and dynamic markings like forte (f) and piano (p). The overall style is a traditional folk-style composition.

Transcription of lyrics from the score:

- Խայտ աղած աղբարտ է կա շայ պատրաւ
- Խա հայ պէ շայ է պէ ու կար
- Խա ձա զա ձա զա կա կա վա վա վա
- Խա սա լո կա կա սա պատրաւ
- Հա սա կա կա սա պատրաւ

## ՆՈՒԻՐՈՒՄ

A handwritten musical score consisting of ten staves of music. The music is written in common time (indicated by 'C') and uses a soprano clef. The lyrics, written below the notes, are in Armenian. The lyrics are:

Տաք զիկւրու ո զ ի ո ո ժ աւ  
պ ա զ զ ի ւ ր ո ւ յ ո ն ա ւ ե ռ ո ւ թ  
և ա ս ե լ ա յ ը ր ա ս ա ւ ր ո յ ա ս տ ո յ ա վ  
ե ր ա ս ո ւ ր ո յ ա յ ա ն ա ն ա ն ա ն ա ն ա ն  
շ ի ր յ ա ն ա ս մ ա ն ա ն ա ն ա ն ա ն  
ո ւ ր ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ  
ե ր ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ  
հ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ  
ո ւ ր ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ  
բ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ ա յ

## ՊԵՏԻԿ ԻՆՃԵՅԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Նույր՝ Յակոր Ծանսպագեանին

Խօսք՝ Գրիգոր Հոթոյեանի

Երաժշտ. Սարգիս Համալոյեանի

Դաշնակցութեան հնոցին մէջ թրծուած,  
Հերոսներու վեհ ոգիով տոգորուած,  
Հասակ առիր, դարձար հայդուկ հայկական,  
Դաշնակցական ընկեր Պետիկ Ինճեյեան

Սուսա Լերան բարձունքներէն,  
Պապենական սուրբ հողերէն,  
Ծծած ոգին ազատութեան՝  
Հերոս ընկեր առհաւական:

Հայրենական Այնձար գիտէն մեկնեցար,  
Վահագնածին խիզախութեամբ դրւն հասար,  
Փարիզ քաղաք՝ պատրաստելու ռումբ-ական՝  
Դաշնակցական ընկեր Պետիկ Ինճեյեան:

Որայէս մի նոր Քրիստափոր,  
Հայոց Դատին եղան զինուոր,  
Հարուածելու վատ թշնամին՝  
Քաջակորով ընկեր անգին:

Հազարամեայ հայրենիքի կորուստով,  
Մեծ Եղեռնի սարսափներու կոկիծով,  
Հրդեհնեցիր ըմբռստ սիրտդ վրէժով,  
Սակայն ինկար պայթած ռումբի արկածով:

Ընկերմերդ հազարաոր,  
Քեզ կը յիշեն արտասուաքոր,  
Դուն մեռած չես իրենց համար,  
Պիտի ապրիս միշտ՝ դարէ-դար:

## ՆՈՒԻՐՈՒՄ

### ՊԵՏԻԿ ԻՆՁԷՅՅԵԱՆԻ ՑԻՇԱՍԱԿԻՆ

Նուկը՝ Յակոբ ճանպաղեանին

Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի

Երաժշտ. Սարգիս Համպոյեանի

A handwritten musical score for a solo voice and piano. The score consists of ten staves of music, each with a key signature of one sharp (F#) and a common time signature. The vocal line is in soprano range, and the piano accompaniment is in basso continuo style. The lyrics are written below the vocal line in Armenian. The score is written on five-line staff paper.

Ձազ շախ սու թառ եւ զա ցը ցը ցը  
թառ եզ ևս 3 հե յու 2ե յու  
վեհ ո ցի ո կ ցա ֆար մատ  
հասան ու ար յարցար եալույացաւ  
կա դաշտուն ու կա յու յու յու  
յե յու յու յու յու յու յու  
Ուս յու յու յու յու յու յու յու  
կա յու յու յու յու յու յու յու  
օյ յու յու յու յու յու յու յու  
հե յու յու յու յու յու յու յու

## Գ Ա Ր Ն Ա Ն Ա Յ Ի Ն ...

Խօսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեղագ Անտոնեանի

Գարնանային զով գիշերով,  
Կը թափառիմ փողոցներով,  
Անցեալ սերտ ապլումներով,  
Կը վերանամ քեզ յիշելով:

Կրկ. { Լուսնի լույսը արծաթեայ  
Երկինքէն լուս կը շողայ,  
Փայփայելով հուրը սրտիս,  
Քեզ տեսնելու երազիս:

Հրատոշոր սիրով վառուած,  
Քեզ կիմսոռեմ աչքերով թաց,  
Սիրուն աղջիկ՝ սիրոյ ալիւն,  
Առանց քեզի չկայ գարուն:

## ՆՈՒԻՐՈՒՄ

### ԳԱՐԵԱՆԱՅԻՆ...

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գէորգ Անտոնեանի

The musical score consists of six staves of handwritten notation on a five-line staff system. The key signature is one flat, and the time signature varies between common time and 2/4. The vocal line includes lyrics in Armenian, such as 'զար - ըստ չափ լուս' and 'զի - շեր պահ կա - ռայ - աւ - պահ'. The piano accompaniment features harmonic chords and bass notes.

կը պահանջ ժիշտ լուս

լուս պահանջ առ ապ բայ

լուս պահանջ լուս զար

լուս պահանջ լուս ապ ապս ժիշտ պահ

փայ դայ յիշ լուս ապ ապս ժիշտ պահ

-2-

ՆՈՒՐՈՒՄ

---

ati- լու ե- պա- զան ւա- սի օդ- ա-  
 սպ- լու կա- զա- ն լո- կա- վա- սի օդ- ա-  
 ըս- պա- յա- լու կա- զա- ն լո- կա- վա- սի օդ- ա-

1. 2.

-3-

(2)

եւ լու եւ պաս զո՞յ:

1. 8. 1. 8.

Blank staves for continuation:

Blank staves for continuation:

Blank staves for continuation:

Blank staves for continuation:

## ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

*Խոսք՝ Գրիգոր Հոռոյեամի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէփեամի*

Սիրով վառուած սիրուն աղջիկ,  
Սէկ նայուածքով սիրեցի քեզ,  
Սիրոս ցնծաց տեսքիդ ի տես՝  
Կախարդական ու գեղեցիկ:

Դուն իմ սէրն ես, հայաբոյր սէր,  
Սրտիս խորէն ծնունդ առած,  
Կ'ապրիմ օրեր անքուն, քաղցած՝  
Քեզի համար օր ու գիշեր:

Սեւ աչքերուդ ցոլքը հոգիս,  
Թոհք տուաւ ըղձանքներուս,  
Վաս ժախտով տուիր ինձ յոյս,  
Որուն բոցը միշտ կ'այրէ զիս:

Դուն իմ սէրն ես, հայաբոյր սէր,  
Սրտիս խորէն ծնունդ առած,  
Կ'ապրիմ օրեր անքուն, քաղցած՝  
Քեզի համար օր ու գիշեր:

Սրտիս ամէն մէկ զարկին հետ,  
Ցանկացի քեզ չքնաղ աղջիկ,  
Ինչպէ՞ս ապրիմ ես երջանիկ՝  
Առանց սիրոյդ բուրումնաւէտ:

Դուն իմ սէրն ես, հայաբոյր սէր,  
Սրտիս խորէն ծնունդ առած,  
Կ'ապրիմ օրեր անքուն, քաղցած՝  
Քեզի համար օր ու գիշեր:

## ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

Խոսք՝ Գրիգոր Հոթոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի

*Moderato non troppo*

Սիրուն աղջիկ աղ-ջիկ, թի շաբախոց  
ահ-ըե- պի մեռ սկրշածունց պես-ին ի- պես  
լու-քա-քա-քան ու զե- զե- զե- զե-  
զա-քա-քա-քան ու զե- զե- զե- զե-

## ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

*Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովելիեանի  
Դաշն.՝ Հրաչ Ծեհիրեանի*

Երազներուս ճանապարհով,  
Կը քալեմ լուռ ես այս գիշեր,  
Սիրոյ տխուր սարսուռներով,  
Քեզ կը փնտոեմ, իմ անգին սէր:

Յուզուած կ'երգեմ սիրոյ երգեր,  
Սինակ եմ ես այս ուշ ժամին,  
Կ'այրի սիրսս սիրով անմեռ,  
Այս կարօտով ի՞նչպէս ապրիմ:

Ծաղիկներու բուրմունքը վառ,  
Սիրոյ ծարաւ սրտիս հանար,  
Կ'ըլլայ զեփիտ սփոփարար,  
Չգայնութեամբ հոգեպարար:

Իմ սրտիս մէջ գարուններ կան,  
Բորբ ապրումներ արեւահամ,  
Քու սիրովդ կախարդական,  
Երազներս կ'աննահանան:

# ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԲԱՆԱՊԱՐՀՈՎ

*Iouap'* Գրիգոր Հոթոյեանի

Երաժշտ. Էղիկ Թովսէփեանի  
Դաշն.՝ Հրաչ Շեհրենանի

## ՆՈՒԻՐՈՒՄ

---

The musical score consists of four staves of music in common time (indicated by '8'). The key signature is one flat. The vocal parts are written in soprano, alto, tenor, and bass clefs. The lyrics are written in Armenian below the notes.

**Staff 1 (Soprano):**

- Measure 1: չուկանաց կ'էր գետը
- Measure 2: սի - ռոյ լու գետը
- Measure 3: լու գետը

**Staff 2 (Alto):**

- Measure 1: սի եսոց եսոց եսոց
- Measure 2: այս ուղարք ծառ միահաւաք
- Measure 3: պ.

**Staff 3 (Tenor):**

- Measure 1: կայ բի վրա պատուի սկա
- Measure 2: սի պատուի սկա
- Measure 3: սկա սկա սկա

**Staff 4 (Bass):**

- Measure 1: սկա սկա սկա սկա
- Measure 2: սկա սկա սկա սկա
- Measure 3: սկա սկա սկա սկա

(2)

## ՀՐԱԺԵԾ ԿՈՒՏԱՍՄ

Խօսք՝ Գրիգոր Հորոյեանի

Երաժշտ. Անահիտ Կուտսուզեանի

Ուրեմն, այդպէս, կատակ չէ երբեք,  
Որոշում առած կը մեկնիս շուտով,  
Քաժանումի ցուրտ ուղին բռնելով,  
Հրաժեշտ կուտաս մեր սիրոյն անդեկ:

Կրկ. { Բայց, արդեօք ինչո՞ւ այսքան պաղարին,  
Ոճիք կը գործես սիրած անձիդ դէմ,  
Ինչպէ՞ս, ի՞նչ խղճով խօսքերով դժխեմ,  
Կը վիրաւորես սիրտս ակաղձուն:

Մոքել անցա՞ծ է երբեք մէկ անգամ,  
Թէ այս մեկնումով ի՞նչ պիտի ըլլայ,  
Ճակատազիրը այս տորուն իհմա,  
Ինչպէ՞ս պիտ' անցնին օրերը դաժան:

Կրկ. { Կը մեկնի՞ս՝ մեկնիք, չեմ կրնար ըսել  
Ո՛չ մէկ ծանր խօսք, չեմ կրնար յայտնել  
Ո՛չ մէկ մեղաղրանք, այլ՝ միայն մաղթել՝  
Բարի ճանապարհ ու միշտ աղօթել:

Քանի կը սիրեմ ես քեզ խոր սիրով,  
Ու կը հրճուիմ քու երջանկութեամբ,  
Երբ դրւն ուրախ ես այս ճամբորդութեամբ,  
Ես՝ թախծոտ ու լուր՝ այս քաժանումով...

ՆՈՒՐՈՒՄ

ՀՐԱԺԵԾ ԿՈՒՏԱՍ

Խոսք՝ Գրիգոր Հորոյեանի

Երաժշտ. Անահիտ Կուտսուղեանի

1.

Դրա տիւն, այս փիա, կուռի չէ եր-թիւն ո - րա զամ ա - ռա կը օտիւնի դա- թիւն,  
իս-ձն և ա - որ չորդ ո - ղին բարե - լի կորած քոր քոր տա լի աւա - ղիւն:  
Կայ ար - դեօ ին - չն այս գույն պատ ար ին, ո - կի կը գոր ձեւ ար - ռա սա - ղիւն դես:  
Դնի աշխիս ինչ ի լուս ան ի առ ի առ:  
Վար - դեօ մա - զն է եր - թիւն թես - զն մա - զն:  
Եւ - կա - զն գի - րը աց պար - զն ի ի առ, մա - զն պար պար պար պար պար պար:  
Կը տէ - նի մէ դէ կուր կուր:  
Հի օկի մէ դէ կուր կուր:  
2.

Վար - դեօ մա - զն է եր - թիւն թես - զն մա - զն մա - զն մա - զն մա - զն:  
Եւ - կա - զն գի - րը աց պար - զն ի ի առ, մա - զն պար պար պար պար պար:  
Կը տէ - նի մէ դէ կուր կուր:  
Հի օկի մէ դէ կուր կուր:  
3.

Վար - դեօ մա - զն է եր - թիւն թես - զն մա - զն մա - զն մա - զն մա - զն:  
Եւ - կա - զն գի - րը աց պար - զն ի ի առ, մա - զն պար պար պար պար պար:  
Կը տէ - նի մէ դէ կուր կուր:  
Հի օկի մէ դէ կուր կուր:  
2.

*Քայ թիւն աւ աւ աւ աւ ...:*

## ԶԵԶ ՏԵՍՆԵԼՈՎ

Խոսք՝ Գրիգոր Հորոյեանի

Երաժշտ. Անահիտ Կուտսուզեանի

Զեզ տեսնելով սիրուն աղջիկ,  
Կը բոստի դէմքս համայն,  
Ու ժպիտիդ ցոլքով գողտրիկ,  
Փափաքներս կը թարմանան:

Զեզ տեսնելով քճրոյշ աղջիկ,  
Մրտիս խորէն դուրս կը հռսին  
Զգացումներ չնաշխարհիկ  
Ու սարսումներ հրաշածին:

Կրկ. { Զեզ տեսնելով աղուոր աղջիկ,  
Խոր ցաւերս կ'անհետանան,  
Երանութեան յոյզով մեղմիկ,  
Միրտս կ'ըլլայ սիրոյ մատեան:

Զեզ տեսնելով սիրուն աղջիկ,  
Լեղի կեանքս կը քաղցրանայ,  
Արբեցումով մը մտերմիկ,  
Ծարաւ սիրտս կը զովանայ:

Զեզ տեսնելով անմեղ աղջիկ,  
Մրտիս հեթք կ'արագանայ,  
Զեզ սեղմելով պրտիս մօտիկ,  
Միրոյս յոյսը կ'արմատանա:

Կրկ. { Զեզ տեսնելով աղուոր աղջիկ,  
Խոր ցաւերս կ'անհետանան,  
Երանութեան յոյզով մեղմիկ,  
Միրտս կ'ըլլայ սիրոյ մատեան:

## ՆՈՒԻՐՈՒՄ

### ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՎ

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Անահիտ Կուտսուզեանի

Գ  
Ք բայ վեճե - լով սր ռու ա - դ զիրիկ բո-սո-սո որ պան հա - - անձն  
ի և ծո-պերդոր պայտ զ - դ պարունակամետ - քո կը քաց-լու - համ:  
կը թիւրմա - ւու-թիւրմա ու թիւրմա ազ զիր պա-սիս խո-թիւ  
խու կը հն - - սիս, զը զու չու չու ւու պա-թիւրմա սա-մա:  
ի իր քս-չս - - չիւ - իր քս-չս - - չիւ,  
Կ  
Ք ինչ զաւե-թիւրմա ու զ - զիր պա-սիս - քոս գուհի-զու - համ:  
ի ու քու նու զու մա - զիր պա-սիս - քոս գուհի-զու - համ:  
ի պա-թիւրմա ու զու մա - զիր պա-սիս - քոս գուհի-զու - համ:  
ի պա-թիւրմա ու զու մա - զիր պա-սիս - քոս գուհի-զու - համ:

## ԻՆՉՈ՞Ւ ՀԱՍՏԱՐ ՍԻՐԵԼԻՄ

*Խոսք՝ Գրիգոր Հոթոյեանի*

*Երաժշտ. Արքուր Ռազբեկի*

Հաւատացի քու սիրոյդ,  
Սիրեցի քեզ խենքի պէս,  
Հաւատալով խօսքերուդ,  
Որ դուն ալ զիս կը սիրես:

Տարիներով աներեր,  
Վաեյելեցինք մենք իրաք,  
Սիրոյ քաղցր ապրումներ,  
Ունենալով անհամար:

Սակայն կեաճքի խորիուրդով,  
Սիջավայրէս հեռացաք,  
Քեզ չեմ մոռնար լսելով,  
Կրակ տուիր ու անցաք:

Արտասուալից աչքերով,  
Դուն մեկնեցաք վշտահար:  
Սիրոյ տիսուր երազով,  
Չիս տանջելով տենդահար:

Բայց դուն անսիրտ դուրս եկաք,  
Սպասուցիր զիս երկաք,  
Մնացիր հոն ու չեկաք  
Եւ ուրիշին կապոեցաք:

Ինչո՞ւ համար սիրելիս,  
Խարեցիր զիս անվրդով,  
Չմեռքացաք հէզ սրտիս,  
Որ կը վառի քու սիրով:

# ՆՈՒԻՐՈՒՄ

## ԻՆՉՈ՞Դ ՀԱՍԱՐ ՍԻՐԵԼԻՄ

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Արքուր Ռազզոնիի

*Larghetto*

A handwritten musical score for piano in Larghetto tempo. The score consists of four staves. The first staff has a 2/4 time signature and a key signature of one sharp. The second staff has a 3/4 time signature and a key signature of one sharp. The third staff has a 2/4 time signature and a key signature of one sharp. The fourth staff has a 3/4 time signature and a key signature of one sharp. The music includes various note heads, rests, and dynamic markings. There are lyrics written below the notes in the second and third staves, which appear to be in Armenian. The score is written on five-line staff paper.

առ շնուր առ շնուր կ սեղ պետք:

սեղ պահ սեղ պահ սեղ պահ սեղ պահ

## ԴԱԾՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Երգ նովիրասած  
Հ.Յ.Դաշնակցութեան  
Հարիրամեակին

Խօսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գերգ Անտոնեանի

Հանճարներու ծնունդ վեհ Դաշնակցութիւն,  
Անձնուէրներու փաղանգ դիցազուն,  
Հայաստանի՝ անկախութեան ախոյեան,  
Պայքարի շեփոր, դրօշ յաղթութեան:

Կրկ. { Դաշնակցութիւն՝ Հայկեան ոզի՛,  
Պայծառ արեւ հայրենիքի,  
Բնիսած Դաւթի Թուր Կեծակին,  
Դուն ես լոյսը Հայաստանին:

Դաշնակցութիւն, խորիուրդ խորին վեհազոյն,  
Ազգակերտ խոյանք, ուազմ ու քաջութիւն,  
Հայդուկներու սուրբ արեամբ ոռոգուած,  
Հայաստանի հող, ազատութեան հաց:

**Կրկ.** { Ազատատենչ Դաշնակցութիւն,  
Մամիկոնեան քաջերու տուն,  
Պիտի հասնինք Վան ու Զեյքուն,  
Ազատազրեմք Մոլշ ու Սասուն:

Դաշնակցութիւն՝ վրիժառու բարունակ,  
Հայ ժողովուրդի հարազատ զաւակ,  
Ֆեղայիներու անվեհեր գումարտակ,  
Հայոց ինքնութեան մշտարթուն պահակ:

**Կրկ.** { Փա՛ռը, հազա՛ր փա՛ռը Դաշնակցութեան  
Ծնունդ տունդ երրորդութեան՝  
Քրիստավորին, Զաւարեանին  
Եւ Ռոստոմին՝ հերոսածին:



# ՆՈՒԻՐՈՒՄ

## ՊԱԾՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսեկինեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

*Tempo di marcia*

Խուզպատիւն Տէ անուց լուս հայոց պիտի,  
Անչափ անչափ պատիւն Տէ անուց լուս հայոց պիտի,  
Խուզպատիւն Տէ անուց լուս հայոց պիտի,  
Խուզպատիւն Տէ անուց լուս հայոց պիտի,  
Խուզպատիւն Տէ անուց լուս հայոց պիտի,



ՆՈՒԹՐՈՒՄ

1.

gach tu լտ - ու հա - յս - պո - ըլք :

2.

gach tu լտ - ու հա - յս - պո - ըլք :

Coda

tu հա - յս - ըլք հե - յո - սս - ըլք :

(c)

## Հ Ա Յ Ա Ս Ա Ն

Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի

Երաժշտ. Գեղրդ Յարութիմեանի

Ազատատենչ ողջ հայութեան խրոխտ կամքով,  
Սարտարապատի յաղթանակով,  
Հնադարեան Հայոց երկիր դարձար ազատ,  
Դարձար անկախ փառով հրազարդ:

Հայաստան, Հայաստան, երկիր լուսաշող, Երկիր  
Նայիրեան,  
Եռագոյն դրօշով ոգեղէն կամուրջ ամբողջ Հայութեան,  
Արեւաշող, բորբ հայրենիք, Վահագնածին Հայաստան,  
Անզուգական իմ հայրենիք, Վերածնեալ Հայաստան:

Ազատութեան սէրբ ըրած հզօր վահան,  
Դարձար կրկին, Մայր Հայաստան,  
Որդիներուդ սուրբ արիւնով դիւցազնական,  
Դարձար հայրենիք ողջ Հայութեան:

Հայաստան, Հայաստան, երկիր լուսաշող, Երկիր  
Նայիրեան,  
Եռագոյն դրօշով ոգեղէն կամուրջ ամբողջ Հայութեան,  
Արեւաշող, բորբ հայրենիք, Վահագնածին Հայաստան,  
Անզուգական իմ հայրենիք, Վերածնեալ Հայաստան:

Նուիրական իմ հայրենիք եղեմական,  
Հայաստան աշխարհ՝ տուն քաջութեան,  
Հազար ողջ՝ յն քու Մայիսեան Անկախութեան,  
Եւ մարտիկներուդ հերոսական:

Հայաստան, Հայաստան, երկիր լուսաշող, Երկիր  
Նայիրեան,  
Եռագոյն դրօշով ոգեղէն կամուրջ ամբողջ Հայութեան,  
Արեւաշող, բորբ հայրենիք, Վահագնածին Հայաստան,  
Անզուգական իմ հայրենիք, Վերածնեալ Հայաստան:

# ՆՈՒՐՈՒՆ

## ՀԱՅԱՍՏԱՆ

*Ivoup` Գրիգոր Հոբոյեանի*

*Երաժշտ. Գեղրդ Յարութիւնեանի*

*Andante*

*S. Dm Gm A<sub>7</sub> Dm  
Առամարեմ առ Համարեմ հու և առ կան ի պատ.  
Հարաբեկ առ հարաբեկ հու և առ առան ե՞ս -*

*A<sub>7</sub> Dm G  
Դ Գ  
- սի համարեմ սի սի սայդ սայդ  
D<sub>7</sub> Gm Dm  
- սի սի սայդ սի սայդ սայդ  
A<sub>7-2</sub> Dm D<sub>7</sub> Gm Dm  
- սի սի սայդ սի սայդ սայդ  
A<sub>7</sub> Dm Solo Dm C  
- սի սի սայդ սի սայդ սայդ  
Dm C Gm Dm  
- սի սի սայդ սի սայդ սայդ  
Gm Dm Song Gm Dm  
- սի սի սայդ սի սայդ սայդ  
A<sub>7</sub> Dm D<sub>7</sub> Gm Dm  
- սի սի սայդ սի սայդ սայդ  
Coda A<sub>7</sub> Dm  
- սի սի սայդ սի սայդ սայդ  
Dm Dm  
- սի սի սայդ սի սայդ սայդ*

## ՀԱՅՐԻԿԻՆ ՊԱՏԳԱՄԸ

*Խօսք՝ Գրիգոր Հորոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէվեանի  
Դաշն. Գեղոց Անտոնեանի*

Հայոց վշտի, տառապանքի  
Սրցունքները ծովացած,  
Գետեր դարձան աղերսանքի,  
Աչքերն ուղած առ Աստուած:

**Կրկ.** { Հայրիկն Հայոց քաջազուն,  
Կազմեց փաղանգ Թորգոմեան,  
Ոստիսներու դէմ արթուն  
Կը պայքարեր անխափան :

Սուրբ Հայրիկէն Խրիմեան  
Յիշենք խօսքը պատմական,  
**Կրկ.** { Որպէս պատգամ հայրական.-  
Չենքով փրկենք Հայաստան:

Չկար հրաշք ու օգնութիւն,  
Օտարներէն չկար յոյս,  
Թուղթը շերեփ չշինեց բոյն,  
Երկարեան էր սրտայոյզ:

Հայրիկն հայոց քաջազուն  
Կազմեց փաղանգ Թորգոմեան,  
**Կրկ.** { Ոստիսներու դէմ արթուն  
Կը պայքարեր անխափան :

Սուրբ Հայրիկէն Խրիմեան  
Յիշենք խօսքը պատմական,  
**Կրկ.** { Որպէս պատգամ հայրական.-  
Չենքով փրկենք Հայաստան:

ՀԱՅՐԻԿԻՆ ՊԱՏԳԱՍՅ

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գէորգ Անտոնեանի

*Andante sostenuto*

The musical score is handwritten on four staves. The top two staves are for the voice (soprano), and the bottom two are for the piano/basso continuo. The music is in common time. Key signatures change throughout the piece, indicated by various sharps and flats. The vocal part begins with a melodic line, followed by a section where the piano provides harmonic support. The lyrics are written in Armenian, appearing below the vocal staff in the third and fourth staves. The score is written in black ink on white paper.

quar - zuch un - qtip - uine - ff ur - tipen my - quiß ura rhu-

gmeint: huy - pple hui - say fun - que - ych, huy - sind

fun - quinq papp - gus - tme, n - upu - eit - pme pbb up -

pme կc պայ - fme - pbb սկ - fme - fme = huy - pple

ՆՈՒԻՐՈՒՄ

---

2.

գու - պիս սե լուս - պւն. մայդ կա - րի - կա թէ - պիս -

եւս յե զելի խո - ժե պայծաւաւ, ու - պւն.

պա - զու կայ - ըս պւն յւն յւն ան թէ թէ իւն պա -

պա - զու կայ - ըս պւն յւն յւն յւն ան թէ թէ իւն պա -

3.

լուս - մայդ կա - րի - կա թէ - պիս -

եւս յե զելի խո - ժե պայծաւաւ, ու - պւն.

պա - զու կայ - ըս պւն յւն յւն յւն ան թէ թէ իւն պա -

պա - զու կայ - ըս պւն յւն յւն յւն յւն ան թէ թէ իւն պա -

*Coda*

rit.

գըր կեց բա յան

d.

c.

## ԽՐԻՍԵԱՆ ՀԱՅՐԻԿ

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէվիեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

Հայ ժողովուրդի հոգիեն ծնած,  
Յաւէտ պանծալի Խրիմեան Հայրիկ,  
Հայ տառապանքի ցաւերով կոփուած,  
Դիցազուն հերոս, նոլիրեալ նարտիկ:

Ազատ ապրելու, ազատ շնչելու,  
Պայքար շնչորող խիզախ Հայրապետ,  
Հայրենի հողը ազատ տեսնելու,  
Հզօր առաքեալ, անձնուէր ասպետ:

Մենք քեզ կը յիշենք Հայրիկ Սրբազան,  
Բնած աներկիլ կտակիլ ճամբան,  
Ուրքի է այսօր Հայ ազգը համայն,  
Լուծուած տեսնելու Դատը Հայկական:

Վասպուրականի, Տարօն Աշխարհի  
Լեռներէն ժայթքած ազատութեան բոց,  
Անձնազոհ կեանքով, գործերով արի,  
Եղար Հայրիկը ամենայն Հայոց:

Երկարեայ ծանօթ շերեփով զինուած,  
Պատզամդ տուիր համայն հայութեան,  
Յանած սերմերդ ատօր հասկ դարձած,  
Վառուեցաւ կրակ յեղափոխութեան:

Մենք քեզ կը յիշենք Հայրիկ Սրբազան,  
Բնած աներկիլ կտակիլ ճամբան,  
Ուրքի է այսօր Հայ ազգը համայն,  
Լուծուած տեսնելու Դատը Հայկական:

## ԽՐԻՍԵԱՆ ՀԱՅՐԻԿ

Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեղօդ Անտոնեանի

*Tempo di marcia*

The musical score for 'Խրիսեան Հայրիկ' (Xristeana Hayrik) is presented in six staves. The top staff shows the piano's bass line. The second staff starts with a forte dynamic ('f.') and a 'marcato' instruction, followed by a melodic line for the soprano. The third staff continues the soprano line. The fourth staff begins with lyrics in Armenian: 'Խրիստոս մայրական հայրեան ծննդ', continuing on the fifth staff with 'յաւագութեան ի բարեպահ հայրեան ծննդ', and concluding on the sixth staff with 'յաւագութեան ի բարեպահ հայրեան ծննդ'. The piano part is present throughout all staves.

## ՆՈՒԻՐՈՒՄ

Handwritten musical score for a vocal piece titled 'ՆՈՒԻՐՈՒՄ'. The score consists of six staves of music for voice and piano. The lyrics are written in Armenian below each staff.

The lyrics are:

- 2h - շաբախ - պտ - լուս ա - զարդար - չելքան, զարդար շե - պառ
- փե - զիմի հայ - քա - սկիզ, դայ - պտ - ըդ հա - րա ա - զարդարելուն
- հը - զօր ա - ռայ - եալ անց - հը հա - րա ա - զարդար: Շաբախ կը ժ - գութ
- դայ - պի պա - սկա, բառ անձեր - կից կը զա - կից ճանքան,
- շե -

ար-դի Ե պա-ռը Իսյ այ-ցը Խո- Տայն, լու-ստու-նե-լը

*S. Coda*

Իս-ցը Իսյ-կո-կուն: լու-ստու-նե-լը Իս-ցը Իսյ-կո-կուն:

## ԵՍ ՊԻՏԻ ԱՊՐԵՄ

*Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի*

Ո՞վ ընկերներ մտերմիկ ու բազմերանգ,  
Անկեղծ սիրով սիրեցի ձեզ եղրօր պէս,  
Գիշեր-ցերեկ միասնարար ապրեցինք,  
Վայելելով կեանքի բոյրը սիրակէզ:

Սակայն, աւա՞ն, ես խարուեցի այս անզամ,  
Զեր կեղծաւոր արարքներով անհամար,  
Անմտաբար կորցնելով ամէն բան  
Եւ մնացի այսպէս մենակ՝ տանջահար:

Սակայն գիտցէք, ո՞վ թշուառներ խարուսիկ,  
Թէեւ չունեն հարստութիւն նիւթական,  
Սակայն ընդմիշտ պիսի ապրեն երջանիկ,  
Քանի ունեն հարստութիւն հոգեկան:

Ես պիտ' ապրեմ, ես պիտ' ապրեմ երջանիկ:

## ԵՍ ՊԻՏԻ ԱՊՐԵՄ

*Ivorap` Գրիգոր Հոթոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի*

*Tempo di valsa*

The musical score consists of eight staves of handwritten notation. The top two staves are for the piano, showing bass and treble clef staves with various chords and rests. The bottom six staves are for the voice, with lyrics in Armenian. The lyrics are as follows:

1. Առ պա - պի - ներ սկը - սի առ բայց օ - բայց  
 3. Վա - պայտ զի պի - ներ, առ թու - առ ներ բայց թու - պայտ.

Below the lyrics, there are additional vocal parts shown in smaller notes, likely for harmonies or variations. The score is written in a clear, cursive hand, typical of early printed music notation.

ՆՈՒՐՈՒՏ

tip - pop սին,  
tip - պաւ գուն.

գի - լոր յե - թի  
Աւ - կոյն օչա - լիդ

լի - ւա - ւա - պար աս - թիք,  
լի - լի աս - թիք

լու - ժե - լու - լու կամփ բա - րիք  
լու - լու աս - թիք

I  
լու - ժե - լու - լու կամփ բա - րիք  
լու - լու աս - թիք

II  
լու - ժե - լու - լու կամփ բա - րիք  
լու - լու աս - թիք

Fy - re up - pun - կնչ  
yue - pfei hn - զե - կնչ: → al Coda 2. Աւ - կայս ա - ւայ

tn բար - ետ - յի այս ան - քայ,

շը կնչ - յա: լոր ա - պարտ - ով ան - հաւ.

Տար, ան - և - յա - բար կը - յօ-

-3- 18-1 18-2 18-3

ՆՈՒԻՐՈՒՄ

nati - (ml) u - մեն պար -  
tu - պ -

ըս - յի սաս - պէս ծէ - բայ զաւազ - հայ :

Coda  
rit -

tu սիր ապ - թէս, tu սիր ապ - թէս լի - զա -

ff.

ff.

## ԿԸ ՍԻՐԵՄ ՔԵԶ

Խոսք՝ Գրիգոր Հոթոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

Ի՞նչ բառերով հետդ խօսիմ,  
Սէրս յայտնեմ սիրելիս,  
Չե՞ս մեղքենար այս վիճակիս,  
Քու կարօտով կը մաշիմ:

Կրկ. { Իմքիդ անուշ լոյսէն բխած,  
Սիրոյ կանչիդ ունկնդիր,  
Կը բարախտ սիրսս արբշիո,  
Քու հմայքիդ յանձնուած:

Մեւ աչքերէդ ճառագայթող,  
Վաս տենչանքներ սիրային,  
Ըղձանքներով երազային,  
Կը տողանցեն լուսաշող:

Կրկ. { Սիրոյդ ցոլքը կրակ անշէջ,  
Կը ճաճանչէ անդադար,  
Տալով սիրոյս յոյս լուսափառ,  
Քեզ գրկելու տանս մէջ:

ՆՈՒԻՐՈՒՄ

**ԿԸ ՍԻՐԵՄ ՔԵԶ**

Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

1. Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի  
2. Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
3. Դաշն. Գեորգ Անտոնեանի

4. ինը բանտառը եւ ցըդ խօս սի՞  
5. սէն բան յանդառը սի՞ պէ՞ լու

12

չես մեղ-ժե-նար այս վի- շա-կու,

գո կո-րո-ցով հե սւ- շից,

դիմ- իլու ա- նա բա- խու,

սկ- պա- տի ու- թի ու- թի,

ՆՈՒՐՈՒՄ

---

The musical score consists of four systems of music. The first system starts with a treble clef, a key signature of one sharp, and common time. The lyrics are:

Կը պա- պա- խէ սպ- պա սպ- ին յո հէ-

The second system begins with a bass clef, a key signature of one sharp, and common time. The lyrics are:

Տու- իլի յու- ստ: յո հէ-

The third system continues with a treble clef, a key signature of one sharp, and common time. The lyrics are:

Տու- իլի յու- ստ:

The fourth system begins with a bass clef, a key signature of one sharp, and common time. The lyrics are:

Տու- իլի յու- ստ:

Below the fourth system are three blank staves.

-3-

## Կ Ա Ր Օ Տ

Խօսք՝ Գրիգոր Հոթոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գևորգ Ամսոնեանի

Ին տանջուած սիրտը կ'այրի, կը հալի,  
Ինչակս խարոյկ մը քու սիրով առի,  
**Կրկ.** { Հասի՛ր, սիրելի՛ս, զիշերով եկուր,  
Մարկ՛ հրդեհը, սիրտս զովացուր:

Կրկ. { Ես քեզ կ'երազեմ ցերեկ ու զիշեր,  
Կը սեղմեմ սիրտդ սրտիս կարեվէր,  
Բայց երբ կ'արքննամ ու քեզ չեմ տեսներ,  
Կուլամ, ա՛խ, կու լա՛մ՝ անյոյս ու անսէր:

Հերիք է այքան տառապանք ու ցաւ,  
Կեանքս մորմոքով կարօտով անցաւ,  
**Կրկ.** { Կարմիր արեւս սեւով պատեցաւ,  
Թափած արցունքս վարար գետ դարձաւ:

# ՆՈՒԻՐՈՒՄ

## ԿԱՐՕՏ

*Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի*

*Երաժշտութեան Էլլիկ Յովսէվիեանի  
Դաշնա. Գեղրդ Անտոնեանի*

*Tempo di valsa*

Երաժշտութեան Էլլիկ Յովսէվիեանի  
Դաշնա. Գեղրդ Անտոնեանի

Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը

Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը

Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը

Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը

Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը

Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը  
Ես պահպան ակր-պը

-1-

Handwritten musical score for two voices (Soprano and Bass) and piano. The score consists of four systems of music, each with a vocal line and a piano accompaniment. The lyrics are written in Armenian below the vocal parts.

**System 1:**

- Vocal line (Soprano): *Sun - pts tcap. ղե. ւփ - պա զն - լուզ:*
- Piano accompaniment: *Փ. Փ. Փ. Փ.*

**System 2:**

- Vocal line (Soprano): *Տա ժե կեպանցէտ յե - թի առ զի - շէր, լուզ - վե*
- Piano accompaniment: *Փ. Փ. Փ. Փ. Փ. Փ.*

**System 3:**

- Vocal line (Soprano): *սփ - պը սըր - պիսկա րէ - շէր, բայ լոյ կար - քէ ևս,*
- Piano accompaniment: *Փ. Փ. Փ. Փ. Փ. Փ.*

**System 4:**

- Vocal line (Soprano): *ա ժե չետ յե - տի, ին - լուս սփ զն - լուս*
- Piano accompaniment: *Փ. Փ. Փ. Փ. Փ. Փ.*

**Performance Instructions:**

- Measure 1: *12. 12. 12.*
- Measure 2: *-2- 18- 18-*
- Measure 3: *12. 12. 12.*

# ՆՈՒՐՈՒՄ

*f Coda*

ան-յու ու ան- սիր ան-յու ու ան- սիր

## ՔՆՔՈՅՑ ԱՂՋԻԿ

*Խոսք՝ Գրիգոր Հորոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէկիեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի*

Հովհն տուած քուիս մազերդ խօլարձակ,  
Վզիդ հազած ճաճանչաւոր նուրբ մանեակ,  
Ուրկէ՞ կու զաս քնքոյշ աղջիկ միայնակ,  
Ոլոր-մոլոր ճամբաներէ շարունակ:

Զնքոյշ աղջիկ, եկոնիր մօտս անվարան,  
Մեւ աչերուդ ծովերուն մէջ ես լողան,  
Քեզ գրկելով ու սիրելով արքենամ,  
Սիրատոչոր սիրտս դառնայ քաղցրահամ:

Զաքոյշ աղջիկ, հրաշածին ու պայծառ,  
Բուրումնաւէտ սիրոյ ծաղիկ կենարար,  
Քեզ կը սիրեմ ամբողջ հոգուն՝ տանջահար,  
Եւ դարձած եմ անուշ տեսքիդ սիրահար:

Զնքոյշ աղջիկ, եկոնիր մօտս անվարան,  
Մեւ աչերուդ ծովերուն մէջ ես լողան,  
Քեզ գրկելով ու սիրելով արքենամ,  
Սիրատոչոր սիրտս դառնայ քաղցրահամ:

ՆՈՒՐՈՒՄ

ՔՆՔՈՅՑ ԱՂՋԻԿ

Խոսք՝ Գրիգոր Հոբյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի



1  
2  
3  
4  
5  
6  
7  
8  
9  
10

Armenian lyrics from the score:

- Խո-ջիկ յո-ւած քո-խե-սէ-թէ իոլ-ար- շախ.
- չէ-կի հո-ւած ծու-նիւրա-սպ և ով տու- եախ.
- Թո-կէ կա-զւա գու-նաց ար-կի օթ - այ- շախ.
- ո-ւած ժո-ւած ծու-նիւրա-սպ շախ-

ՆՈՒՐՈՒՆ

---

The musical score consists of four systems of music, each with a treble clef, a key signature of one flat, and a common time signature. The vocal parts are written in soprano, alto, tenor, and basso. The piano part is indicated by a bass staff at the bottom.

**System 1:**

Feh-fair ur-able, te-hap so-yam ure-yan-pur,

**System 2:**

utin u-ty-penq In-ty-penq tsq tsi 1n-yun,

**System 3:**

phay pcp-fa-ral m ap-pli-ral up-pa-ral,

**System 4:**

up-pas-yan-yan up-ty-penq fay-yan-yan,

## ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ...

Խօսք՝ Գրիգոր Հոքոյեամի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեամի  
Դաշն. Գեորգ Անոռնեամի

Վարդաննան ջընաղ աղջիկ,  
Սիրոյ աղբիւր անմահական,  
Սիրեցի քեզ խենքի նման,  
Հիացումով մը բացառիկ:

Կրկ. { Սիրատենչիկ նայուածքներով,  
Կամրջեցիր սիրտդ-սրտիս,  
Բնաստ տուիր ունայն կեանքիս,  
Ըղճանքներուս մարմին տալով:

Երջանկութեան դուռը հասած,  
Անհուն սիրով կը մտնեմ ներս,  
Կախարդական բոյրով անտես,  
Կ'ոգեւրուիմ ես գինովցած:

Կրկ. { Այս իրիկուն քեւերուս մէջ, -  
Եղեմական երազ կարծես, -  
Կարօտակէջ կը սեղմեմ քեզ  
Ու կ'արքենամ սիրով անշէջ:

## ՆՈՒԻՐՈՒՄ

### ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ...

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

3/4

1st piano staff: Treble clef, 1 flat, whole rest.

2nd piano staff: Bass clef, 1 flat, whole rest.

Vocal staves:

- Staff 3: Treble clef, 1 flat, whole rest.
- Staff 4: Bass clef, 1 flat, whole rest.
- Staff 5: Treble clef, 1 flat, whole rest.
- Staff 6: Bass clef, 1 flat, whole rest.

Lyrics (written below the vocal staves):

շաբ - շա - շա - նու շօթ - շաշ ան - զի,

սի - րա առ - պիր ան - ըստ հա - յուն,

- 1 -

սի - պէ - յի գեղ լուր - պի ու - սմն,

հի - ս - յու - ռի օ՛ բա - յու - ռի:

սի - պա - յեւ - ըի շոյ - անդ - սկ - ովի,

յու - օք - զէ - չի սի - ուր - յու.

-2-

ՆՈՒՐՈՒՏ

---

p - սասպ պէ - լիր ու - նայք

կռւէ - ժիւ, ու - յանդ - էտ - պաս

սասպ - ժիւ յան - ւու:

յան - ւու

## ԶՕՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

Խօսք՝ Գրիգոր Հորոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովելիեանի  
Դաշն. Գևորգ Անտոնեանի

Սայաթ-Նովա՝ սիրով օծուն տաղասաց,  
Աշուղական երգի վարպետ, սիրոյ զանձ,  
Եռաւեզու երգերովդ փիրավառ,  
Դուն գերեցիր բազում սրտեր տանջահար:

Կրկ. { Գոզալներու կուոքը դարձար տարփակէզ,  
Սակայն մէկին դուն սիրեցիր աղէկէզ,  
Տուիր անոր սիրտող, հոգիդ տենչավառ,  
Բայց ի՞նչ օգուտ, առանց սիրոյ ապրեցար:

Սիրոյդ այրող բոցին որպէս բալասան,  
Սէր յայտնեցիր քու սիրածիդ հայազարմ.  
Մրտիդ խորդէն բխած տխուր տաղերով,  
Յաճախս լացիր՝ սիրոյ արցունք բափելով:

Դուն մեր փառքն ես, Սայաթ-Նովա աննման,  
Արքունական մէջլիսներու զարդ ու համ.  
Աշուղական քու երգերով խոհական,  
Պիսի ապրիս հայ ազգին պէս յափտեան:

ՆՈՒՐՈՒՄ

ԶՕՆ  
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

*Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէկիեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի*

*Andante moderato*

8.

շա - յար նո սի րով օ - ջաւար շամաս,

ա - շա - շա - կա լո - ցի վար սի - րով զանզ,

ե - ռա - լե - զո լո - ցի զո - րու սի րով պարա - կարա,

Handwritten musical score for voice and piano. The score consists of six staves. The top two staves are for the voice (soprano) and the bottom two staves are for the piano. The fifth staff is for the piano's bass line. The sixth staff is for the vocal entry.

**Top Staff (Voice):**

μու գե - պտի յիր բա - կամ սու - ըւեր շան-զա-հայր :

**Middle Staff (Piano):**

օ օ օ

**Second Staff (Voice):**

ցն - զալ - սե - բա ցանցէ դար-յար դար-դա - յեւ :

**Third Staff (Piano):**

օ օ օ

**Fourth Staff (Piano):**

օ օ օ

**Fifth Staff (Piano):**

rit. . . . .

սս - կայէ մե - կիւ քան սի - թէ յիր սս - յէ յիւ :

**Sixth Staff (Vocal Entry):**

tempo primo

յը - կիր ս - սոր սոր-յըշ, եւ - զիր յթէ - յւ - յւա,

**Piano Bass Staff:**

օ օ օ

ՆՈՒՐԻՉՈՒՄ

---

Handwritten musical score for two voices (Soprano and Alto) and piano. The score consists of three systems of music, each with lyrics in Armenian.

**System 1:**

- Soprano:** pugy phr o - gump, ur - rising up - phr way - pte - yump :
- Piano:** (piano part shown)

**System 2:**

- Soprano:** ye - tump u - nump upp - yump han qhtz yetz - em - yump,
- Piano:** (piano part shown)

**System 3:**

- Soprano:** pugy phr o - gump, ur - rising up - phr way - pte - yump :
- Piano:** (piano part shown)

**Coda:**

- Soprano:** up - phr way - pte - yump      up - phr way - pte - yump :
- Piano:** (piano part shown)

## ԻՆՉՈ՞Ւ ԵԿԱՐ

*Խոսք՝ Գրիգոր Հոթոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեղրդ Անտոնեանի*

Քու մեկնումեղ ետք, սիրեկան,  
Տառապեցայ ես անդարման,  
Սիշտ յիշելով մեր անցեալի  
Քաղցր կեանքը ցանկալի:

Գացած էիր եւ զիս մոռցած,  
Սիրոյ դաշտէս հեռացած,  
Ինչո՞ւ եկար յանկարծ հոգիս,  
Կրա՞կ տալու հեզ սրտիս:

Քեզ տեսնելով մոլորուած եմ,  
Տիրութիւնով շաղախուած եմ,  
Մի՛ մօտենար ինձի կրկին,  
Թող որ ապրիմ ես առանձին:

Երբ հեռացար դուն իմ կեանքւս,  
Տարիներով վնտուցի քեզ,  
Ի՞նչպէս մոռնամ ցաւերս խոր,  
Երազներս անցաւոր:

Գացած էիր եւ զիս մոռցած,  
Սիրոյ դաշտէս հեռացած,  
Ինչո՞ւ եկար յանկարծ հոգիս,  
Կրա՞կ տալու հեզ սրտիս:

Քեզ տեսնելով մոլորուած եմ,  
Տիրութիւնով շաղախուած եմ,  
Մի՛ մօտենար ինձի կրկին,  
Թող որ ապրիմ ես առանձին:

ՆՈՒԻՐՈՒՄ

**ԻՆՉՈ՞Ւ ԵԿԱՐ**

Խոսք՝ Գրիգոր Հոբոյնանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

Ինչո՞ւ եկար, մարդու կողմէ սկսէ, մարդու կողմէ սկսէ,

ալ զաւելու մարդու կողմէ սկսէ, ալ զաւելու մարդու կողմէ սկսէ,

-1-

ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

շե- լու մը ան- յան- կ. յար- յար կհան- կ.  
յան- յա- լի:  
յա- յա լի լ- լու պա  
յան- յան,  
սպ- ոյ յա- յա լի- նա- յան,  
ին- ին ե- յար  
յա- յա լի յա- յա լի գի,  
յո- քա- յա լի.

-2-

ՆՈՒՐՈՒՄ

---

The musical score consists of four systems of music, each with four voices. The voices are written in soprano, alto, tenor, and basso continuo. The music is in common time. The key signature is one sharp. The vocal parts are written in a melodic style, while the basso continuo part provides harmonic support with sustained notes and chords.

**System 1:**

Կաս - լու հեզ սըր - պիւ, թւ - զւ եւ - կարտ  
Խ - գիւ, Կը - բնի կա - լու հեզ սըր - պիւ,

**System 2:**

Թեզ պես աւ - լու, Խ - ըս - լու եւ, Կը բն - պիւ -

**System 3:**

Համ շա - զիւ - աւ եւ, Վ' Տօ - պես կար

Handwritten musical score for three voices (Soprano, Alto, Bass) in common time, 3 sharps. The vocal parts are written on treble, alto, and bass staves respectively. The piano accompaniment is written on a single staff below the voices. The vocal line includes lyrics in Armenian: "իւ յի կը կիւն, քաղ որ ապ- րիւ եւ ա- ռան." The piano part features a harmonic progression with chords and rests.

Handwritten musical score continuation. The vocal parts remain on their respective staves. The piano accompaniment staff is shown with a dynamic marking "p" and a fermata over the first measure, indicating a pause or repeat.

Handwritten musical score continuation. The vocal parts remain on their respective staves. The piano accompaniment staff is shown with a dynamic marking "p" and a fermata over the first measure, indicating a pause or repeat.

Handwritten musical score continuation. The vocal parts remain on their respective staves. The piano accompaniment staff is shown with a dynamic marking "p" and a fermata over the first measure, indicating a pause or repeat.

## ԶՈՆ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՏԱԼԵԱՆԻՆ

Խոսք՝ Գրիգոր Հոբոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գէորգ Անտոնեանի

Հայոց երգի եւ դպրութեան,  
Անխոնջ մշակ նուիրական,  
Խմած ջուրէն Կոմիտասեան,  
Երգի փարպետ, ո՞վ Պատալեան:

Կրկ. { Ամբողջ կէս դար դուն անվլրով,  
Հայոց երգի ճաճանչներով,  
Որպէս փարոս հայրենական  
Լոյս սփոռեցիր ողջ հայութեան:

Կրկ. { Դուն անմահ ես վեհ տեսիլքով,  
Պատկառելի քու վաստակով,  
Ապրումներով աշուղական,  
Երգի ջրվէժ, ո՞վ Պատալեան:

Որպէս կռունկ Հայաստանեան,  
Թռափառական հայու նման,  
Բիւր երգերդ գուսանական,  
Կը տարածես աշխարհ համայն:

Այդ երգերը հրաշազան,  
Որպէս աղբիր Արարատեան,  
Հայ սրտերուն աւիւն կուտան,  
Եւ սերունդներ հայ կը մնան:

Կրկ. { Դուն անմահ ես վեհ տեսիլքով,  
Պատկառելի քու վաստակով,  
Ապրումներով աշուղական,  
Երգի ջրվէժ, ո՞վ Պատալեան:

# ԶՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՏԱԼԵԱՆԻՆ

*Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէփեանի  
Դաշն. Գերգ Անտոնեանի*

*Moderato*

*Moderato*

1. *Zay er zi e u das-ti-a-rik a-vag-ez shah*

2. *zay er zi e u das-ti-a-rik a-vag-ez shah*

3. *zay er zi e u das-ti-a-rik a-vag-ez shah*

4. *zay er zi e u das-ti-a-rik a-vag-ez shah*

5. *zay er zi e u das-ti-a-rik a-vag-ez shah*

6. *zay er zi e u das-ti-a-rik a-vag-ez shah*

7. *zay er zi e u das-ti-a-rik a-vag-ez shah*

8. *zay er zi e u das-ti-a-rik a-vag-ez shah*

ՆՈՒՐՈՒՄ

---

ըս - սփ-պու-կուր, իս-հայու-պէն զն - ըս-պու-կուր-ում,

տպ-գի վար-պէն ով պու-կուր-ում շիլուզ կես դպր

քահա-կո-ղով թա-յա եպ-գի ծա-ծակ-ւէ- ուն

ըս-պէն պու-կուր բայ-պէ-նու-կուր, լուսու-ռու-պ ոչ

ըս-պէն պու-կուր

-2-

Run - jne - ptene: infu uch - ate - yffr nze Run - jne - ptene:

Tneuch - tne uch yte - ate dne, yunyunti -

dn yun - yun - yun, uny. pres - ate - prof u - zin - run - yun



tip - qf ap - yft nft yun - yun - kune tip - qf ap - yft nft

## ՆՈՒՐՈՒՄ

Coda      rit.

Mus - you - ture: Pur - pur tu - you you Mus - you - ture:

This block contains the musical score for the piano, featuring two staves. The top staff is in common time (indicated by 'C') and has a key signature of one sharp (F#). The lyrics 'Mus - you - ture:' and 'Pur - pur tu - you you Mus - you - ture:' are written below the notes. The bottom staff is also in common time and has a key signature of one sharp (F#). The score concludes with a fermata over the final note and a dynamic marking 'rit.' above it.



## ԶՕՆ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՍՏԱՐ ՍԻՐԵԼԻՄ

*Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէվիեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի*

Հաւատացի քու սիրոյն,  
Սիրեցի քեզ խենքի պէս,  
Հաւատալով խօսքերուդ,  
Որ դուն ալ զիս կը սիրես:

Տարիներով աներեր,  
Վայելեցինք մենք իրար,  
Սիրոյ քաղցր ապրումներ,  
Ունենալով անհամար:

Կրկ. *Սակայն կեանքի խորհուրդով,*  
*Սիջավայրէս հեռացար,*  
*Չեզ չեմ մոռնար ըսելով,*  
*Կրակ տուիր ու անցար:*

Արտասուալից աչքերով,  
Դուն մեկնեցար վշտահար,  
Սիրոյ տխուր երազով,  
Զիս տանջելով տննդահար:

Քայց դուն անսիրտ դուրս եկար,  
Սպասեցի քեզ երկար,  
Սնացիր հոն ու չեկար,  
Եւ որիշի կապունցար:

Կրկ. *Ինչո՞ւ համար սիրելիս,*  
*Խարեցիր զիս անվրդով,*  
*Չմեղքացար հեք սրտիս,*  
*Որ կը վառի քու սիրով:*

# ՆՈՒԻՐՈՒՄ

## ԻՆՉՈ՞Տ ՀԱՍՏԱՐ ՍԻՐԵԼԻՄ

Խոսք՝ Գրիգոր Հոռոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովսէփիեանի  
Դաշն. Գեորգ Անտոնեանի

A handwritten musical score for voice and piano. The score consists of eight staves. The top two staves are for the piano, showing bass and treble clefs with various dynamics like forte (f), piano (p), and sforzando (sf). The bottom six staves are for the voice, with lyrics written below them. The lyrics are:

Ճա - աս - պա - յտ  
Ճա - աս - պա - յտ

The vocal line features eighth-note patterns and some sixteenth-note figures. The piano accompaniment provides harmonic support with sustained notes and chords.

Կը յուն աւ կիս հօ սփ - թեա: Դաս - թե-

սե - թե ա - է թե - թե.

սե - թե ա - է թե - թե յթ

սե - թե ա - է թե - թե.

սե - թե պ - բար, սփ - թե պազ - թե.

սե - թե ա - է թե - թե.

սե - թե պ - բար, սփ - թե - թե սպ - թե.

սե - թե պ - բար, սփ - թե - թե սպ - թե.

ՆՈՒԻՐՈՒՄ

Yun - yugel - yun. upp      fung - hump - yad.      ՚ - զա -

fun - ptev      ՚t - nra - yump.      play this fun. hump

C - u - k - lnd      ՚c - purp - ՚yge - upp      ՚n - ստ - yump:

*Coda*

np      ՚c      yun - np      ՚nra      up - purp:

## ԽՈՐ ԿԱՐՈՏ

Խոսք՝ Գրիգոր Հորոյեանի

Երաժշտ. Էղիկ Յովելիկեանի  
Դաշն. Գևորգ Սահմանեանի

Ով հմայիչ սիրուն աղջիկ հայաշունչ,  
Ես քեզ կ'երգեմ խոր կարօտով սրտառուչ.

Կրկ. { Սիրեցի քեզ իմ անզին,  
Երազներուս քազուիի,  
Բաղձանքներով անձկազին,  
Քեզ կը յիշեմ ես կրկին:

Խաժ աչքերէդ հոսող սիրով հոգեթով,  
Մափանցեցիր սրտիս խորը աճվորով.

Կրկ. { Դո՛ն իմ սէր, դո՛ն իմ կեանք,  
Դո՛ն սիրտ այրող անմար կրակ,  
Դո՛ն կեանք տուող զո՞վ աղբիր,  
Սիրոյ տաճար խնկաբոյր:

Բաժանումիդ չեմ դիմանար սիրելիս,  
Ո՞ւր ես արդեօք վեհ կանքեղը հոգիիս:

Կրկ. { Մեր անցուցած օրերուն,  
Յիշատակը վարդագոյն,  
Վառ կը մնա՞յ տակաւին,  
Եկո՞ւր սրտիս տիրուի:

**ԽՈՐ ԿԱՐՈԾ**

*Ivorap` Գրիգոր Հոքոյեանի*

*Երաժշտ. Էղիկ Յովսէկիեանի  
Դաշն. Գեղրդ Անտոնեանի*

*Andante cantabile*

The musical score is a handwritten manuscript. It features a piano-vocal duet. The vocal line is in the soprano range, and the piano accompaniment is in the basso continuo range. The score is written in common time. The vocal part begins with a melodic line consisting of eighth and sixteenth notes. The piano part provides harmonic support with sustained notes and rhythmic patterns. The lyrics are integrated into the vocal line, with the vocal part continuing after the piano part's cadence.

1  
2  
3  
4  
5  
6  
7  
8

ՆՈՒԻՐՈՒՄ

up-ping hri-qt-ping  
par - spining te-yay upping

rit. .... a tempo  
par uin-dump te-ping  
yuu-dump fuch-yuu fay:

par uin-dump te-ping  
yuu-dump fuch-yuu fay:

2. rit. ....  
yuu-dump fuch-yuu fay:  
fay:

-3-

## ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԳ

*Iroup` Գրիգոր Հոթոյեանի*

*Երաժշտ. Գէորգ Յարտիրիսեանի*

*Andante*



Աստղածորան գիշերով,  
Կը թափառիմ դաշտերով,  
Մաղիկներու բուրումէն,  
Կը վերանամ լուլօրէն:

Ձեփիւնի մեղմ հմայրով,  
Հոգիս կ'ուռի խոհերով,  
Քայլամոլոր գնացրով,  
Կ'ոգեւորուիս երգելով:

Զորս կողմերս կը հայիմ,  
Ամայութիւն տիւրագին,  
Երկինքէն վար կը թափին,  
Լոյսի փունչեր սրտագին:

Իմ սիրելիս, իմ աղուր,  
Քանի՛ գիշեր, բանի՛ օր,  
Քեզ կը փետում անձկագին,  
Որ քնզ սեղմեմ իմ կրծքին:

Ի՞՞նչպէս յայտնեմ, բացատրեմ,  
Թէ քեզ որքա՞ն կը սիրեմ,  
Քեզ տեսնելու կարօտէն,  
Կը տառապիմ ևս նորէն:

Իմ սիրելիս, իմ անգին,  
Երազներուս թագոհին,  
Ա'լ մեղքցիր իմ կեանքին,  
Կայծ տուր մարող կրակին:

# ՄԵՆՔ ԵՐԵՑՆԵՐ ՀԱՅ ԿԵԴՐՈՆԻ ՔԱՅԼԵՐԳ

*Istouր՝ Գրիգոր Հոռոյեանի*

*Երաժշտ. Գեղրդ Յարտիքինեանի*

4<sup>th</sup> time. *Tempo de March.*

Մենք Երեցներ Հայ Կեդրոնի,  
Կազմած փաղանգ երանելի,  
Գաղափարով նուիրական,  
Կը ծառայենք ողջ Հայութեան: } 2

Որոյէս դահակ հայ օճախին,  
Որոյէս դաշտովան Հայոց լեզուին,  
Անանիները հայրենական,  
Մենք կը դանճնք ճիշտ անխափան:


Մենք Երեցներ ենք տարիքով,  
Սակայն գործով զգացումներով,  
Տեսիքներով լուսադայձառ,  
Երիտասարդ կը մնանք յար: } 2

Ժառանգելով ոգին Հայկեան,  
Մենք կը բայենք միշտ, անվարան,  
Դէղի լոյս Արարատեան,  
Դէղի շքնղ մեր առաջան: } 4

**ԶԱՅԼԵՐԳ Հ. Մ. Ը. Մ.ական**

Խոսք՝ Գրիգոր Հոթոյեանի

Երաժշտ. Գևորգ Յարուբինեանի



Հօմենքըմէնի արիներ ենք մենք,  
Հայրենի սիրով սնած կը շնէնք,  
Փարելով քաղցրիկ լծողին մայրական,  
Ուխտած ենք ապրիլ բարօվի հայկական:

Զոյգ դրօշներով Հայոց պիտական,  
Միացած կու գանք գիրկդ Հայաստան,  
Հաղորդուելու տուրք Մասիս լեռան,  
Վառելով խարոյկ սկառտական: } 2

Զոյգ դրօշներով Հայոց պիտական,  
Միացած կու գանք գիրկդ Հայաստան,  
Հաղորդուելու տուրք Մասիս լեռան,  
Վառելով խարոյկ սկառտական: } 2

Մենք Հայ արիներ եւ արենոյշներ,  
Հօմենքըմէնի խիզախ նարգիկներ,  
Հայրենի ջոնչով կոփուած սերունդներ,  
Հայութեան պարծանք փաղանգ անձնուեր:

2

Կը քալենք հպարտ ոգիով Հայկեան,  
Բարձր կը պահենք պատիւն Հայութեան,  
Սեր կամքը բրած աննար ասորչան,  
Կը լուսաւորենք մեր երթի ճամբան:

Զոյգ դրօշներով Հայոց պիտական,  
Միացած կու գանք գիրկդ Հայաստան,  
Հաղորդուելու տուրք Մասիս լեռան,  
Վառելով խարոյկ սկառտական: } 2

## ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Խոսք՝ Գրիգոր Հոբայեանի

Երաժշտ. Յակոբ Սահմակեանի

Կուգամ այսօր հպարտօրէն քու վառքերը գովերգելու,  
Պաշտամունքով տարփողելու սուրբ զիրերդ Մեսրոպածին,  
Երկրի վրայ տարտղնուած հնադարեան հայոց ազգին,  
Մերունդները իրար զօղող, մեր մայրեանի չքնա՞ն լեզու:

Չմայլելի երաժշտութեամբ մեղեղի ես դուն վարարուն,  
Մեր հնամեայ տաճարներէն վեր բարձրացող աղօքքի սիւն,  
Մեր եռանդուն շինականի ու հովիի շրբունքներուն,  
Յաւերժօրէն քրթուացող, անմահական երգերու տուն:

Անդեմախոր մեր ձորերէն հոսող ահեղ գետի նման,  
Կը սուրաս յար վազքով անսանձ դէպի պայծառ մեր  
ապագան,  
Ու բարձրաբերձ Արարատի վրայ հանգչող որպէս տապան,  
Դուն կը մնաս անխոցելի, անաղա՛րտ ու յաւերժական:

Երկրագունդի չորս ծագերուն սփռուած հայ բեկորներուն,  
Ծանապարհը կորսնցուցած զաւակներուն փարոն ես դուն,  
Սուրբ Սահակէ եւ Մեսրոպէ փիշանցուած սերունդներուն,  
Հասած մեզի նոր ափշով, լուսապայծառ մայր սիրասուն:

Դարե՛ր-դարե՛ր վահան եղար Հայաստանը ամայացնող,  
Կործանարար խուժաններուն վատթարագոյն զռոհին դէմ,  
Դարե՛ր-դարե՛ր, որպէս արեւ մշակոյթի պայծառադէմ,  
Ծաճանչներդ տարածեցիր այլ երկիրներ մուր ու նիրհող:

Ինչքա՞ն երգեմ զրչովս տկար գեղեցկութիւնդ անմահական,  
Կարծես երբեք չեմ գովերգած սրտիս խորէն ու ջերմագին,  
Կը խոնարիիմ ես գլխահակ արմենական մեծ հանճարին,  
Որ ստեղծեց լեզուն այս վեհ որպէս ամբոց հայրենական:

## ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Խոմքերգ, երկու դաշնակներու և մեներգողներու ընկերակցութեամբ

*Ivoup` Գրիգոր Հոթոյեանի*

*Երաժշտ. Յակոբ Մանուկեանի*

*Andantino*

Soprano Solo  
Alto Solo  
Tenor Solo  
Bass Solo Group  
Soprano  
Alto  
Tenor  
Bass  
Piano p  
Piano

*C Copyright by Serhag Writers, 1989, Toronto Canada. All rights reserved*

# ՆՈՒԻՐՈՒՄ

8

*նորհրդաւոր*

The musical score consists of eight staves. The first seven staves are soprano voices, each with a dynamic marking of **p**. The lyrics for these voices are: "կու զամ այ" (k'u zam ay) repeated three times, followed by "Հա յաց լի" (Ha yac li). The eighth staff is a bassoon part, indicated by a bassoon icon, with a dynamic marking of **f** and a **p** below it. The lyrics for the bassoon are: "Հա յաց լի" (Ha yac li) repeated three times.

2

15

հըպարտո թէնքու փառ քեր

հըպարտո թէնքու փառ քեր

հըպարտո թէնքու փառ քեր

հըպարտո թէնքու փառ քեր

գու

**p** գու փեր զե

**p**

ՆՈՒԻԲՐՈՒՄ

22

poco rit

հը պարտօն բէն եր գն լու ով իսկա յոց լն  
հը պարտօն բէն եր գն լու ով իսկա յոց լն  
լու ով իսկա յոց լն հա յոց լն  
լու ով իսկա յոց լն հա յոց լն  
հա յոց լն

poco rit

bell      bell

29                   *A Tempo*

qui

qui

qui

qui

bell

ՆՈՒԻՔՐՈՒՄ

50

տըղ նը ուած սերունդ նե բը զօ զող **p** մե զե զի մ'ես

տըղ նը ուած սերունդ նե բը զօ զող **p** մե զե զի մ'ես

բի վր բայ սերունդ նե բը զօ զող

բի վր բայ սերունդ նե բը զօ զող

8

# ՆՈՐԻՐՈՒՄ

36

A musical score page featuring ten staves. The top four staves represent vocal parts, likely soprano, alto, tenor, and bass, with lyrics in Armenian: "պաշտամուն զով", "տար փող դե լու զի", "սուրբ դիմու", and "սուրբ գիրք". The bottom six staves represent a piano or harpsichord part, consisting of bass and treble clef staves with various chords and harmonic markings. Measure numbers 36 and 5 are visible above the staves.

43

The musical score consists of ten staves. The top four staves are vocal parts (Soprano, Alto, Tenor, Bass) with lyrics in Armenian. The lyrics are as follows:

- Soprano: բե բըդ Մես բո պա ծին
- Alto: բե բըդ Մես բո պա ծին
- Tenor: բուրդ Մես բո պա ծին
- Bass: մե զն ղի Մես մե զն ղի երկ

The vocal parts are mostly in unison or simple harmonies. The piano accompaniment is in the bottom two staves, featuring eighth-note patterns and dynamic markings like *mf*, *f*, and *mf*.

57

յա մեր ժօ բէն թըր  
թուն

*p* հո զի ի շըրի նե րուն

*f*

9

ՆՈՒԻՐՈՒՄ

64

*Agitato*

The musical score consists of ten staves. The top five staves are vocal parts, each with lyrics in Armenian: "ան մա հա կան եր զի ա զօթ քի օրհ նեալ սիւն", "ան մա հա կան եր զի ա զօթ քի օրհ նեալ սիւն", "ան մա հա կան եր զի ա զօթ քի օրհ նեալ սիւն", "ան մա հա կան եր զի ա զօթ քի օրհ նեալ սիւն", and "ան մա հա կան եր զի ա զօթ քի օրհ նեալ սիւն". The bottom five staves are for the piano, featuring dynamic markings like **p**, **pp**, and **ppp**. The vocal parts begin with **p** dynamics, transition to **pp** at measure 64, and then to **ppp** starting from the third measure of the vocal section. The piano accompaniment starts with **p** dynamics, transitions to **pp** at measure 64, and then to **ppp** starting from the third measure of the vocal section. The vocal parts end with **ppp** dynamics. The piano accompaniment ends with **p** dynamics.

71

*meno*

*a tempo*

*mf*

1 Մեր էլ նամ  
2 Ան դրն դա

*mf* 1 Մեր էլ նամ  
2 Ան դրն դա

*mf* 1 Մեր էլ նամ  
2 Ան դրն դա

*mf* 1 Մեր էլ նամ  
2 Ան դրն դա

*mf* 1 Մեր էլ նամ  
2 Ան դրն դա

*meno mosso*

*mf*

1 Մեր էլ նամ  
2 Ան դրն դա

bell

bell

bell

cym cym cym cym bell

drumsroaring.

ՆՈՒԻՐՈՒՄ

78                    poco      a      poco      crescendo

եայ սա ճար նե ի՞ն պեր բար մքա ցող ա զօթ քի սին  
խոր մեր ձա թե թէն նո սող ա հեղ ա սիթ նը ման

եայ սա ճար նե թէն պեր բար մքա ցող ա զօթ քի սին  
խոր մեր ձա թե թէն հո սող ա հեղ գէ տիթ նը ման

եայ սա ճար նե թէն պեր բար մքա ցող ա զօթ քի սին  
խոր մեր ձա թե թէն նո սող ա հեղ դի տիթ նը ման

եայ սա ճար նե թէն պեր բար մքա ցող ա զօթ քի սին  
խոր մեր ձա թե թէն նո սող ա հեղ դի տիթ նը ման

եայ սա ճար նե թէն պեր բար մքա ցող ա զօթ քի սին  
խոր մեր ձա թե թէն նո սող ա հեղ դի տիթ նը ման

bell                    bell                    bell

85

Տաղաթիւն պարհ յա մէտ լու սա պայ ծառ փա  
կը սու բառ ան անձ զէ պի լոյ սի ա պա  
օա նա պարհ յա մէտ լու սա պայ ծառ փա  
կը սու բառ ան անձ զէ պի լոյ սի ա պա  
Տաղաթիւն պարհ յա մէտ լու սա պայ ծառ փա  
կը սու բառ ան անձ զէ պի լոյ սի ա պա  
Տաղաթիւն պարհ յա մէտ լու սա պայ ծառ փա  
կը սու բառ ան անձ զէ պի լոյ սի ա պա  
Տաղաթիւն պարհ յա մէտ լու սա պայ ծառ փա  
կը սու բառ ան անձ զէ պի պայ ծառ ս պա  
Տաղաթիւն կը կոր սրեցու շած զա ակ նե րուդ իհա ըստ ևս  
սու բառ անձ վազ քով ան անձ զէ պի պայ ծառ միր ա պա  
Տաղաթիւն կը կոր սրեցու շած զա ակ նե րուդ իհա ըստ ևս  
սու բառ անձ վազ քով ան անձ զէ պի պայ ծառ միր ա պա  
Տաղաթիւն կը կոր սրեցու շած զա ակ նե րուդ իհա ըստ ևս  
սու բառ անձ վազ քով ան անձ զէ պի պայ ծառ միր ա պա  
Տաղաթիւն կը կոր սրեցու շած զա ակ նե րուդ իհա ըստ ևս  
սու բառ անձ վազ քով ան անձ զէ պի պայ ծառ միր ա պա

ՆՈՒԻՐՈՒՄ

92

The musical score consists of ten staves. The top four staves are vocal parts (Soprano, Alto, Tenor, Bass) in G major, indicated by a treble clef and a C major symbol. The bottom six staves are for piano, indicated by a bass clef and a B-flat major symbol. The vocal parts sing in unison. The piano accompaniment features eighth-note patterns in the right hand and sustained notes or chords in the left hand. The vocal parts begin with "ըստ զան" (based on a plan). The piano accompaniment starts with a forte dynamic (mf) and then transitions to a piano dynamic (p). The vocal parts continue with "ու բարձրաց մաս թերթ Ա բա բա ափ կը բալ հանդ". The piano accompaniment maintains its eighth-note pattern throughout the section.

98

The musical score consists of eight staves, each with a different vocal line and a corresponding vocal part below it. The staves are arranged in two columns of four. The vocal parts are written in Armenian. The first column contains the following vocal parts:

- Top staff: զոն կը մը նաս ան խո ցն
- Second staff: զոն կը մը նաս ան խո ցն
- Third staff: զոն կը մը եաս ան խո ցն
- Fourth staff: զոն կը մը նաս ան խո ցն

The second column contains the following vocal parts:

- Top staff: չող որ պէս տա պան զոն կը մը եաս ան խո ցն
- Second staff: չող որ պէս տա պան զոն կը մը եաս ան խո ցն
- Third staff: չող որ պէս տա պան զոն կը մը եաս ան խո ցն
- Fourth staff: չող որ պէս տա պան զոն կը մը եաս ան խո ցն

Below the vocal parts, there are two sets of drum parts labeled "drums roaring" and "cym". The score uses a variety of rests and dynamic markings.

drums roaring

15

ՆՈՒԻՐՈՒՄ

98

յուի կը ճը նաս ան խո ցն  
յուի կը ճը նաս ան խո ցն  
յուի կը ճը նաս ան խո ցն  
պու պէս տա պան յուի կը ճը նաս ան խո ցն  
պու պէս տա պան յուի կը ճը նաս ան խո ցն  
պու պէս տա պան յուի կը ճը նաս ան խո ցն  
պու պէս տա պան յուի կը ճը նաս ան խո ցն  
պու պէս տա պան յուի կը ճը նաս ան խո ցն

cym

drums roaring..... 15 .....

104

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

ա նա զարտ ու յա եր ժա կան  
լու սա պայ ծառ մայր սի բա սուն

cym

cym

ՆՈՒՐՈՒՄ

poco rit

*A Tempo, Grandioso*

110

Ար քան եր զեմ

cym cym cym

drums roaring

17

116

Musical score page 116. The score consists of ten staves. The top five staves are vocal parts (Soprano, Alto, Tenor, Bass, Bass) with lyrics in Armenian. The bottom five staves are for the piano, featuring harmonic chords and bass notes. The piano part includes dynamic markings like  $\text{ff}$ ,  $\text{f}$ ,  $\text{p}$ , and  $\text{ff}$ . Measure numbers 18 and 19 are indicated at the bottom of the page.

18

ՆՈՒԻՐՈՒՄ

122

Musical score page 122. The score consists of six staves. The top two staves are soprano voices, the middle two are alto voices, and the bottom two are bass voices. The piano accompaniment is on the right. The vocal parts sing in unison at the beginning, with lyrics in Armenian: "շեմ զո վեր զած", "լր զած", "շեմ զո վեր զած", "լր զած". The piano part features eighth-note chords. Measure numbers 19 and 20 are indicated at the bottom.



ՆՈՒՐՈՒՌՈՒՄ

134 *Molto crescendo*

21



ՆՈՒԻՐՈՒՆ

Rall...

146

23

drums      roaring.....

Rallentando..

A page from a musical score, numbered 151 at the top left. The score consists of ten staves, each with a different instrument's name and dynamic markings. The instruments include drums, cymbals, and various brass and woodwind sections. The dynamics range from 'ff' (fortissimo) to 'pp' (pianissimo). The music features sustained notes, grace notes, and rhythmic patterns like eighth-note triplets. The score is written in common time.

# ՈՐԴԻԱԿԱՆ



## ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ

Մանուկ մ'էի թորովախօս, երբ ես մտայ սեմեդ ներս,  
Ուսանելու պապենական մեր հաւատքը սրբազան,  
Ինչպէս նաև շարականներ ու աղօքքներ լուսագէս,  
Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Վարժարան:

Տարիներու թաւալումով ես լիովին փոխուեցայ,  
Ամցայ խաւար ուղիներէն, հասայ լոյսի օքեւան,  
Աւանդուած գիտելիքներ դարձան ինծի մանանայ,  
Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Վարժարան:

Գորովալից քու յարկիդ տակ ծանօթացայ անվարան,  
Մեր սուրբերուն կեանքին խոնարի եւ գործերուն  
օրինարեր,  
Մեր հնաւանդ Եկեղեցւոյ լուսաւորեալ պատմութեան,  
Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Վարժարան:

Անհուն սիրով զրիաբերուող պաշտօնէից միջոցաւ,  
Կրօնական գիտելիքի կարօտովը անսահման,  
Ծարաւ հոգիս արեւախսանձ քու ջուրովդ յագեցաւ,  
Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Վարժարան:

Հազար յարգա՞նք, յաւերժ պատի՞ւ այս սուրբ յարկը  
հիմնադրող,  
Զոյգ վեհերուն Մեծի Տանն Սուրբ Աքոռին Կիլիկեան,  
Հազար ողջո՞յն, անոնց գործին եւ տեսիլքին լուսաշող,  
Որպէս կանքեղ Լուսաւորչի որ պիտ վառի յաւիտեան:

## Ս ՈՒ Ր Ի Ա Յ Ի Ն

Արաքալան ազնի երկիր, չքնաղագեղ իմ Սուրիա,  
Ուր ծնած եմ եւ անցուցած կեանք մը ամբողջ հայօրէն,  
Քեզ կը սիրեմ սրտիս խորէն հպարտանքով հոգեղէն,  
Ես հայ որդիդ երախտապարտ սէրս կու տամ քեզ ընծայ:

Ասպետական ոգիով հայ որբերուն եղար մայր,  
Բացիր սիրտոյ, պարուրեցիր հայ խլեակներ անհամար,  
Տուիր արին երակներու, տուիր ալիշ կենարալ,  
Երբ զազաններ յօշուտեցին խարուած ազգ մը հողմավար:

Դուն ալ մեզ պէս պայքարեցար ազգերուն դէմ գաղթարար,  
Պատուիհասուած տառապելով՝ անգօրէն շղթայուած,  
Բայց ոչ մէկ ոյժ կրցաւ բանտել երազներդ սրբացած,  
Ազատութեան աննար ջահի յաւերժօրեն մնաց վառ:

Քաղաքակիրք անցեալդ վեհ դուն կը կրես որպէս թագ,  
Հազարամեայ կորողներդ վկաներդ են մեծ փառքիր,  
Կը ճաճանչեն պատութեան մէջ արեւները հանճարիր,  
Հալածնելով մուր ստուերներ հորիզոններ անպարփակ:

Ազնուական ժողովուրդիդ գետանման քրտինքով,  
Դուն կը կերսես երջանկութեան ուղիներդ դժնիւակ,  
Սիրտս սրտիդ զարկերուն հետ կը տրովիէ ներդաշնակ,  
Ուրախ ըլլաս քէ վշտահար առօրեայիդ երկունքով:

Ես կը սիրեմ քու լեռներուդ վէս խոյանքը խելայեն,  
Ու դաշտերուդ անպարազիծ ակօսները բարերեր,  
Չու գետերուդ ու լիճերուդ ջուրերը լուրք, օրինարեր,  
Զիս կը գերեն իրենց ցոլքով հրապուրիչ ու ահեղ:

Ես կը սիրեմ քո արեւը, կեանքի աղքիր վեհազոյն,  
Ու գիշերդ դրախտային, նազելաճեմ գեփիտով,  
Չու բանակդ հերոսական, արքուն պահակ անվրդով,  
Հերոսական ժողովուրդիդ ո՞վ իմ Սուրիա քի՛ լր ողջոյն:

## ՀԱՅ ՖԵՏԱՅԻՆԵՐ

Հայ Ազգի պաշտպան  
Հայ ֆետայիներ,  
Հայկ Նահապետէն  
Ազատ ապրելու  
Ոզին ժառանգած  
Աննման քաջեր,  
Թորգումեան ցեղի  
Կամքով թրծուած  
Խրոխստ կորիւններ,  
Հայ ժողովուրդի պատիւը փրկող,  
Խրոխստ հերոսներ,  
Գիտակից նահով ցուրտ գենքի փարած,  
Անձնուէր կամքով յեղափոխութեան  
ճանապարհ բացած,  
Սիեղ Մարտիկներ,  
Հայ արեան ծարաւ ոստիսներու դէմ,  
Անձվեհեր կամքով  
Պատուհաս դարձած,  
Ազատութեան սրբութիւնով մկրտուած,  
Առաքելուն նուիրական,  
Հայ արեան ծարաւ,  
Մարդ զազաններու,  
Դաւաճաններու,  
Կեանքին վերջ տուող,  
Գնդակ նահարեր  
Հայրենի հողին պահակ ու պաշտպան,  
Վեց դարերու ստրկութեան  
Ծղքաներ փշրող  
Խոնարհ հայդուկներ,  
Պատիւ ու յարզանք,

Զեր հայրենակերտ տեսիլքին անմար,  
Զեր նուիրական արիւնով կերտած  
Յաղթանակներուն,  
Ազատ ու անկախ ապրելու համար,  
Չինական լեզուող դիմադրութեան,  
Իրաւունքներու տիրացման համար,  
Պանք Օքոմանի գրաւումով,  
Մազրիկ ցեղի բնաշնչումով,  
Ազատատենչ Սասնոյ մղած,  
Արինակի ապստամբութեամք,  
Առաքելոց վանքի,  
Սուլուս գիտի,  
Պաշտպանողական կոիւներով,  
Յանուն արդար գոյամարտի:

Հազար յարգանք,  
Հազար ողջո՞յն,  
Հայ Քետայիմեր,  
Ժառանգելով արդարօրէն,  
Սասունցի Դարի Թուր Կեծակին,  
Մարտնչումով, կոիւներով,  
Անհաւասար ճակատամարտերով,  
Օսմանեան Թուրքիոյ  
Կարմիր կոչուած Սուլթան Համիտին,  
Դուր եղաք սարսափ,  
Սասնոյ լեռներու քարանձաւները,  
Անմատչելի քարձունքները  
Ծրած ապաստան,  
Թափեցիք կրակ,  
Թշնամիներուն,  
Որոնք կուգային,  
Բնաշնչելու Սասնոյ ազնի ժողովուրդը:  
Զեր կայծակնային և վահագնածին  
Գրոհներով,

Հայու շունչով ջրդողեցին  
Հողերն Հայոց ասպատակուած:  
Եւ դէմ դրիք, պայքարեցաք,  
Հայ զիւղներուն սարսափ դարձած,  
Արինկզակ քշնամիներու  
Եղեռնագործ յարձակումներուն,  
Չեր սուրբ կեանքով,  
Սրբութին կերտած,  
Հայ ֆետայիներ:

Հայ ֆետայիներ,  
Հայաստանի եւ Սփիւռքի, եւ Արցախի,  
Ծոցէն ծնած,  
Նորօրեայ հայդուկներ,  
Հայաստանի և Արցախի  
Ազատութեան համար մղուող պայքարին,  
Բոցով մկրտուած,  
Ազատ ապրելու ուխտին նուիրում,  
Հայ սուրբ հողերը,  
Թշնամիներու գրաւումներէն  
Ազատագրելու,  
Ազգային շունչով,  
Վէհ զգայնութեանք,  
Օգնութեան հասաք,  
Արցախի հայոց մաքառումներուն,  
Դուրս գալու լուծէն,  
Թուրք-թաթարական,  
Վերաշինելու վանքերը հայոց,  
Եկեղեցիները Հողը Հայրենեաց  
Հայոց պատմութեան լոյսով սրբացած,  
Անձնուէր քաջեր:

## ԶԵԶ ԵՄ ԱՍՈՒՄ

Չեզ եմ ասում դատարբներ ամենազօր,  
Դուք դատեցեք արդարօրէն զայրոյթս խոր,  
Ի տես անխիղճ մարդկանց անգութ արարքներուն  
Եւ անոպայ եւ գուհիկ սադրանքներուն:

Տուեցի շատ, նուիրեցի հարստութիւն  
Ու մնացի այսպէս տխուր ու զգայուն,  
Տանջուեցի, տառապեցի ցալով անհուն,  
Կեանքս դարձավ դժոխային եւ ազազուն:

Տարիներով հանդուժեցի նման թալան,  
Վերջիվերջոյ եկայ հասայ այս համոզման.-  
Դարդուս սիրտս տառապանքիս կը դիմանայ,  
Սակայն հոգիս եղածները չի մոռանայ:

## ՍՈՒՐԲ ԿՈՍԻՏԱՄ

Որպէս հայատրովի սրտով ազգային,  
Գրիչ թաքիսած սրտիս թաճաքին,  
Էրբեւ երախստիք ու յարգանք խորին,  
Կ'ոգեկոչեմ քեզ, Վարդապետ անզին:

Բայց ի՞նչպէս երգեմ, ի՞նչպէս գովերգեմ,  
Սրտառուչ խօսքով քեզ փառարանեմ,  
Ազգակերտ գործդ, տեսիլքդ վսեմ  
Բառերով ի՞նչպէս մեծացուցանեմ:

Ո՞վ իրաշագործ, Մեծն Կոմիտաս,  
Ցեղային հանճա՛ր, անշիջելի բոց,  
Ասուուածահանց աղօքք երկնահաս,  
Ինքնավառումի կերոն եւ հնոց:

Դուն այր իմաստուն, կամք նուիրական,  
Սահակ-Մեսրոպեան ոզի սրբազն,  
Խաչի առաքեալ, երգի մրգաստան,  
Անձնուեր պաշտպան հայոց ինքնութեան:

Դուն անթառամ փառք, զինուոր դպրութեան,  
Ցոյսի ծիածան, տալիդ տոհմաւանդ,  
Հայ երաժշտութեան ամխոնց մեկնաբան,  
Երգի հայրապետ, լուսաշող տաղանդ:

Դուն հայրենական երգի զօրավար,  
Հայ հոգին պեղող ձայնանիշ վճիտ,  
Հայոց աշխարհի քազմալար քնար,  
Ազգային հայրէն՝ արցունք ու ժախտ:

Դուն Սուրբ Կոմիտաս, պարծանք հայութեան,  
Երկիւեղկուած կեանքի սրտայոյգ մատեան,  
Պատի յարգարժան վաստակիդ լերան  
Եւ անմահական անունիդ բուրեան:

## ԱՆՁՆՈՒԵՐ ԲԱՐԻՔ

Մարմնական ցաւով տառապող մարդոց,  
Ցալը բուժելու շատ միջոցներ կան.-  
Դեղեր քիմիական, դեղեր բուսական,  
Որոնք կը բուժեն ցաւերը անոնց:

Բայց չկան դեղեր բուժելու համար  
Փշացած սիրտեր, երիկամունքներ,  
Լեարդներ, թրքեր, կորացած աչքեր,  
Այնքա՞ն կարենոր ապրելու համար:

Մարդկային կեանքը կրնայ գտնել վերջ,  
Արբշիո արկածով, տիսրադէն մահով,  
Հողը զրկելով եւ հող դառնալով՝  
Ցուրտ ու անարեւ գերեզմանի մեջ:

Երանելի են մարդասէր մարդիկ,  
Որոնք զգալով խաղերը կեանքին,  
Կո՛ւզեն կտակել իրենց մարդկային  
Գործարանները.- անձնուեր բարիք:

Մարդկային ազնիւ նուէր սրտագին,  
Մահուան դուն հասած անձ մը փրկելու  
Եվ տալու անոր նոր յոյս ապրելու  
Ու վայելելու կեանքի մեղեղին:

## Ս Ա Ս ՈՒ Ն Ա Կ Ա Ն

Նուեր՝ Բանաստեղծ Սասուն Գրիգորեանին

Ողջո՞յն Սասուն,  
Իմ հայրենիք դիւցազնական,  
Սանասարի, Պաղտասարի,  
Ազատատենչ կամքով շինուած,  
Քաջութեան բերդ,  
Դրախտային վսեն երկիր հնադարեան,  
Ջեզ կ'ողջունեն հպարտօրէն,  
Սանակարօս սրտիս խորէն,  
Անլուկի զգայնութեամբ,  
Ուղեղային պատկառանքով,  
Այսօր նորէն կ'ոգեկոչեն,  
Զու անցեալի փառք արդար,  
Հերոսական պայքարներդ,  
Օստարազգի ուժերուն դէմ,  
Վահագնածին հերոսութեամբ,  
Դիմադրելով,  
Թուրք ասկարներու արշաւանքներուն,  
Վայրազ քիւրտերու յարձակումներուն,  
Որոնք կու զային գերեվարելու  
Սարերը Սասնայ  
Եւ զէնքի ուժով ընկճելու ոգին  
Ազատ ապրելու, ազատ շնչելու,  
Անընկճելի ժողովուրդին Սասունական:

Ողջո՞յն Սասուն,  
Իմ հայրենի քնաղ երկիր,  
Եղենական իմ հայրենիք,  
Ջեզ կը սիրեմ երակներէս ինձ կեանք տուող,  
Սասունական ազատատենչ արեան կանչով,

Հայրենապաշտ զգացումով,  
Անհուն սիրով, պաշտամունքով,  
Քեզմով կ'ապրիմ ես ամէն ժամ,  
Ամէն վայրկեան,  
Եւ հոգեպէս կամքուելով լեռներուդ հետ,  
Վերագտնելու ոգին հայկական,  
Եւ համրութելու  
Աստուածամերձ վէս լեռներուդ՝  
Մարարուկի, Ծովասարի եւ Անտոքի  
Զիւնասպիտակ զագարները արիւնագին,  
Ծարաւ սրտով յազենալու,  
Մեր լեռներէն ծնունդ առած,  
Աղբիւներու եւ զետերու,  
Սառնորակ եւ վճիռ ջուրէն,  
Ման զալու եւ վայելելու,  
Դալարագեղ հովիտներու,  
Անդնդախոր մութ ձորերու,  
Մեղրածորան անտառներու,  
Բուրուսնաւետ ծաղիկներու  
Տեսքը բուրեան,  
Արեւաշող եւ խճկարոյր  
Լեռնալանցերէն  
Փունջ-փունջ քաղելու,  
Մինձ եւ խալծիլ,  
Քեաքմաք եւ կոճղէզ,  
Սաւրուկ եւ գոզիկ  
Աստուծմէ տրուած  
Կենսատու բարիք:

Ասաւն պաշտելի,  
Աղիւծասիրտ կտրիճներու  
Եւ քաջազուն հերոսներու  
Հպարտ լեռնաշխարհ,  
Կամքով անսասան,

Ազատ ապրելու,  
 Պատուվ ապրելու  
 Ժողովորդ հզօր եւ քաջակորով,  
 Բոնակալմերու անարգ լուծին դէմ,  
 Կուտելու համար ֆետայի դարձած,  
 Պայքարի ելած,  
 Զէնք բարձրացուցած,  
 Բազում հերոսներ,  
 Աճանուէր քաշեր,  
 Սասնայ լեռներուն ապաստան գտած,  
 Հրոսակային կրի մղելով,  
 Բոնակալ թուրքին,  
 Հայատեաց քիւրտին,  
 Անարգ ուժին դէմ,  
 Պաշտպան կանգնելով,  
 Գիւղերուն անզէն,  
 Բարձր պահելով նախահայրերու  
 Ոգին յաղթապանծ,  
 Սասունցի Դաւթի  
 Ոգիով զինուած,  
 Կրկին դաս տալու  
 Մսրայ Մելիքին:  
 Յարգանք ու պատիւ,  
 Սրոտվ անարատ,  
 Սպաղանք գիւղէն իմ հարազատներ,  
 Ըաջ ֆետայիներ՝  
 Մակար եւ Գալէ, Խմբապետ Ակէ,  
 Հօղքերներ անմահ, սրսով աներեր,  
 Հերոսածին խրոխս քաջեր՝  
 Արար եւ Մօրոք Կարօ,  
 Փեթարցի Թաղօ, Սասունցի Մանուկ,  
 Մեծահամբաւ Գէորգ Չաւուշ,  
 Կարօ Սասունի, խմբապետ Մուշեն,  
 Հայրուկներ բազում,  
 Պայծառանուն:

## ՆՈՒԻՐՈՒՄ

Սասուն պանծալի,  
Վահագնաբոց երկիր քաջաց,  
Զաւակդ հայրենաբաղձ,  
Թէեւ ծնած օտար ափեր,  
Գաղթականի դժուար կեանքով,  
Սասունցի եմ ամբողջ հոգով,  
Հօրս արեան բջիջներով,  
Սասնայ ոգին ժառանգելով,  
Ինքնութիւնս պահած եմ յար,  
Սասնոյ սարերը թրքական լուծէն,  
Ազատ տեսնելու,  
Հայերէ պարպուած Սասնայ գիւղերը,  
Կրկին հայացած տեսնելու յոյսով,  
Լեռնալաճերու դաշտերը խոպան,  
Դալար տեսնելու,  
Հայու քրտիմքով եւ աշխատանքով,  
Ծաղկած տեսնելու,  
Սասուն աշխարհը իր նախնեաց շունչով,  
Զարքնած ըլլալու,  
Տեսիլով կ'ապրիմ,  
Որուն պատկերը միշտ տեսած եմ,  
Հօրս աջերէն ցայտող կարօսէն:

Հայր իմ սիրասուն,  
Քու ծննդավայրէդ հեռու ապրելով,  
Շատ տառապեցար,  
Հայոց եղենի մահուան դարպասէն,  
Թուրք զազաններու եաթաղաններէն,  
Քաջազուն սրտով միշտ ազատեցար  
Եւ հաստատուեցար,  
Քաղաքը Հալպայ,  
Ուր ապրեցար քու ծննդավայր,  
Սասնայ կարօսով,  
Սպաղանք գիւղի քու պապենական,

Տունին կարօտով,  
Սպաղաճք զիւղի եկեղեցւոյ՝  
Սուրբ Մարտիրէ ճգնաւորի  
Խորանին կրկին որպէս սարկաւագ,  
Երկիդածութեամք սպասարկելու,  
Յուսալով ընդմիշտ,  
Օր մը անպայման,  
Վերադառնալու եւ տէր դառնալու  
Քու պապենական  
Տունին ու դաշտին:  
Անհուն կարօտով տեսնելու կրկին,  
Սպաղաճք զիւղը, տունը հայրական:  
Սակայն երազդ անկատար մնաց,  
Տարիները արագ սահեցան,  
Ծրագիրներդ չիրականացան,  
Սասունցիական կարօտը սրտիդ,  
Կեանքէն հեռացար,  
Եւ որպէս կտակ դուն փոխանցեցիր  
Քու զաւակներուդ,  
Հայրենակարօտ սէրդ անսահման,  
Սասնյ աշխարհին,  
Անխոնջ պայքարով  
Ազատագրելու հողը հայրենի  
Եւ տէր կանգնելու,  
Մեր պապենական գերեզմաններուն:

## Ա Ծ Ն Ա Ն Ա Յ Ի Ն

Աշնանային հովեր տխրագին,  
Կը փշեն յար անփոյք սուլոցով,  
Եւ հեռացող ամրան տենդագին,  
Զերմութիւնը լուռ մահերգելով:

Ցրտահարուած սաղարթներ անճար,  
Գոյն կը փոխեն. բազմերանգ դարձած  
Կը ճաճանչեն արեւով պայծառ  
Եւ սրտազրաւ տեսքով վեհապանծ:

Զմեռուան ցուրտ օրերը կու գան,  
Կը մօտենան դանդաղ քայլերով,  
Մարզագետին, ծառ եւ անդաստան,  
Կը ծածկուին ճերմակ սաւանով:

## ԱՆԿԵՂԾ ՍԷՐ

Երկար ատեն առանց սիրոյ ապրեցայ,  
Անյուսութեան բալիղներուն մէջ մթին,  
Խարուած փիրոյ տառապանքը անխնայ  
Կեանքս դարձուց մելամաղձոս վերստին:

Սակայն երբոր հանդիպեցայ ես քեզի,  
Ընկերային խրախնանքի ընթացքին,  
Վաս սիրոյ մը արշալոյսը զգացի,  
Խած աչքերուդ ճառագայթով սիրածին:

Քու հիասքանչ զեղեցկութեան անձնատուր,  
Մեղմ նուագով մենք պարեցինք այդ զիշեր,  
Զերքի անցած հրապոյրով վարդարոյր,  
Պատկերուեցան քաղցրատեսիլ ըղձանքներ:

Երբ խօսեցայ իմ անցեալէն, մերկայէն,  
Խոր տխրութեամբ վերյիշելով դրուազներ՝  
Իմ անցուցած խարեւպատիր սէրերէն,  
Դուն յուզուեցար ու խոստացար անկեղծ սէր:

Այժմ կ'ապրիմ քու սիրովը արքեցած,  
Աղուոր աղջիկ, շուշանարոյր հայուիի,  
Քեզ կը սիրեն ու քո սիրով հնայուած,  
Կ'աղօտանան դէմքեր, դէպքեր անցեալի:

## ԳԻՇԵՐ ՄԸ ԶՄՐԱՆ

Երբ զիս կը տեսնես բախտով սիրաբեր,  
Քաղցրիկ նայուածքով կը ժատիս իմ սեր,  
Անուշ խօսքերով հոգիս կը գերես  
Ու կը փայփայես շողերով անտես:

Այնպէս կարօտով եւ այնպէս շուար,  
Կը փարիս վզիս իղձերով վարար,  
Ինչպէս գեփիւոր հոտաւէտ վարդին՝  
Սիրավառ տենդով, հելքով հեշտագին:

Համբոյիդ ցողով յուշիկ կ'արքենամ,  
Սրտիս մէջ կրզզամ երգեր մերժահամ,  
Գզուաճրիդ ներքեւ իսկոյն կը մոռնամ,  
Դալուկ անցեալի ցաւերս դաժան:

Սիրտս կը ծաղկի սիրոյդ հմայքէն,  
Գիմովցած թաքուն սիրոյդ նեկտարէն,  
Սիրաձայն յոյզեր մէջս կ'արքննան,  
Ասրելով տաքուկ գիշեր մը ձմբան:

## ԾՈՒԾԱՆԱԲՈՅՑԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՄ

Գարնանային այս գիշերով,  
Բարով եկար սիրում աղջիկ,  
Եկար սիրոյս խոր կարօսով,  
Սիրատոչոր հեթով քաղցրիկ:

Գինովցած եմ այսօր նորէն,  
Բուրմուճքովդ կախարդական,  
Ցանկայարոյց աչքիդ բոցէն,  
Բաղձանքներս կը քարմանան:

Ծուշանաբոյր գեղեցկուիիս,  
Հրաշածին անուշ աղջիկ,  
Սէրդ գրկած, սեղմած սրտիս,  
Կ'ապրիմ ուրախ եւ երջանիկ:

Արինագոյն շրթունքներէդ,  
Զաղուած դիւքիչ համբոյրներով,  
Կը վերանամ հեշտանքիդ հետ,  
Դրախտային երազանքով:

## ԻՄ ԱՆԳԻՆ

Գիշեր-ցերեկ, իմ անգին,  
քեզ կը փնտռեմ անձկազին,  
Ո՞ւր ես, ո՞ւր ես սիրելիս,  
Ինչո՞ւ ինձմէ կը փախչիս:

Շուտով եկուր պաշտելիս,  
Կեանք տուր անուշ երազիս.  
Եկուր ապրինք միասին,  
Առանց քեզի կեանք շունիս:

## ԹԱԽԻԾՍ ԽՈՐ Է

Խոր ըղձանքներու տագմապով կ'ապրիմ,  
Սիրած ըլլալու հոգեմաշ ցատվ.  
Օրերս կ'անցնին վառ երազանքով,  
Հասնելու համար սիրոյս աւիշին:

Տխուր է կեանքս առանց քեզ հոգիս,  
Թախիծս խոր է, յոյս՝ անձկազին,  
Մոլար քայլերով լուռ կը թափառիմ,  
Հին փողոցներով ծննդավայրիս:

Երակներուս մէջ քու սէրդ կարմիր,  
Կը շրջագայի, կը հասնի սրտիս,  
Լուսաւորելով սիրաբոյր ուղիս,  
Յարահարելով մտքեր դաւադիր:

Հոգիս կարօս է քու տեսքին բուրեան,  
Սինչեւ ե՞րբ պիտի մնամ առանձին,  
Տենչանքիս բոցէն վախնամ այրուիմ,  
Լոյսին մօտեցող թիբեռի նման:

## ՍԻՐՈՂ ՄԸ ՉՈՒՆԻՄ

Տիսրութեամբ օծուած,  
Կ'ապրիմ առանձին,  
Ինձնով սիրաբբած,  
Սիրող մը չունիմ:

Սիրեցի մէկին,  
Սիրով անսահման,  
Անյոյս, տրտմագին,  
Կը հիւծին անձայն:

Մենութեանս մէջ,  
Սիշտ զինք կը փնտռեմ  
Եւ աչքերով գէջ,  
Մեղմիկ կ'արտասուն:

Վառ երազանքով,  
Գիշերներ մթին,  
Անձկալի յոյսով,  
Կը լուսատրուին:

Ո՞ւր ես սիրելիս,  
Մէր իմ առաջին,  
Եկուր սիրէ զիս,  
Կեանք տուր բաղձանքիս:

Կը մնամ սինակ,  
Արիւնով վարար,  
Կարօսով անյազ,  
Դարձած սիրահար:

## ԳՈՂՏՐԻԿ ԵՐԱԶ

Կը մտածեմ քու մասին յաճախ,  
Ո՞ւր ես, ո՞ւր ես սիրուն սիրուիխ.  
Համբոյրներուդ կարօտը անքաղ,  
Տարիներով կը տանջէ հոգիս:

Զրուայզի քայլերս կ'ուղղուին,  
Ուր միասին կը ճեմէինք,  
Յիշատակներ եւ ապրումներ իին,  
Կը տողանցեն զերք երազ գողտրիկ:

Սիրեցի քեզ ու կը սիրեմ դեռ,  
Չեմ կրնար քեզ չյիշել երբեք,  
Սիրտս քեզի սրտաբուխ նուեր,  
Որպէս սիրոյս պատանդ հրաշեկ:

## ՄԵՆՈՒԹԵԱՆ ՄԵԶ

Ողողուած եմ քու վառ սիրով,  
Մենութեան մեջ մուք զիշերուան,  
Քեզ կը փնտռեմ անրջանքով,  
Վիշտերուս հետ եղերական:

Կ'այրիմ սիրոյդ հուրով անշէջ,  
Քեզ կ'երազեմ իմ սիրասուն,  
Կը բարախէ սիրտս անվերջ,  
Քեզ տեսնելու յոյսով գեղուն:

Հիացած եմ քու լուսեղէն  
Եւ հմայիչ գեղեցկութեան,  
Կը սիրեմ քեզ անհունօրէն,  
Չքնաղ աղջիկ պրտիս դարման:

Սիրատոչոր ըղձանքներով,  
Գինովցած եմ ես այս զիշեր,  
Քեզ գրկելու կարօտանքով,  
Կը լուսցնեմ ես զիշերներ:

## ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԹԱԳՈՒՀԻՆ

Տարիներով ապրեցայ խորհուրդներով թախծագին,  
Յամառութեամբ փնտռելով երազներոսս թագուհին,  
Սակայն, ի զուր, ամէն տեղ տեսայ դէմքեր խառնածին,  
Որոնք ո՛չ սիրտ ունեին, ո՛չ ալ հոգի մարդկային:

Քայլամոլոր ու անքուն թափառեցայ միայնակ,  
Մութ երկինքէն խնորելով զբութիւն ու կարելցանք,  
Անիծեցի սրտագին թախտիս տէրը հոգեհան,  
Որ կ'անտեսէր զիս ընդմիշտ՝ քմայքներով անսահման:

Գիշեր-ցերեկ մտածկոտ երազեցի ամէն օր,  
Գտած ըլլալ կարծեցի կեանքիս ուղին լուսաւոր,  
Եւ քալեցի յոգնարեկ՝ ինչպէս մոլար ուխտաւոր,

Հանդիպելու հայաբոյր աղջկայ մը սիրածոր,  
Որպէսզի գար աներկիւղ՝ թացած սիրտը հայկական,  
Ամոքելու ցաւերս՝ տալով վէրքիս թալասան:

## ԶԵԶ ՀՐԵՇՏԱԿ ԿԱՐԾԵՑԻ

Զեզ հրեշտակ կարծեցի,  
Եւ սիրեցի խոր սիրով,  
Շատ գիշերներ լուսցուցի,  
Զեզ տեսնելու կարօտով:

Սիրելով քեզ իմ աղուոր,  
Կեանքս դարձաւ ծաղկաբոյր,  
Երազներով մեղրածոր,  
Սէրս ցայտեց զերք աղբիւր:

Սիրոյդ հերթին անձնատուր,  
Գինովցայ ևս խենթ սիրով,  
Տենչանքներով սիրաբոյր,  
Օրերս անցան ըղձանքով:

Սակայն, աւա՞ղ, խարուեցայ,  
Հաւատալով քու սիրոյն,  
Արցունքներուդ բիւրեղեայ,  
Տարփու սիրտիդ զարկերուն:

Աններելի գնացքով,  
Դուն հեռացար անվրդով,  
Սողցած խոստում ու զորով  
Եւ ապրումներ հոգեթով:

Տարիները լուռ անցան,  
Չանիծեցի քեզ երթեք,  
Յիշատակներ դալկացան,  
Սէրս մնաց յուսաքեկ:

## Ի՞ՆՉ ԲՆԵՄ...

Ամէն անգամ որ կը նայիմ պատկերիդ,  
Հին օրերու յիշատակներ կ'արքննան.  
Վերյիշելով քաղցրութիւնը զգուանքիդ,  
Կը պաշարուիմ զգացումով յուզական:

Ելր հարցուցի ինչո՞ւ կ'երքաս, մնացիր,  
Զիս մի՛ ձգեր այսպէս մինակ տեւական,  
Դուն գաղտնօրէն սիրտդ բացիր ու լացիր,  
Խոստանալով վերադառնալ անպայման:

Բայց դուն զացիր, անվերադարձ գնացքով,  
Տարիները թաւալեցան անձկազին,  
Կեանքս դարձաւ մելամադձոս ու խոռվ,  
Հին օրերու երազանքով հեշտազին:

Կորսնցուցի քեզ քամկազին սիրուիս,  
Քեզ զրկելու եւ սիրելու կարօտ եմ,  
Արցունքներս քեւ չորցան սիրելիս,  
Սակայն սէրս միշտ կը կոտտայ, ի՞նչ ընեմ:

Ո՞ւր մնացին համբոյրներդ մեղրաբոյր,  
Հպումներդ ներզգայուն ա՛լ չկան,  
Մոոցուեցան ապրումներդ սիրաբոյր,  
Յիշատակդ սակայն կ'ապրի յաւիտեան:

## ՍԻՐԵՑԻ ՔԵԶ

Սիրեցի քեզ իմ անզին,  
Հոգով սրտով՝ խենթի պէս,  
Գիշեր-ցերեկ անձկազին,  
Քեզ կ'երազեմ բոցակէզ:

Ինչ՞ո՞ւ համար սիրելիս,  
Զգեցիր զիս ու զացիր,  
Ինչ՞ո՞ւ համար պաշտելիս,  
Օրերս սեւ դարձուցիր:

Եկո՛ր շուտով կ'աղաշեմ,  
Խոր կարօսու յազեցոր,  
Համբոյրներով ժպտադէմ  
Երազներուս մարմին տոր:

## ԳԱՂՏՆԻ ՍԷՐ

Գրաւիչ տեսքով վարդ ես՝ Վարդուհի,  
Առինքնող բոյրով՝ չքնաղ գեղուհի,  
Կ'երգեմ քեզ համար սիրոյդ կարօտով,  
Սրտիս խորերէն՝ լուռ տառապանքով:

Հազիւ հմայքիդ քղանցքին հպած,  
Կ'առկայժի հոգւոյս կրակն անթեղուած,  
Պատրաստ դառնալու խարոյկ տօթակէզ,  
Եւ ընկալելու սէրդ սիրակէզ:

Որպէս սրտագին խոստովանութիւն,  
Կ'ուզեմ որ զիտնաս ու հաւատաս դուն,  
Որ ես կը սիրեն աշերդ սիրուն,  
Որոնք զիս կ'այրեն հրայրքով թաքուն:

Կը սիրեմ ձայնդ՝ սրտայոյզ, անուշ,  
Զեփիտի նման ըղճանքով քնըրյշ,  
Որ զմայլանքով կախարդեց հոգիս,  
Ու դարձուց գերի շոյուած երազիս:

Համարձակ իղձով, սրտով անապակ,  
Կը թակեմ դուռը սրտիդ շարունակ,  
Որուն սիրային ոլորտը վառման,  
Պիտի տաքցնէ սիրտս անխափան:

## ԹՇՍԱՐԻՏ ՍԵՐԸ

Ինչպէս երկինքը առանց աստղերու հմայիչ տեսքին,  
Կը պատկերանայ որպէս թախծալի գիշեր սեւաթոյր,  
Նոյնպէս մարդկային կեանքը աշխարհիկ տխոր է ու սին,  
Առանց սիրային քաղցրաբոյր կեանքի սնունդին քաքուն:

\*\*\*

Առանց իրական եւ անկեղծ սիրոյ կեանքը մարդկային,  
Ունայնութիւն է, տառապանք է լոկ, թախծալից ապրում,  
Ընդմիշտ ենթակայ է կեանքի պարտադրած տարածան  
հետին,  
Խարուելով յաճախ կեղծ սիրով սնած անձերէ քազում:

\*\*\*

Առանց սիրային կեանքի գոյութեան եւ ապրումներու,  
Կեանքը կը դառնայ անցաւոր ու փուծ, կեանք՝ անքական,  
Անձնատուր տռփոս եւ անքնական զգացումներու,  
Ենթարկուելով անսանձ կիրքերու տիրապետութեան:

\*\*\*

Առանց լուրջ սիրոյ կեանքը տխուր է եւ իմաստ չունի,  
Նոյնիսկ ծնած ես տիրակալ արքայ կամ գահաժառանգ,  
Իրական սէրը մահուան պէս հզօր խորհուրդ մը ունի,  
Ամէն ինչէ վեհ, անդիմադրելի կենարար զգուանք:

\*\*\*

Ծշմարիտ սէրը ընդոծին բոցով ջերմութիւն կուտայ,  
Նոյնիսկ ձմեռուան ցուրտ եղանակի սառնամանիքին,  
Սիրոյ բերկրանքով քաղցրացած կեանքը իսկոյն կը  
դառնայ,  
Երանութեան ճիչ, մեղրաբոյր համբոյր, կարօտ սրտագին:

\*\*\*

Ծշմարիտ սէրը կը հոսի մեղմիւ, աղբիւրի ննան,  
Զովացնելով սիրոյ կարօտով սիրտերը ծարաւ,  
Ծշմարիտ սէրը յաւերժական է, կ'ապրի յափառեան;  
Խոր իմաստ տալով մարդկային կեանքին բարիքով անքաւ:

## ԲՈՅՑԻ ԱՅՍ ՍԻՐԱԹՈՎ

Անիմանալի կեանքի քմայքով,  
Թէ ճակատագրի իմաստուն խաղով,  
Հանդիպեցայ քեզ քաղցրանուն Աստղիկ,  
Ժայխոր դէմքիդ, տեսքով գեղեցիկ:

Եկար ցոյց տուիր սէրդ վարարուն,  
Գարուն քերելով ձմեռուան կիսուն,  
Եվ դարձնելով զիշերս տամուկ՝  
Լուսասփիտ կէսօր՝ արեւով տաքուկ:

Ծօշափեցի քեզ դոդդոջ մատներով,  
Անուրջ չէ՞ր արդեօք բոյրն այս սիրարով,  
Սակայն թիբեռը սրտիս տոշորոդ,

Եկաւ զրկելու սէր նը լուսաշոդ,  
Որ պիտի տեւէ մնայ անմար՝  
Անցնող օրերու յիշատակով յար:

## ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ Հայաստան, իմ երազ, իմ սէր,  
Արեւաշող երկիր դրախտավայր,  
Անցեալի փառքով սրբանուէր,  
Կանգնած ես վեհ՝ հմայքով տեսնավառ:

Երկիր հնադարեան՝ Հայաստան աշխարհ,  
Ազատութիւն պաշտող ազգ իմ Թորգոմնան,  
Անմահութիւն է լոկ մեռնիլ քեզ համար,  
Դուն հոգեղէն կամուրջ ամբողջ հայութեան:

Իմ Հայաստան, իմ սիրու, իմ արեւ,  
Լոյսի օրրան, երկիր հրաշափառ,  
Հզօր գալիքիդ սիրոյ բարեւ,  
Իմ հայրնիք, արեւով բոցավառ:

## ԿՌՈՉԵՒ ԳԻՏՆԱՍ

Կուզելի գիտնաս, որ չեմ հանդուրժած քու բաժանումիդ,  
Եւ զիշեր-ցերեկ քեզ երազելով կարօտցած տեսքիդ,  
Ինչպէս սոխակը առանց վարդերու չի կրնար երգել,  
Ես ալ առանց քեզ չեմ կրնար ապրիլ ու գոյատեւել:

Սակայն ներկայիս վերադարձած ես սիրոյս թեւերով,  
Եւ պեղած սիրոս սիրոյ խայտանքով ու նոր եռանդով,  
Արտասանելով սրտայոյզ խօսքեր՝ կարօտով առի,  
Այլեւս երբեք չբաժանուելու խոստումներով լի:

Զու գալով կեանքս դարձաւ հոտաւէտ՝ ինչպէս  
բուրաստան,  
Մորմոր ու ցնորք գացին-հեռացան ու անհետացան,  
Սիրազեղ աստղեր իջան երկինքէն լոյսով բիւրազան,  
Լուսաւորելով մութ զիշերներով սիրոյս դիւրական:

Հիմա հաւատա՞մ խօսքերուդ աճելեղծ, երդումներուդ յար,  
Որ այստեղեւ իմ սիրոյ դաշտէն ալ չես հեռամար,  
Եւ դառն անցեալի յիշատակները նոր ցաւ չեն դառնար  
Ու կը մոռցուին անաղարտ սիրով հմայքով պայծառ:

Չանի մեր սէրը յակիտենական կնիքը ունի,  
Կուզեմ միշտ ըլլալ ընկերը կեանքիդ, քաղցր հայուիի,  
Ապրիլ միասին կազմելով բոյն մը մաքուր Հայկական,  
Մնած մեսրոպեան լեզուի հայարոյր լոյսով սրբազան:

## ՀՈԳԻՍ ՏԽՈՒՄ Է

Երբ նկարդ կը դիտեմ,  
Չեզ իմ մօսս կը զգամ.  
Տակաւիմ քեզ կը սիրեմ,  
Ու պիտ սիրեմ յափտենեան:

Խորիրդաւոր աչքերուի,  
Նայուածքովը սրտավեց,  
Երազներս անյագուրդ,  
Կ'ալեկոծուին ծովի պէս:

Կեանքս փուճ է առանց քեզ,  
Քաղցր տեսքիդ կարօս եմ,  
Հոգիս տխուր է այսպէս,  
Տաք համբոյլիդ կարօս եմ:

Ալ կը բաւէ տանջուիմ  
Չեզ տեսնելու կարօտով,  
Շուտով եկուր իմ անգին,  
Որ արքենանք իրարմով:

## ՅԱԽԱ ՍՐՏԱԿԵԶ

Միայն շրբներու անսիրտ կշռոյթով,  
Դիմին է ըստ «ես քեզ կը սիրեմ  
Եւ քեզ կերազեմ անհուն կարօսով,  
Քու անուշ դէմքիդ սիրահարուած եմ»:

Միամտաքար հաւատացի քեզ  
Եւ քեզ սիրեցի անկեղծ, լուրջ սիրով,  
Օրերը անցան օրեր սիրակեզ,  
Գիշեր ու ցերեկ քեզ երազելով:

Սակայն առօրեայ կեանքով ցոյց տուիր,  
Որ սէրդ խօսք է, ջուրի պղպջակ,  
Դերասանի պէս սիրել փորձեցիր,  
Կեղծելով սիրոյ խոռովը ու տարփանք:

Չե՞ս զգար, միթէ, զիս համոզելու  
Զանքերդ բոլոր ի զուր կը վատնես,  
Կը ցախմ յայտնել առանց խպնելու,  
Սուտ երդումներով սիրել կը փորձես:

Ի՞նչպէս հաւատամ խօսքերուդ անզօր,  
Երբ սիրտդ զուրկ է սիրոյ տագնապէն,  
Կեանքը քեզ համար խաղ է անսովոր,  
Մանկական ըղձանք, պատկեր տխրադէմ:

Խնդրեմ՝ հեռացի՛ր, գտի՛ր քու ճանքան,  
Չեմ ուզեր տեսնել դէմքդ երկերես,  
Կուզեմ շուտ մոռնալ «սէրդ» դառնահամ,  
Երգելով տխուր ցաւս սրտակեզ:

## ԻՄ ՍԻՐԱՍՈՒՆ

Տառապանքիս բալասանը երկնային,  
Երկնքի մեջ փնտռեցի ես առանձին,  
Անոր քնքոյշ երազանքով քաղցրահամ,  
Կեանքս դարձաւ դալարագեղ վարդաստան:

Իմ սիրասուն գեղեցկուիխ աննման,  
Ո՞ւր ես, եկուր կարեկցութեամբ անսահման,  
Սիրտդ ըրած արեւաբորբ վառարան,  
Վարակէ զիս ջերմութիւնով անխափան:

Իմ սիրասուն, ո՞վ սիրաբոյր հայուիխ,  
Սրտիս իշխող վարդահամբոյր նազելիս,  
Եկո՞ւր մօտս լղձանքներով սիրավառ,  
Տալով ինծի սիրոյ կայծ մը տենդավառ:

Իմ սիրասուն, սիրուն աղջիկ սրտազին,  
Կեանքի փարոս, լուսապայծառ ու մեկին,  
Քեզ տեսնելով կեանքիս ուղին մքասոունք,  
Դարձաւ պայծառ սիրոյդ ջահով օրինաբեր:

## ԵՐԱԶ Է՞ ...

Գաղտագողի քայլերով եկած էիր այս զիշեր,  
Ծուշան, մեխակ, կարմիր վարդ բերած էիր այս զիշեր,  
Սիրատոչոր կարօսով ոգեւորուած աներեր,  
Արքեցումի հրաւեր բերած էիր այս զիշեր:

Գարնանային բոյրերով եկած էիր այս զիշեր,  
Տիսոր կեանքիս խինդ տալու եկած էիր այս զիշեր,  
Ժպիտով մը հեշտակտ ու վառ սիրով հրդեհուած,  
Եկած էիր անվլոյվ զիս զրկելու սիրարքած:

Բոց աչքերուդ հմայքեն կախարդուած այս զիշեր,  
Սիրոյ կարօտ կշռոյթով ես զինովցայ այս զիշեր,  
Յանկայարոյց զգուանքով զրկած սէրդ քաղցրանուն,  
Հոգիս պատեց ցնծութեամբ ու հեշտութեամբ սարսուն:

Սակայն երբ որ արքնցայ յուզումնահար ու քրտնած,  
Ի զուր ես քեզ փնտուեցի գեղեցկուիս սիրախանձ,  
Ափսուս, ափսուս, երազ էր ապրումներս կարեվէր,  
Սիրոյ քաղցր արար մը ապրած էի այս զիշեր:

## ԴԱՐԴՈՏ ՍԻՐՏՍ

Տիտոր եմ ես այսօք նորից, բարեկամներ,  
Երբ յիշում եմ կեանքս խոցող վատ արարքներ,  
Մարդոց կողմէ որոնք չունին խիղճ մարդկային  
Եւ չեն յարգեր անկեղծ սէրը լնկերային:

Տուեցի շատ, նոյիրեցի հարստոթիւն  
Ու մնացի այսպէս տիտոր ու զգայուն,  
Տանջուեցի, տառապեցի ցաւով անհուն,  
Անիծելով անզուք մարդոց եսը թարուն:

Տարիներով հանդուրժեցի նման թալան,  
Վերջիվերջոյ եկայ հասայ այս համոզման.-  
Դարդուտ սիրսս տառապանքիս կը դիմանայ,  
Մակայն հոգիս եղածները չի մոռանայ:

# ԱՐԻՈՎՈՒՄ



## ԶՕՆ՝ ԷՌԻԿ ՅՈՎՍԵՓԵԱՆԻՆ

Անուն մը պայծառ՝ Էղիկ Յովսէփեան,  
Ուրի նման համեստ ու խոնարի,  
Սակայն պտղատո՛ բոյրով նայիրեան,  
Բազմերանգ խորքով ոգեբարբառ ծառ:

Նահապետական Յովսէփեան տոհմէն,  
Ժառանգած հուրը հայ մշակոյթի,  
Ծլարձակուեցաւ մանուկ հոգիէն,  
Նուիրում եւ ուխտ՝ որպէս հայրոյի:

Բնատուր տաղանդ, շնորհ երկնային,  
Ուժացած լրյուղ՝ հայ երգի համար,  
Դարձաւ խմբավար երգչախմբային,  
Հայ երգի ջահը միշտ պահելով վառ:

Որպէս ուսուցիչ կրթեց սերունդներ,  
Ներարկեց անոնց ալիշ հայկական,  
Տեսաշատով քալեց աներեր,  
Բերքով օրհնարեր, վարքով խոհական:

Երաժշտութեան մեր անդաստանին մէջ,  
Քառասունամեայ վաստակով բեղուն,  
Կը փայլի այսօր՝ ճաճանչով անշէջ,  
Լուսատրելով ամէն հայու տուն:

## ԱԻՐՈՅ ԽՈՐՀՈՒՐԴ

Նուէր՝ Վարդամ և Դալար Ղազարեաններուն  
իրենց ամուսնոթեան առջի

Սիրոյ խորհուրդը անշէջ ատրուշան,  
Ավշ կենարար սրտերու քաղցած,  
Որոնք լրուած են ու մեկուսացած,  
Ապրելով կեանք մը անսէր ու դաժան:

Կեանքի իմաստուն խորհուրդը գողտրիկ,  
Սիրով առցուն ուղին է պայծառ,  
Սիրով սնանիլ, սիրել անդադար,  
Ապրելու համար կեանք մը երջանիկ:

Կեանքի հաճոյքը քաղցր ու անցաւ,  
Պէտք չէ փնտուի կիրքով տարփագին,  
Պէտք է մօտենալ սիրոյ աղբիրին,  
Հաստատ հաւատրով ու սիրոյ ծարաւ:

Մարդկային սէրը սրտավառ ըղձանք,  
Արեւի նման ջերմագին ու վառ,  
Սիրոյ բարձունքին հասնելու համար,  
Պէտք է ունենալ կրանիթեայ կամք:

Սիրով կառուցուած տուներ այս դարուն,  
Կանգուն կը մնան հողմերու դիմաց,  
Սիրոյ խորհուրդով ամրակուռ դարձած,  
Հզօր ջերմութեամք կը բերեն գարուն:

Սիրոյ հրաշքը սիրաբոյր նուէր,  
Սիրով տոշորուն սիրտերէն կուզայ,  
Որով կամրանան սիրտեր հեռակայ,  
Ու կը միանան սիրակէզ սիրտեր:

## ԲԱՆԱՍԵՂԾ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՍԱՄՈՒԵԼ ՍԱՖԱՐԵԱՆԻՆ

*Ծննդյան 55-ամյակին առքի*

Սեսրու Մաշտոցէն ժառանգած լոյսը հայ լեզուին շէնշող,  
Դարձար բանաստեղծ, զրեցիր բազում երգեր սրտազին,  
Զաջ Անդրամիկէն ժառանգած ոգին յաղթանակ կերտող,  
Դարձար հայ գինուոր, դարձար գօրավար հայոց

բանակին:

Ի՞նչպէս քեզ կոչեմ, եղբայր, գրչակի՞ց, թէ՞ հայրենակից,  
Մաքրամաքուր հայ, բանկազին եղբայր, ազնիւ գրչեղբայր,  
Հզօր տաղանդով կոփուած բանաստեղծ, աղքիւր կենսալից,  
Գեներալ Մայոր Սամուէլ Սաֆարեան, բարի ու արդար:

Ի՞նչպէս քեզ գովեմ եւ գնահատեմ որպէս մարդկային  
Արժանիքներով ուռճացած հայ մարդ, խոնարհ, բայց վսեմ,  
Չեմ կրնար լիի պատկերացնել հոգիդ կաթոզին,  
Առաքինազարդ հայրենասէրի կեանքդ ջերմօրէն:

Հայ բանաստեղծի հայաբոյր ոգին տեսիլք դարձուցած,  
Աստուածային խոր տաղանդով սնած կը գրես երգեր,  
Այնքա՞ն իմաստում՝ բանաստեղծական խորքով յազեցած,  
Որոնք պիտ' մնան որպէս լուսարձակ անմար փարոսներ:

Չու տարեղարձդ յիսունինգամեայ կնդզունենք սրտանց,  
Ամենաընտիր սրտարուխ խօսքով եւ մաղթանքներով,  
Կեանքիդ արեւը մնայ միշտ պայծառ՝ ճաճանչով անսանձ.  
Գրչիդ բանաքը մնայ անսպառ՝ հայրենի կանչով...

## ԶՕՆ՝ ԱԼՖՐԵՏ ՍԱՐՏՈՅՑԵԱՆԻՆ

Ողջո՞յն արեւիդ, Ալֆրետ Մարտոյեան,  
Ողջո՞յն վաստակիդ քու քառասնամեայ,  
Հայ երաժշտութեան անձնուեր ծառայ,  
Երգի սերմնացան, կոմիտասեան սան:

Հայ մշակոյթի միուսնով օծուած,  
Դուն անխոնջ մշակ, երգի շատրուան,  
Պատին տեսկիլիդ քու նուիրական,  
Հայ երաժշտութեան բոյրով արքեցած:

Հայ տոհմիկ երգը՝ ոգեծին տաճար,  
Գողտրիկ մեղեղի, տաղ ու շարական,  
Մշտավառ կանքեղ՝ լուսատու խորան,  
Աւանդ ազգային՝ կոնդակ սրբատառ:

Հայ երգը գրւալ աղբիր կենսայոր՝  
Չայներգմերով յաւերժահնչին,  
Ցեղային զարթօնք, ազգահաւաքում,  
Հայրենական հող, հայրենի կարօւ:

Հայ երգը՝ քրտինք, աշխատանքի ծէս,  
Հայ շինականի հորովել եւ ոխս,  
Հայ երգը՝ վահան, հայերու պանդուխս,  
Հայ երգը յաւերժ՝ Արարատի պէս:

## ՍԻՐԵԼԻ ԶՐԻՍԱՓՈՐԻՆ

(Ծննդեան չորրորդ տարեղարձին առիթով)

Բարեբաստիկ քու ծննդեան օրէն անցան չորս տարիներ,  
Մեծացար մարմնով, մեծցար մտքով՝ սիրուն քոռնիկ աւետարեր,  
Ամրող պրտով սիրեցինք քեզ, դուն կեանք տուիր մեր երկուրին՝  
Մեծ հայրիկիդ, մեծ մայրիկիդ՝ քու գալուստով հրաշածին:

Եղար արդէն չորս տարեկան, շատ սիրելի Քրիստափոր,  
Մեծ հօրդ ձեռքէն ամուր բռնած դպրոց կերպաս դուն ամէն օր,  
Ուր կը սորվիս բազում երգեր ու մանկական ուրախ խաղեր,  
Ունենալով հասակակից նորաբողոք դասընկերներ:

Չու մանկական չքնաղ լեզուն հայ դպրոցէն շուտ սորվեցար,  
Թորովանքով Կ'արտասաննես սորվածներդ դուն անդադար,  
Չուարթաձայն գեղգեղանքով կ'երգես երգեր եւ օրիներգեր՝  
Գանատական եւ հայկական, ինչպէս նաև աղօք՝ «Հայ մեր»:

Գիտէ՞ս արդեօր քաղցրիկ քոռնիկ՝ Քրիստափոր անգուգական,  
Որ մենք հայ ենք, ազնուական ժողովուրդ ենք բազմադարեան,  
Տառապած ենք, հալածուած ենք, չարչարուած ենք, ջարդուած ենք,  
Սակայն երբեք ջնջուած չենք, հզօր կամքով վերապրած ենք:

Պիտի մեծնաս տարուէր-տարի, պիտի դառնաս դուն խելահաս,  
Եթէ փնտուս արմատներդ մօրենական, պիտի գտնիս,  
Որ մենք կու գանք Հայաստանի խրոխս սիրտէն՝ քաջ Սասունէն,  
Ազգին համար կռուած-զրուած Գալէներու, Մակարներու վեհ  
սերունդէն:

Դո՛ւն ալ եղիր անոնց նման հայրենասէր ու ազգասէր,  
Կեանք ըլլայ արեւաշող՝ ճաճանչներով երջանկարեր,  
Ապրիր ընդմիշտ Աստուածային շնորհներով լուսապայծառ.  
Եւ պատի բեր ծնողներուդ կենցաղովդ կայելչափառ:

## **ՍԻՐԵԼԻ ՌՈՒԹԵՆ ՃԱՆՊԱԶԵԱՆԻՆ**

Քու ծննդեան տարեղարձը շնորհաւոր քող ըլլայ,  
Կեանրիդ ուղին ըլլայ սահուն Աստուածային օրինանքով,  
Լուսապայծառ երազներդ մարմին առնեն կարօտով  
Եւ հոչակդ ճաճանչներով դէպի երկինք բարձրանայ:

Մեծնաս դառնաս քաջակորով հայորդի մը ազգասէր  
Եւ չմոռնաս մեսրոպակերտ քու սուրբ լեզուն մայրական,  
Ուր որ երթաս, ուր որ ապրիս վերադառնաս Հայաստան,  
Վազդուրուելու արարատեան հրաշքովը կենսարեր:

Քու անունը ժառանգած ես իշխաններէն Ռուբինեան,  
Որոնք եղան իիմնադիրներ արքունիքի Կիլիկեան,  
Դուն ալ ըլլաս անոնց նման հայրենիքի պահապան,  
Քայլդ ըլլայ հայրենաշէն քոիշքներով յաղթական:

Քեզ կ'ողջունենք մենք ընտանեօք մաղթանքներով  
սրտագին,  
Ծննդեանդ տասնըերկրորդ տարեղարձին առիթով,  
Հանդէս գալով վարդանման պերճաբարբառ խօսքերով,  
Աղօթելով որ միշտ ապրիս հպարտանքով ազգային:

ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ,  
ԿԱՐԾԻՔՆԵՐ  
ԵՒ ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ  
«ՍԻՐՏԸ ԱՓին ՄԷԶ»  
ՀԱՏՈՐԻ  
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ  
ԱՌԹԻՒ

## ԿՅԱՆՔՍ ԴԱԺԱՆ Է ԱՐԴԵՆ

«Օտարի տունը քեզ հայրենիք չի դառնա»- հանճարեղ Գյորեի այս խոսքերն են ակամայից մտաբերում, երբ ընթերցում են դեռ 1987թ. հեռավոր Տորոնտոյում լույս տեսած «Աղյուր» բանաստեղծության հետևյալ տողերը.

Կյանքս տաժան է արդեն,  
Ինչպե՞ս ապրիմ են իինա,  
Հայրենիքին կարուեն  
Են կմեռնիմ, հավատա:  
Պիտի հյուծվիմ հովորեն,  
Քանի կապրիմ են պահպախս,  
Հետո Վանեն, Սասունեն  
Ու լեռներն մեր զմրդխսա:

Կարդում են «Արմատներն են հորենական» քերպածը և բանաստեղծ ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԱՆԻ կենսագրականը հառնում է քո դեմ.

Արմատներս հորենական կու զան երկրեն Տարոնի,  
Ծնած, ապրած լեռներուն մեջ հերոսածին Սասուն...

Հետո էլ բե՛՝

Իս լեռնի հայրս կու զար դյուցազնական այդ երկրեն,  
Մակար, Գալե ծնունդ տված քաջ Սալաղանք ավանեն...

Հեռավոր արյան կանչն ու բանաստեղծական տողերում բարնված շեշտերը մատնում են իրենց հեղինակի ծնունդը և ծննդակայրը. 1927թ. օգոստոսի 5, Հալեպ, բուրքական յարադանից հրաշքով փրկված, Սուրբ Կարապետի նախկին սան, Սերոք Աղյուրի և Սմբատի նախկին զինվոր Հոքոնց Ղազարի (Խոզոր) հարլի տակ: Մայրը՝ Մարիամը, առյուծամայր Սոսեի և սասունցի Չաքեի բախտաբարույրն էր. իր ամուսնու կյանքի ու զենքի ընկերը: Ցավոր նա երիտասարդը բաժանվեց կյանքից՝ որդու սրտում քողմեւով ցավի ու մորմոքի իր հավերժակրակն ու որդության սև կնիքը, որոնք հետո վերածվեցին դառը վերհուշի և դարձան միսացող ցավերգ.

Այսօր հոգիին բուրքաստանեն  
Ես վունջ մը ծաղիկ կքաղեն իլու,  
Տանելու համար, զայն խունկի մը պես,

*Մորս շիրիմին վրա բուրելու:  
Սրտիս ընդերքեն արձակած ճիշով,  
Դատնություն բուրող ճայնով ցավատանջ,  
Կամիծնմ բախտու, որ սև քնայրով  
Որբություն դրոշմեց ճակտիս վաղաժամ...*

Որտե՞ղ է ուսանել, ովքե՞ր են եղել բանաստեղծի ուսուցիչները, ի՞նչ է աշխատել, ի՞նչ նպատակներ ունի... և բազմարիվ այլ հարցերի խոսցումն է պետի «ՍԻՐԸԼ ԱՓԻ ՄԵԶ» ժողովածուի (Տորոնք, 1987) ներածական այս ինքնածանուցումը. «Ծնած ու ու մեծցած Հալեպի հայահոծ գաղութի հայաշոնչ մքնողրտսին մեջ, սնված ու դաստիրակված նվիրյալ հայ ուսուցիչներու (սովորել է Սահակյան վարժարանում - Ս.Գ.), մտավորականներու, խմբագիրներու և մանավանդ Հայ Հեղափոխական Դաշնակցության (և սա է պատճառը, որ բանաստեղծը մինչ օրս անհայտ է խորհրդահայ ընթերցողին - Ս.Գ.) հայակերտ հնոցն ժայթքող հայարտոյր բռցերով, կյանքիս զյսավոր իմաստը եղած է կարողություններուս ներածին չափով ծառայել ազգին, զարաֆիարին և Հայ Սշակույթին ուսուցչական ասպարեզով, գրչով և այլազան պարտականություններու գործադրությամբ...»: Սիրե այսպիսի սրբազն ուխտի չեն լծել Համաստեղն ու Մուշեղ Իշխանը, Սնդորանիկ Ծառուկյանն ու Ժակ Հակոբյանը, Սիմոն Սիմոնյանն ու Գրիգոր Հորոյանը, և տասնյակ այլ երախտավորներ, որոնց գրական և ֆիզիկական եղումուտը Սայր Հայրենիք արգելվել էր ստափինան բռնությունների տարիներին պետանկուանգության խորհրդային և սփյուռքի վարձու գործակալների գրպարտիչ, կենծ և ազգադավ նախատվյալների պատճառով: Դպրոցական ուսումնառությունից հետո որպես ներասպա Գրիգոր Հորոյանը Սիրիայում ու Լիբանանում ծառայել է ֆրանսիական բանակուան: Չորացրվելուց որոշ ժամանակ անց նա գրաշար և լրագրող էր «Արևելք» (Հալեպ) օրաթերթում, ուր և լուս են տեսել նրա առաջին քերքվածներն ու բղբակցությունները: Գր.Հորոյան ուսուցչին և դպրոցի տնօրենին այսօր էլ սիրով և երախտագիտությամբ են հիշում Սիրայի Հալեպ և Ռակկա քաղաքների հայկական վարժարանի նախկին սամերը: Աշակերտական, մանկավարժական տարիներից մինչև օրս սաստնորդի Գրիգորը մուսայի գերին է: «Հայաստանի սիրտեն, Սաստենի սրբազն լեռներեն ժառանգած սրտիս մեջ բոցավառվող

կրակը զիս երթեք հանդարտ չէ ճգած և պիտի չճգե մինչ մահ, որովհետև արմատներս կսերին անձնազո՞հ ֆետայիններու այն փաղանցեն, որոնք իրենց կյանքը գրիարերեցին հայ ժողովրդի ազատության ճանապարհին»: Ազատության այդ ճանապարհի քաջարի մարտիկներից Գևորգ Չառու Չառու, Սպաղանց Կալեխին և իզոյիրցի Դրաստամատ Կանայանին ճոնված Գր. Հորոյանի մարտաշունչ և ազատամիտ տաղերը ընթերցողի մեջ պատվաստում են ոչ միայն հայրենանվիրվածություն և քաջություն, այլև՝ ցասում և վրիժառություն, Ազգային արժանապատվության և անկախության սուրբ իդեալներ՝ հիշեցնելով, որ նման քաջորդիներ և փրկայիններ հայ ժողովուրդը նորից կծնի՝

**Այն ազգը, որ քեզի ծնավ, այլ հերոսներ դեռ կծնի...  
«Գևորգ Չառու»)**

Հայրենական և ազգային շնչով (քանաստեղծի իմբնորոշումներն են) զրված Հորոյանի հայրենապաշտ ճոներն ու հեղափոխական երգերն ու ոգորումները, Հայոց մեծ եղեռնին, բնությանը նվիրված նրա արտահույզ և պատկերակալ տաղերը քացահայտ հետապնդում են մեկ նպատակ.

**Ուր որ երթաս, ուր որ ապրիս Սփյուռքի խորք տարածքին,  
Ոչ մեկ ատեն ազգդ, լեզուր, եկեղեցի չմոռնաս:**

(«Պատգամ հայության»)

«Եղափոխական ոգորումներ» շարքի քանաստեղծություններում ոչ միայն հայ մտավորականի, այլև հայոց համազգային ցավով և իմբնայրումով տառապող մերօրյա հայ մարդու խոռվահույզ ներաշխարհն է արտացոլված իր պատմական հիշողության անմոռաց ծալքերով, խոր տվայտանքներով և համազգային մտածողությամբ, մի ներաշխարհ, որն ամեն պահի քեզ սրափ է պահում և պահանջում.

Ուր որ երթաս, անհայրենիք կյանքը ունի վերջարան.

Գարդական ես, օտարական ճերմակ զարդին ենթակա...

Ան և ճերմակ զարդ... քանի տարի նրանք հետապնդում են մեզ, հետապնդում անզամ պապենական հողի վրա: Դրա համար էլ «Տարփողական Հայատանի Անկախության», «Մայիսի օր մը՝ պայծառ ու չքնաղ», «Տարոն աշխարհ» և այլ քերթվածների քնարական հերոսը այսօր հետապնդում է մեկ նպատակ՝ Անկախություն և Էրբալ Հոն (Էրգիր)` **«Ուր մեր պապերուն գերեզմանները կգտնվին»:** Որքան, որքան արդիական են հնչում

հեռավոր կանադական երկնքի տակ 1975թ. մինչև օրս ապրող, հայուժացման դեմ պայքարի անվարձ նվիրյալ, սասնազարմ հայորդու Հայաստանի Անկախությունը տենչացող հրաշունչ տողերը: Կարծես թե լրանք գրվել են այսօր Երևանի Անկախության հրապարակում, գրվել են այսօր Արցախում և ոչ թե՝ տասնամյակներ առաջ օտար ափերում.

Ես

Արիազարմ հայորդի մը աներեր,-  
Խրոխս կանգնած՝ ճակատս վեր,  
Կուգամ այսօր երկրպագել  
Վեց դարերու ստրկության շրաները բգկառո՞՝  
Հայաստանի անկախության ճառագայթող Արևին..

Կա՞ կա՞ արդյոք այսօր լրսնի տակ մի հայ, մի հայորդի, որ գիտակցարար չերկրպագի «Հայաստանի Անկախության ճառագայթող Արևին»: Դժվար թե գտնվի նման մեկը:

Հայաստանը, Հայն ու Հայությունը պահպանող ամենազրեղ միջոցը Հայեցի Ընտանիք կազմելն է, հայ աղջկա հետ ամուսնանալը, իսկական հայորդի դաստիարակելը - սա է «Կոչ հայ երիտասարդության» ստեղծագործության կենտրոնաձիգ միտքը.

Հայ տուն, հայ ազգին ակունքը վճիռ  
Հայ մայրն է միայն կարող անապակ,  
Եթե չըերես հայ կին քու տունիդ  
Պիտի ուժանաս, որդի անժառանգ:

Գրիգոր Հոռոյանի քայլակներն ու քառատողերը ևս Հայոց համազգային ցավից ու քաղձանքից ծնված անմոռուկներ են.

Ազգին ցավը մշտանորոգ վերքի պես  
Կիեսուկի ամենօրյա քայլերուս,  
Սիերով զիս ցատումներու սրտակեզ,  
Չունանելով Արդարության ոչ մեկ հույս:

Չնայած բանաստեղծը ֆիզիկապես հեռու է մայր Հայրենիքից, բայց ամեն վայրկյան նաև շնչում և ապրում է Հայաստան աշխարհով, Արարատով ու Էջմիածնով, Սևանով ու Արագածով, նաև իր արմատները հայոց հողում է տեսնում, երդումի պես է հնչում նրա պոետական խոստովանանքը ժողովածուի 46-րդ էջում.

Ծնած օտիար երկնքի տակ, հասակ առած ինչպես ծառ,  
Սակայն արմատս հողիդ մեջն է, իմ պաշտելի Հայաստան,  
Կապրիմ մարմառվ որպես պանդուստ, տառապերպ  
անդադար,

**Սակայն հոգիս հերիդ հետ է, հերոսական Հայաստան:**

Ո՞վ է 20-րդ դարի այն հայ բանաստեղծը, որն իր ատելության, ցաման և վրեժիննդրության կծու խոսքը չի ուղղել Հայոց Մեծ Եղեռնի կազմակերպիչներին և իրազործողներին։ Չկա այդպիսի հայ բանաստեղծ, չկա այդպիսի հայ, չկա այդպիսի դաշնակցական։ Գր. Հորոյանը ևս պարպել է մասսամբ (լրիվ անհնարին է) իր սրտում կուտակված այդ մատճը (տես գրքի «Եղեռնի հետքերով» շարքը)։ Եվ մի՞թե «Ապրիլի 24», «Զրոյց Եփրատի հետ», «Յատում», «Եղեռնի հուշարձան» քերքվածների ծնունդը կրավե, որ պարպիսի, հանգստանա իր հայրենի օջախից բռնազարպված, իր նախնաց գերեզմանների և Մշո Սուրբ Կարապետի ճանապարհները կորցրած սիրիականադահայ բանաստեղծի սիրտը։ Իհարկե, Ոչ։ Էլ ի՞նչ սփյուռքահայ, երե նա Հայոց պահանջատիրության և Հայ Դատի ուխտյալ պաշտպան չէ։ Է՞լ ինչ բանաստեղծ (այն էլ սատունցի և դաշնակցական), որ իր ընթերցողին ի գեն չկոչի և քշնամուն չիշեցնի.

Հստակ գիտցեք,	Բռնազարպվել,
Ըմբռնեցեք.-	Հավետ պահել
Ձեր մշտական,	Հողը Հայկյան
Քարոզչական	Նվիրական։
Աշխատանքով,	Չեք կարենար
Հերքումներով,	Ամոքահար
Սերժումներով,	Թումք կանգնեցնել,
Զինու ուժով,	Պատվար դնել
Երկրի դիրքով,	Հայոց Դատին,
Պաշտպաններով	Իրավունքին՝
Չեք կարենար	Պապենական
Մըշտ տևարար	Ու պատմական...

«Յատում» բանաստեղծության բարոյա-քաղաքական նախատինքն ու լավատեսությունը գալիս են մեր ժողովրդի ազնիվ մտածելակերպից, մեծահոգությունից և մարդասիրությունից, հագեցած են մի անտեսնելի ինտերնացիոնալիզմով և խաղաղապաշտությամբ։ Դրա համար էլ բանաստեղծը վստահ է, որ կզա

Արդարության և Խաղաղության ժամը, և մեր գիշատիչ հարևանը կուղղի իր սխալը (Խավատա՞նք - U.Գ.).

<b>Բայց ես կ'ըսեմ</b>	<b>Ժամն հասուցման,</b>
<b>Հավատքով,</b>	<b>Արդարության</b>
<b>Թե պիտի տան</b>	<b>Հանուն կորսված</b>
<b>Եվ անպայման,</b>	<b>Եվ փնտրված,</b>
<b>Եքր որ հնչէ</b>	<b>Հավերժական</b>
<b>Ու փողիողէ</b>	<b>Խաղաղության:</b>

Սպասե՞նք ն հուսա՞նք, քե՞...

Եթե Հորոյանի քաղաքացիական քնարերգությանը բնորոշ են սիամանրոյական շունչը, հրապարակախոսական կիրքն ու մարտական պարուը, որոնք իրենց զգացնել են տալիս նաև «Սրտահույզ խոկումներ» շարքում, ապա «Քնության հետ» տաղարանն ու «Սիրային տագնապներ» շարքերը մեծարենցյան արևագալով են ջերմացած, դուրյանական նուրք ու խոր քախծի հետ շաղախված է տերյանական մի հեզություն, որն այդ քանաստեղծություններին հաղորդում է մի ուրույն և անտեսանելի հմայք: Կարդա «Ով ընկեր», «Խոկում» նոր տարվա սեմին», «Միսաք Մեծարենց», «Թարուլ Հուրյան» խոհալի, պատկերաշատ, վշտամրմուռ և ազգացալից ծնված քերքվածները: Այնամ նորովի կկանգնի աշքիդ դեմ «հակախորհրդային, դաշնակ քանաստեղծը», սաստիճի մի այր, որ հայրենիք ցավից սահմոկած ու գալարված հեռավոր Տորոնտոյում գիշերվա աղոտ լույսի տակ, ձախ ձեռքը ծնոտին հենած գրում է.

**Նոր տարի է, եկեք խոկանք, փնտրենք դարման մեր դասին,**  
**Եվ դարձնենք մեր աշքերը վերածնված հայրենիք,**  
**Հոնկե է, որ պիտի քացվին դռները մեծ զալիքին,**  
**Հոնկե է, որ պիտի հասնինք Սաստն ու Վան գեղեցիկ...**

Այսքան հայրենասիրություն, այսքան հայրենանվիրվածություն, Հայաստանով լուծվող Հայոց Հարց և Պահանջատիրություն... և դիմացը «մարքպիզմ-լենինիզմի լույսին» գերի խորհրդահայ կոյր գրականագիտություն. ոչ մի խոսք, ոչ մեկ ակնարկ սփյուռքահայ այս քանաստեղծի մասին, քանզի նա դաշնակցական է: Այսպիսի պատճառարանություն այսօր ծիծաղելի է, իսկ երե՞կ, նախո՞րդ օրը: Ո՞վ կրողներ Գևորգ Զառուհին, Սպաղանց Կալեին, Սուլուխի ազատամարտերի անսասան մասնակից հայ ֆիդայիներին և Բաշ Ապարանի ու Սարդարապատի քաջարի զորավար Դրաստամատ

Կանայշանին (Դրո) ձոներգեր հյուսել, դրանք անցկացմել Գլավլիտի (զրաքննության, ասել է թե ԿԳԲ-ի) քաղաքական մութ նեղանցըներից և «զարժանանալ սիրիյան ճամբորդության»: Բայց գրել է, գրել է նրանց մասին Սիրիայում և Կանադայում Գրիգոր Հոռոյանը, և դրանց մեծ մասը տպագրել «Սփյուռքում», «Հայրենիքում», տպագրել է «Ասպարեզում», «Հորիզոնում», «Կանքերում», «Նոր կյանքում», «Դիտակում» և Սփյուռքի այլևայլ պարբերականներում, չիմանալով, որ Խ. Հայաստանում իրենց ջահել մեկ որիշ սասնորդի՝ Գալչու Սանուկի թոռը՝ Մուշեղ Գալչոյանը, խորհրդային կարգերից հոգնած ու զգված, մի օր բացահայտ հրապարակելու է, թե «կզա այն օրը, երբ մենք կհամրութենք հայ Փիդայիների սրբացած ճակատները» (Կարդացեք «Սարութա սարի ամպերը»): Եկել է ժամանակը: Մեր ներսում բանտարկված չառշներն ու անդրամիկները, սմբատներն ու կալեները վերադառնում են իրենց հավերժագնա ու բացօրյա օջախները: Չե՞ս հավատում, զնա՛ Ուշան, Վերին և Ներքին Սասնաշնն, զնա Աշճակ ու Սաստարա, Սևքար ու Մեղրի... Այս, սևքարեցի Սարոյի և Գարեգին Նժենի ցեղակրոն ինքնայրումը այսօր վառում է մեր հոգու մարած, բայց չհանգած պատրույզը, լուսավորում մեր սրտի ու մորի զալիք ճամփան՝ Մուշից Արցախ, Վանից Սյունիք, Զավախը ու Փայտկարան... «Քանաստեղին ճայնը տիեզերական հարաբերության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյուրյուններու համադրական թրթումնիվ առցուն» մեծարենցյան այս դավանանք-պատգամին հավատարիմ, գրական ուխտավոր Գր. Հոռոյանը այսօր իիշեցնում է, որ «Քանաստեղծությունը բնությունն ու կյանքը, ժողովրդին ոգին ու երազանքները կը ցոլացնե ու կպատգամախոսե ժողովրդին հասկանալի, գեղեցիկ լեզվով ու պարզությամբ, ճոխացած՝ զգացումով, զաղափարով, ապրումով ու երևակայությամբ»: Հավատարի՞ն է, արդյոք, գրական իր այս դավանանքին բանաստեղծը, թե՞ ոչ: Ահավասիկ իր ստեղծագործական նշանարանը ապացուցող մի հատված «Խոկում նոր տարվա սեմին» բանաստեղծությունից:

Նոր տարի է, բայց մենք կապրինք օսար ափեր ցանուցիր,  
Պապենական մեր հողերը դեռ կարտասվեն որբացած,

Կեռ մահիկի գարշապարը տրորած է զերդ բալխիր,  
Հայուն կերտած մշակույթի կոքողները լուսարծարծ:

Նոր տարի է, բայց մինչև ե՞րբ հուսարեկ ու դառնահամ  
Նոր տարիներ պիտի անցնին իմ դալկահար հոգինս,  
Այս, մինչև ե՞րբ պիտի մնա մեր երկիրը պատմական  
Գերևարված ու քանրված, անայի ու սրտակեզ:

Նոր տարի է. մեծին, փոքրին խնդրության օր երազուն,  
Բայց իմ սիրտը կմորմոքի, խոր ցավերս որո՞ւ լամ,  
Սփյուռքի մեջ տարվե-տարի կրառամի մեր լեզուն,  
Ու կաղճատին ոգին հայոց ու բարքերը հայլական:

Հայկական ոգու և բարբերի աղճատման դեմ մղվող  
պայքարը Սփյուռքի հիմնահարցերից է: Այդ հիմնահարցի  
կազուրման սուրբ գործում իր վճռորոշ դերն ունի մշտնջենական  
սիրու և գորգուրանքի արժանի հայ մամիկը, հայ կինը, հայ աղջիկը:  
Նրանցից ո՞ւմը իր տղամարդկային սիրտը ափի մեջ չի բացել  
բանաստեղծ Հորոյանը: Տեսնես ինչպիսի՞ զգացում է ապրում  
Միրիայում ծնված և հույժ հայեցի դաստիարակված Ալիս (Ըստի)  
Վարդանի Հորոյանը, երբ ընթերցում է ամուսնու «Միրածիս»,  
«Զգիւցա երբեք», «Դեռ կսիրե՞ս զիս», «Բնչո՞ւ ինծնե նեղացար»  
սիրային բանաստեղծությունները: Իր սիրային տաղերում,  
սոնետներում ու քառյակներում կամադահայ բանաստեղծը մինչև  
հոգու խորքը նորից պարզ է, բարի, սրտացավ ու ցերմ: Նրա սերը  
դիավածի, երևույթի, հրապուրանքի արձագանք չէ՝ պաղ և անհոյզ,  
այլ գեղեցիկի, առաքինու, վսեմի գովերգում, հոգու սրբազում  
և ակամա խոստովանանք, որն ավելի շուտ հարդարում է սիրու և  
ընտանեկան խութերը, քան թե «կրակի վրա յուղ ավելացնում».

Հազիվ ամիս մը հեռացած քեզմեն  
Եվ ահա ինչքան կարուցած եմ քեզ,  
Տակավին հոգիս կայրե, կտանջե  
Վերջին զիշերվան լացդ աղեկնե:

Կուզեի գիտնալ. դուն ալ ինծի պես  
Սոտահոզվա՞ծ ես այս բաժանումով,  
Սուրբ բախսիծ մը լուս արդյո՞ք ինծի պես  
Պատած է հոգիդ մեր պարման սիրով:

«Առանձին եր» քերթվածը կարծնս թե ամփոփում է պոետի  
սիրու փիլիստիվայությունը և մարդ էակին հիշեցնում.

Առանց սիրո և զգվաճքի կյանքը փուչ է,  
Եթե ըլլաս նոյնիսկ հարուստ ու գեղեցիկ,  
Առանձնությունն մարդու հոգին կասթաղն,  
Առանց ընկեր պիտի ապրես ապերջանիկ:

Ավարտելով Գրիգոր Հորոյանի «Սիրուր ափի մեջ» սևակյան համանան խորագրով Կանադայում հրապարակված բանաստեղծությունների ժողովածովի ընթերցումը, կուզենայի, որ Մայր Հայրենիքում (կամ այլուր) հայեցի հրատարակչություններից որևէ մեկը կանաչ լուս փառեր և քնարերգության սիրահար մեր ընթերցողին ներկայացներ ազգային ցավից մխացող, Սիրայում, Լիքանանում և Կանադայում Հայոց Համազգային և կրթամշակութային կյանքին իր անքասիր նվիրումը բերած բանաստեղծ Գ. Հորոյանի ստեղծագործությունների ընտրանին և անտիպները, չէ՞ որ, ինչպես պոետն է ասում.

**Կյանքը զնալով դառնում է դաժան...**

Բանանաստեղծների, արվեստագետների հանդեպ պետք չէ դաժան լինել: Դա են ապացուցում նաև Գրիգոր Հորոյանի տեքստերով, Էղիկ Հովսեփյանի և այլ կոմպոզիտորների երաժշտությամբ հյուսված «Չոններգ Հայաստանին», «Գարնանային», «Ղարաբաղը կը կանչե», «Զայն ազատության», «Խորիմյան Հայրիկ», «Սիրուն աղջիկ» և տասնյակ այլ հայրենասիրական, խոհափիլսոփայական և սիրային երգերը, որոնք այսօր հնչում են Սփյուռի, հատկապես Կանադայի հայկական քեմերից և ծայնասփյուռներից:

Գրիգոր Հորոյան բանաստեղծն ու հրապարակախոսը այսօր Սոնքություն լուս տեսնող «Հորիզոն» շարաբարերքի Տորոնքոյի ներկայացուցիչն է և հաճախ է այս պարբերականում հանդես գալիս ոչ միայն թղթակցություններով, այլև տարբեր հոդվածներով և թերթականներով:

Վարձրդի ի կատար, հեռավոր գրչեղբայր:

**Սասուն Գրիգորյան**

**Ներքին Սասմաշեն  
01.09.91թ.**

**Բանաստեղծ, պատմաբան,  
Ռազմածովագիրների միջազգային  
միության փոխնախագահ**

**Արուեստագէտ քանաստեղծ  
Ընկերոջ՝ Գրիգոր Հորոյեանին.**

**Թանկագիմ ընկեր,**

Անհուն շնորհակալութիւններով է որ կ'արձանագրեմ ստացումը «Սիրոտ ափին Մէջ» խորագրով քերրուածներու գիրքիդ, եւ ներփակուած երկոսողիդ, ուր իմ մասին զգացած արտայայտութիւններդ արձանագրած էիր. կրկին շնորհակալութիւններ:

Սեր լրածօր, սիրելիս, քու եւ իմ, եւ դեռ մեզի պէս սրբազն խենթերումը քիչ է. մենք պէտք է տանք մեր ազգին ու անհաջի ծառայենք մեր արուեստիմ՝ հայու արուեստին, որ ճշնարստագոյնն է, եւ որ ամէնուրեք կը պսպայ նսենացներով այլ աստղեր:

Արուեստի գիտակցութիւն ունենալը տիրացումն է այն զգացումներուն, որ մեզի կը պարզեւէ ըմբռշխննան գեղեցկութիւնը այլ կամ եաժշտութիւն, ուր չկան խարէութեան որեւէ նշոյլ, այլ միայն անկեղծ ու վարար հոսանքներ գոյմի ու ձայնի, հասկացողութեան ու բմբռնողութեան:

Եթէ անձ մը փափաքի հնարեկ՝ իր արուեստը յայտնարերել, անհրաժեշտ է նախ գիտ ընել, կարեւոր յայտնարերում մը երեւան հանել, ապա իր տաղանդը ի գործ դնէ որպէսզի իր արուեստին միջոցաւ միտքը կարենայ լաւագոյնս յայատանքերել արժանանալով մարդկանց հասկացողութեան. զնահատման չեմ կրնար լսել, զիտես. որովհետեւ մարդս այնքան թերութիւններ ունի սրբագրելիք... ուրկէ զնահատելու գիտակցութեան աստիճանին երբ հասնի, թերեւս երդորդ անգամ աշխարհ գալու է:

Ես կը հաւատամ հոգիի անմահութեան, վերստին երկիր այցելութեան. ու ամէն անգամ որ վերստին հասնի աշխարհ, ոչ թէ սկիզբէն կը սկսի այլ իր վերջին ձգած վիճակէն վերսկսելով յատաջ կ'երթայ. այս առումով է որ կ'ըսեն թէ երդորդ աշխարհ զալուն սրբագրած ըլլալով այլ թերութիւններ, թերեւս զնահատման աստիճանին հասնելով, զանայ անկեղծօրէն զնահատել տարուած աշխատանք մը՝ արուեստի գործ մը:

Իմծի համար արուեստը աստուածային է, աստուածանման է քան գիտութիւնը. որովհետեւ գիտութիւնը կը յայտնարերէ, իսկ Աստուած կը ստեղծէ: Առուաստագէտներ Աստծոյ ներկայութիւնը չե՞ն միթէ:

## ՆՈՒՐՈՒՄ

---

Արդարեն, արտեստի մասին խօսքը աւարտելով ըսեմ թէ, եթէ արտեստ գոյութիւն չունենար, ինչպէս մարդիկ չունենային հագուստ-զարդարանք, համայն աշխարհը պիտի ննանէր խոպան ու վայրի վայրի մը. յուսամ հոն չհասնիր:

Չեմ զիտեր ինչու ունեցայ վերենի արտայատութիւններս. նպատակն երկուող մը ներփակել էր երաժշտական արտեստս Մադրամուազս (Օրաքօրիօ), որ բանահիսած եմ վերոյիշեալ զիրքեղ առնուած «Հայոց Լեզու» քերքուածիդ շուրջ, որ ունի չորս միայնակներու բաժին, քառաձայն երկշախումբի ու երկու դաշնամուրի բաժիններո. կատարման պարագային երկու դաշնամուրները անհրաժեշտ են. բարի ըմբոշխնում կը մաղթեմ:

Յառաջիկայ գործունեութիւններուդ համար՝ ըլլան զրական կամ հրապարակային, յաջողութիւն կը մաղթեմ. զիտեմ ապրումը կայ, եւ քանի որ ալիւնն ու կորովը անպակաս են, ունի արգելք չունիս դանդաղելու կամ դադրելու արտադրելէ. քեզմէ աւելին կը սպասուի:

Ուրեմն, սիրով կը ներփակեմ մադրամուազս, քաջա-առողջութիւն կը մաղթեմ քեզի:

Անկաղծօրէն քոյդ՝  
Յակոբ Ս. Մանուկեան  
Թորոնք

\* \* \*

Քնարիդ լեզուն, ոճը, պարզ ու վճիռ են, զգացումներդ՝ ազգասիրական, հայրենական խոր շոնչով օծուն, արուեստագէտի ներշնչանքով, պատկերատոր, յուզաքաթառ ու իմաստալից: Գրական ճակատող զգայուն, վշտու, սակայն բովանդակալից է: Տողերիդ մէջէն առկայժում է քերքողի մը փայլուն տաղանդը, ուր բարախում է ցեղին սիրուր:

Թորոս Լուսինեան  
Ռևուցիչ - Երևան

\* \* \*

Ծատ սիրելի ընկ. Գրիգոր,

Ծնորհակալութեամբ ստացայ եւ կարդացի ձեր իհծի մակագրուած բանաստեղծութիւններու փոնջը՝ «Սիրող ավիին մէջ» հաստրը, որոնց մէջէն հայ ժողովուրդի սրտի տրուփիւնը եւ հոգույն ցոլքը զգացի: Զեզի պէս հայորդիներ հազար տարի պէտք է ապրին: Կը մաղթեմ, որ ողջ մնաս, առողջ մնաս եւ միշտ արտադրես յաջորդ սերունդներուն համար:

Տոքք. Հայկ Տ. Աստարճեան  
Պատմաբան-հրապարակագիր  
Նաշուա  
Մ. Նահանգներ

\* \* \*

«Ընթերցելով ձեր բանաստեղծութիւններու հաստրը, մեծապէս ոգեստրուեցայ ձեր սրտի զգացումներով, որ ունեցած է հանդէս հայրենասիրութեան, Յեղափոխական կեանքի, արտայոյզ խոլումներու, բնութեան ու սիրային տագնապներու մասին զրած ձեր քերքողական աշխատանքին, որ կը բխի երեւոյթները մեկնարաններու առողջ սկզբունքներու յառաջընթացով եւ կը գեղու իսկապէս առողջ տեսականի տէր ձեր սրտի բրրուումներէն եւ զգացումներէն: «Սիրող ավիին մէջ», որ ներքին ազնի զգացումներու գողտրիկ հաստոր մըն է»:

Նորայր Քհն . Բաքանեան  
Միտմի (Աստրալիա)

## ՆՈՒԻՐՈՒՄ

\* \* \*

**Վրեժ Արմէնիմ ուղղուած նամակէն.**

Ի դէպ յիշեցի պրն. Գրիգոր Հոքոյեանին, որ հոն եղած ատենս իր բանաստեղծութեանց զիրքը նորիեց ինձի եւ ես՝ ավերախտու, մինչեւ իհմա տող չեմ գրած իրեն, թէեւ շատոնց կարդացած եմ զայն եւ զնահատած հեղինակին գերազոյն անկեղծութիւնն ու բանաստեղծելու ձիրքը եւ հաւատաւոր կուսակցականի ազնուութիւնը: Կը խնդրեմ շնորհակալութեանս հետ փոխանցէ իրեն այս կարծիքս եւ ջերմ բարեւմերս:

**Արքահամ Ալիքեան  
Բանաստեղծ  
Պէյրուր**

\* \* \*

**Ազգանուէր Քերրող,  
ընկեր Գրիգոր Հոքոյեան**

«Հայ պատմութիւններու ճակատագիրը բուրող ապրումներու փորորկուու աշխարհը ալիք առ ալիք փոռուած է քերրուածներուդ սա զրոյլին մէջ, որ զրասեղանիս վրան է իհմա: Շնորհաւորութիւններս անոր համար որ ո՞չ միայն կրնաս ալեկոծուիլ, վերանալ ու զզալ՝ ինչպէս մեզմէ շատերը, այլ կարող ես նաեւ զզացուածը մտածումի վերածել եւ մեսրոպեան պաշտելի տառերով փոխանցել հայորդիններու հոգիններէն ներս ինչ որ ամէն մահկանացուի գործ չէ:»

Ապրիս:

Վստահ եմ՝ տակաւին բերրի է դաշտող եւ նորանոր սիրաններ կրնաս փորձել զրական անդաստանէն ներս: Ի խորց սրտի յաջողութիւն կը մաղթեմ բեզի:»

**Ընկերական բարեմարքութիւններով՝  
Արամ Այվազեան  
Պատմաբան - հրապարակազիր  
Պրոլինկրոն, Օնքարիօ**

\* \* \*

**Իրաւամբ «Սիրտը Ափին մէջ» քերքուածներու հասորը, զրական աշխատանքի մշտաբոյր եւ անթառամ փունջ է, զարդարող ամէն հայ ընտանիքի անձնական զրադարանը եւ հոգեկան հաճոյքի եւ մտաւոր զարգացման միջոց, ամէն մի ընթերցողի:**

**Թաղէոս Խան Բարայիան  
Հրապարակագիր  
Շիրոյդ**

\* \* \*

**Սիրելի Ընկեր Գրիգոր Հորոյեան  
Ծնորհակալութեամբ ստացած եմ «Սիրտը Ափին մէջ»  
քերքուածներու հասորդ:**

Անհուն սիրով եւ հայրենասիրական ջերմեռանդ ոգիով հրամցուած բանաստեղծութիւններու այս գեղեցիկ փունջը վստահ են պիտի զնահատուի բոլոր անոնց կողմէ, որոնք կը սիրեն մեր զիրն ու զրականութիւնը:

**Վարդգէս Սինանեան  
Հրապարակագիր  
Շիրակօ**

\* \* \*

**Սիրելի Պրմ. Հորոյեան  
«Գրիչով անտակ ենք արտայայտելու այն ջերմութիւնը,  
զոր զգացինք ստանալով ծեր զրիչն այլ սիրտէն ու մտքէն հոգի եւ  
կեանք ստացած «Սիրտը Ափին մէջ» բանաստեղծութեան հասորը:  
Շաշակեցինք զայն շուտով, անմիջապէս ... Ինչքա՞ն համով էր ան...  
հապա բո՞յը՝ համակ սէր ու հայրենասիրութիւն, իսկական  
պատկերու հեղինակին: Սեր կողմէն քուլայ մը զնահատանքի խօսք,  
բոյլ մը շնորհակալութիւն, փունջ մը սէր, քիչ են, քիչ այլքա՞ն  
զոհողութիւններով զուիս հանուած այս իմքնատիպ տիհասորին...»:  
«Հայաստանին», «Երեւանին», «Հայոց լեզուին», «Հայ դպրոցին»**

կամ «Մեսրոպ Մաշտոցին» ուղղուած ձեր բանաստեղծութիւնները՝ Սիամանքոյի խոյեանքն ունի: Ձեր սիրային բանաստեղծութիւնները, նոյնքան միսքիք են, վիպապաշտ, մեղմ ու քաղցր՝ որքան Զարիքեաններն ու Դուրեանները... Որքա՞ն բախիծ, վիշտ - ցաւ ու տանջանք կայ ձեր «Ապրիլ 24», «Չորոյ Եփրատին հետ», «Եղեռնի յուշարձան» եւ «Յասում» խորագրուած բանաստեղծութիւններուն եւ սակայն. - այս ալ իմ կողմէ.- անոնց մէջ միշտ ալ ներկայ է յարութեան գաղափարը, վերածնունդն ու գոյատեսումը մեր ժողովրդին.

Վարձրդ ի կատար Ընկեր Հորոյեան, «տարուար» յաջորդին.

**Կարպիս Թեկան  
Քեպէր, Գանատա**

\* \* \*

**Սիրելի Գրիգոր Հոքոյեան,**

Հաճոյքով կարդացի «Սիրտը Ափին Սէջ» քերքուածներիդ զիրքը: Թէեւ մամուի մէջ մերթ ընդ մերը հանդիպել էի բանաստեղծութիւններիդ, սակայն ամբողջութիւնը եղաւ աւելի տպաւորիչ, աւելի զգլիվիչ: Այդ որքա՞ն հարուստ ներաշխարի ես ունեցել: Այդքան մէր ու կարօւ ինչպ՞ս ես պարփակել սրտիդ մէջ: Սիրեցի թէ հայրենասիրական երգերդ եւ թէ սիրային տագնապներդ: Որքան բոցաշունչ են յեղափոխական երգերդ, նոյնքան տրտմանոյշ են անձնական տուայտանքներդ: Չեմ կարող ասել, թէ ո՞ր երգերը աւելի նախընտրեցի, որովհետեւ իրաքանչիքը երգ ունի իր ուրոյն կառոյցը, տրամադրութիւնն ու յոյզը:

Ես ծանօթ էի քո իրապարակագրական յօդուածներին ու հաղորդագրութիւններին, սակայն այս գրքի մէջ, որ տեսայ քո գեղեցիկ հայերէնը՝ միանգամայն հասուն, մկուն ու հարուստ: Ուրեմն, կեցցէ Հալէպը, որ թեզ պէս բանաստեղծ է սուսէլ: Այլևս ես Թարքիզով չպիսի հապարտանամ: Այս բոլորն ասում են ասած լինելու համար, որ ըմբուշնեցի զիրքը, որ շնորհակալ եմ քո երգերը իման հետ բաժանած լիմերուդ համար եւ որ գրիչդ միշտ դալար մնայ:

Ապիքից օգտուելով շնորհաւորում եմ Նոր Տարիդ եւ Ս.Ծննդեան տօնները՝ թեզ ու ձերոնց մաղթելով առողջութիւն ու երջանկութիւն:

**Ընկերական ջերմ բարեւներով՝  
Յակոր Կարապենց  
Քընկերիքը**

\* \* \*

### Յորելեան

Գրիգոր Հորոյեանը սփիտքահայ ժամանակակից գրականութեան առաւել շնորհալի եւ ճանաչուած դէմքերից է: Նրա ստեղծագործութիւնները պատահելան տարիքից տպագրուել են Միջին Արևելքի, յետազայիմ՝ ճանել Հիւանային Ամերիկայի եւ Եւրոպայի հայալեզու պարբերականներում: Հորոյեանի քերուածների գողտրիկ պատկերները եւ երաժշտականութիւնն իրենց վրայ են բեւել երգահանների ուշադրութիւնը, իսկ նրա բառերով ստեղծուած երգերը հաւասարապէս սիրելի են թէ մանուկների, թէ երիտասարդների, եւ թէ՝ մեծահասակների համար: Վերջին տարիներին Գրիգոր Հորոյեանի գրական արուեստին հաղորդակից են դարձել ճանել Հայաստանի ընթերցողները: Ինքը՝ բանաստեղծը 1997թ. եւ 2000թ. այցելել է իր հայրենիք եւ այս դժուարին պայմաններում աւելի սիրել եւ կապուել նրա հետ: Աւելին, Գրիգոր Հորոյեանը հայ գրողներից եւ բանաստեղծներից շատերին օգնել է ներկայանալ Սփիտքի ընթերցողին, միաժամանակ իր եւ իր բարեկամների սրտարուխ նուիրատուութիւններով հովանաւորել այսօր արդէն հայ ընթերցողների կողմից սիրուած մի քանի գրերը: Հայրենիքից հեռու ծեսաւորուած, բայց խիստ աւանդապաշտ Հորոյեանների ընտանիքի երրորդ սերունդն է շարունակում իր նախնիների պատգամած հայպահպանման սրբազն ուխտը Քանատայում: Արտերկրի հաւատացեալ, զգացմունքային եւ պահանջատէր հայութեանն իր անուրանալի վաստակը բերած բանաստեղծի փառապան յոթելեանին յղում ենք մեր բարեմաղթանքը՝ «վարձրդ կատար, սիրելի Գրիգոր Հորոյեան»:

**Թաքու Մանաէրեան  
Տնտեսագէտ, Բանաստեղծ  
Երեսան**

## ՆՈՒԻՐՈՒՄ

\* \* \*

Նոր Գրքերու Հետ

«Սրտը ափին մէջ»

(Գրիգոր Հոռոյեանի Գրքին առիթով)

Գրիգոր Հոռոյեանի «Սրտը ափին մէջ» գրքի մասին  
արտայայսուեր ատեն, ես պիտի կատարեմ կարգ մը անհրաժեշտ  
մէջրերումներ այդ հատորէն, որովհետեւ նոյնիսկ ամէնէն հնուս ու  
խորաքափանց անձին մօտեցումը, կարծիք մըն է միայն, ու չի կրնար  
տալ բնագրի ընթերցումն վայելքը: Եղիր ճարտար ու քաղցրախօսիկ  
քեմասաց, դարձեալ չես կրնար դոյզն չափով իսկ փոխարինել  
երաժշտական կոռորի մը ունկնդրութիւնը:

«Սրտի ափին մէջ» գիրքը կը բաղկանայ աւելի քան  
եօրանասուն քերուածներէ, բաժնուած վեց մասերու:

«Հայրենական ու ազգային շունչով» ենթախորագիրը կրող  
բաժնին ուր քերուածներու առաջին ստողերէն, իսկ կը զգաս, թէ  
հեղինակը հասակ առած է ազատատենչ հաւաքականութեան մը  
մէջ: Ան կը խօսի ազատութեան սիրոյ մասին, անանձնական  
նուիրումով բացադիկ ենթասներու, հայոց դրօշի, Արարատի, Տարօնի,  
Վանի, Խնձելի վանքերու, Նարկացիի, Շիրակացիի, ազգակերտ  
Մեսրոպի, Վարուժանի, Զարենցի և վերջապէս՝ «մշակոյրի օքեւան՝  
լուսաճաճանչ Հայաստանի»:

Այսպէս, յաջորդաբար, իրաքանչիւր քերուածի մէջ կը  
յիշուին նաև Երերումին ու Սարդարապատը: Կը խօսուի հայոց  
լեզուի մասին, որպէս «Զմայլելի երաժշտութեամբ մեղեղի  
«վարարուն» -ի, «Մեր հնամեայ տաճարներէն վեր բարձրացող  
աղօքքի սին», Անդադախոր մեր ճորերէն հոտող ահեղ գետի նման կը  
սուրաս. յար վազքով անսանձ դէպի պայծառ մեր ապագան»:

Թէեւ գովերգ մըն է հայոց լեզուին նուիրուած այս քերուածը,  
բայց խորքին մէջ պատզամ մը կայ, ուղղուած նոր սերունդին, ու նոյն  
ատեն ձեւով մը կը բացատրէ այս գիրքի լինելութեան իմաստը, երբ  
կ'ըսէ. «Երկրագունդի շորս ծագերուն սփռուած հայ բեկորներուն,  
ճանապարհը կորսնցուցած զաւակներուն փարուն ես դուն, Սուրբ  
Սահակ եւ Սեսրոպէ փոխանցուած սերունդներուն, հասած մեզի նոր  
ալիշով, լուսապայծառ մայր սիրաստն»: Այսպէս, նոյն ջերենանդ  
ոգիով կը շարունակուին այս հատուածի մնացեալ քերուածներն  
ալ:

«Յեղափոխական ոգորումներ» խորագրուած բաժնին մէջ կը բնորոշուի Հ.Յ.Դաշնակցութեան զործունեութեան բնոյթն ու ֆեռայիններուն գործը, ինչպէս նաև անկախութեան երազը: Կարդացէք օրինակ՝ «Սայիսի օր մը՝ պայծառ ու քնար» բանաստեղծութիւնը, գունելու համար հետեւելին նման տողեր. «Եկար փարեցար վերջին ամրոցին, Լուսաւորչի կանքեղով զինուած վէն Արագածին: Լքել յետոյ ծովակը Վանի, զրահ դարձուցիր լիճը Մելանի, ալ նահանջ չկար, ոչ ալ պարտոթին, ազատ էր հայր իր հողին վրայ ու կերտուեցաւ Անկախ Հայաստան, հայկական բանակ, եռագոյն դրօշակ, որպէս յուսատու փարոն մշտավառ, հայ քեկորներու անմար երազին, ազատ ապրելու ամոնց խոր կամքին՝ Սայիսի օր մը՝ պայծառ ու քնար...»:

Երբ կը մտածեմ՝ այս եւ նման տողերէն ո՛ր մէկը բուել, յանկարծ կը հանդիպիմ շիրազեան մօտեցումով սա տողերուն. «Հայ տան, հայ ազգին ակունքը վճիռ, հայ մայրն է միայն կարով անապակ, եթէ չքերեն հայ կին քու տունիդ, պիտի ուժանաս, որդի անժառանգ...»: Կասկած կրնա՞յ դլալ որ այս տողերը մաս կը կազմեն «Կոչ հայ երիտասարդութեան» քերրուածին:

«Եղեռնի հետքերով» յորջորջուած հասուածը չեմ կարծեր, որ վերլուծումի կարօւի, քանի որ «Զրոյց Եփրատին հետ» քերրուածին մէջ, մորմռած սիրոսով կըսէ խօսքը գետին ուղղելով. «Ճն աշքերս չտեսամ, քայց դուս տեսաք ամէն բան», ու կերկարի մտերմախոս հարցումներուն շարքը, հասնելու համար հետեւեալ խօսքերուն. «Կուզեմ զիտնալ գետ հայրենական, ինչպէ՞ս է հիմա հայէ պարզուած հայրենիքը մեր, կանգուն կը մնա՞ն մեր սուրբ վանքերն ու տաճարները՝ հոգնպարար կառուցուածքով, կը լսո՞ի մընունջն աղօքքի, կը մատուցանոի՞ անմահ պատարագ, կ'արձագանքէ՞ն հնդինները մեսրովեան հայոց լեզունի անմահա-կան, սարերուն եւ ձորերուն մէջ հայրենական...»:

Այսպէս՝ հասնելու համար սա տողերուն.

«Մենք կանգնեցինք յուշարձանը Եղեռնի որպէս պատեան հայ ողիին կենդանի, որ պատզամէ քար-սիրտ դարձած աշխարհին, հայ սուրբ դասի հանգանակը եւ ուղին.-բռնագրաւուած հայ հողերը վշտախով, վերադարձուին՝ խաղաղութեամբ կամ զէնքով»:

Ձեր ուշադրութիւնը կը հրաիրեն «կամ զէնքով» խօսքին, ուր հեղինակը լսել կ'ուզէ, թէ մնա՞ն համբերատարութեամբ կը դիմենք երկխօսութեան՝ շահադէտ դիանագէտներուն, սակայն, երբ դանակը

կը հասնի ուկորին, մենք գիտցած ենք նաև գենքի դիմել. այս կտոր ծանօթ ըլլալու է ծեզի պատմութենին, ո՞վ մենագաւոր քաղաքագէտ աճյարարներ: Այս տապատրութինը կը կրեմ ես այս մէկ հատիկ «կամ գենքով» խօսքէն: Դուն ի՞նչ կըսես ընթերցող:

Եապէս կը տարբերին «Սրտայոյգ» խոկումներ» բաժնի գրութիմները մնացեալներէն, կարծեն այն պատճառով, որ գրուած ըլլալ կը բուին յուզական վիճակի մը անմիջական ազդեցութեան տակ, մտերմական խօսքերով ու խոհերով: Նոյն այս բաժնի մէջ, «Ո՞վ ընկեր» քերքուածը կարծեն ուրդուած է ինը իրեն, իր ներքին անձին, - տեսակ մը մենախօսութիւն, իր երազներու մասին, ընկրկումներու, նախանձորդներու. տեսակ մը ներքին պայքար... «Կարօտ մայրական» յուզի է՝ նման բոլոր մայրերու նույրուած գրութեանց: Ուշագրաւ է «Կարօտ մանկութեան» քերքուածը, որ անհուն ըղձանրով կը նայի իր անցած մանկութեան, կուզէ դարձեալ «ըլլալ մանկանց հետ, վազել, երգել երջանիկ» կուզէ նաև որ վշտափ տարիները երազ դառնան, հեռանան, որպէսզի «նոր մանկութիւն ուն նոր կեանք ողջունեի անվլորով»: Գուցէ ասիկա իր լաւագոյն քերքուածներէն է, իր անմիջականութեան համար:

«Բնութեան հետ» խորագրուած հասուածը իր ուր ոտանատրներով, մտածել կու տայ այն նկարիչներուն, որոնք առաւելաբար բնութեան տեսարաններ կը գծեմ, բայց իրենց յաջողագոյն գործերը դարձեալ կը մնան դիմանկարները: Գիրքի վերջին հասուածը, «Սիրային տագնապներ» կը պարունակէ երեսուներկու քերքուած: Կան որ որոշ չափով կը պարզեն սիրողի մը սույսաներները: Կան ալ որոնք կարգ մը «սուներու» մէջ, հակառակ քիչ մը մանկական միասնութեամբ ներկայացուած ըլլալնուն, - մի մոռնաք որ պատանեկան օրերէ կը մնան արոնք, - կը պարզեն իրաւ զգացումներ, ինչպէս օրինակ հետեւեալ սողերը.

«Կը բոլորին թէ ինչն է ես յայտնած եմ ուրիշին, մեր երազը, մեր սերը, մեր իրձերը՝ զերդ մանուկ, բայց դուն ինչպէ՞ս կուզեիր բոցավառով իմ հոգին, միմակութեան մէջ խանձի՝ մեր զաղտնիքով ծանրաշոր:

...Բայց ես ըսի դաշտերուն, բռչուններուն, ծառերուն, զիս ոխտադրո՞ւժ կ'անուանես, ո՞հ ի՞նչ սրտով, ինչպիսի՝ ...»:

Հաղմներ կամ, թէ Հորոյեան, իր քերքուածներով, սերունդի մը բանքերն է: Ամէն գրող, առաւել կամ նուազ չափով բանքերն է իր սերունդին. նոյնիսկ կարգ մը զարտուի անձեր, որոնք կը յածին ուրիշ

ոլորտներու մէջ, (ինչպէս օրինակ՝ Չրաբեան մը). Առյանսկ անոնց քով կարելի է գտնել իրենց սերտնդեն որոշ բաներ:

Գրիգոր Հորոյեանի պարագային, աղիկա արդինքն է Խառնուածքին, ստացած դաստիարակութեան ու իր ապրած միջավայրի գաղափարական հոսանքին: Արդէն, ճամակի մը մէջ կը հաստատէ ասիկա, ըսկեռով.

«Ճառայած ես հայ մամուլին, նախ, Հայեակայ ուսուցական միրութեան տպարանը, ապա «Արեւելք» օրաբերքի եւ «Նայիրի» ամսագրին մէջ... կոփուելով Սրբաւ Թէօլէօլեանի, Անդրանիկ Ծառուկեանի, Սիմոն Սիմոնեանի, Արմեն Անոյշի, Եղուարդ Պոյաճեանի և որիշներու շոնչին տակ»:

Ասոնց վրայ պէտք է աւելցնել որ Հալէան ու Լիքանանը եղած են ազատատենչ հայութեան հայաշոն վառարանները: Ուստի, որպէս իր ժողովուրդի հարազատ զաւակը, բնական է որ նման միջավայրի մէջ կազմադրուող ամձ մը ազդեցութիւններ կը առաւել կամ նուազ չափով: Այս իմաստով, Հորոյեան, իր ամէնն ընարական ստողերուն մէջ իսկ կը կը իր սերունդին ուսմանքամն ու մղեռանդրութիւնը:

Այս է պատճառը, որ կարդալով իր «Սիրտը ափին մէջ» գրքի քերրուածները, կը տեսնենք, թէ Գրիգոր Հորոյեանի համար սրբութիւն սրբոց են ինչ որ կը կազմն հայութեան ինքնութիւնը. - Արարատը, տաճարները, հողը, գետերը, հայ դպրութեան ռահվիրաններն ու հայերէնը:

Իր լեզուն ալ իր սերունդի լեզուն է, զուուած օստարամուս որոններէ, կոկուած ու հարստացած:

Պէտք չէ մոռնալ նաև ինքաշխատութեան բաժինը, որ մեծ տեղ կը բռնէ Գրիգորի պարագային:

«Սիրտը ափին մէջ» գիրքէն կատարած մէջքերումներս, կը յուսամ ցոյց տուի Հորոյեանի բազմազան հետաքրքրութիւնը, - ազգային, հայրենասիրական, յեղափոխական, մտածման տարրերու, բնութեան ու սիրայի տագնապներուն:

Քիչ գրողներ ասոնցմէ անդին հետաքրքրութիւններ կրնար ունենալ:

Այս բոլոր հանդերձ, ես այն կարծիքին եմ, թէ այս էջերը աւելի հաղորդական կը դառնային, եթէ գրուած ըլլային արձակ, առանց քերրողական օրէնքներու կաշկանդումին: Անտես ընելու չէ հաղորդականութեան պարագան, երբ կուզես որ գրածդ հասնի

հասարակութեան, անոր սրտին ու մտքին: Այս նպատակով է, որ այս զիրքը մլցուուեր է «Սիրու ափի մէջ» անունով:

Չափն ու յամգր պայման չեմ որ գրութիւն մը բանաստեղծական ըլլայ: Բանաստեղծական արձակի բազմաթիւ օրինակներ կարելի է բերել մեր գրականութեան էջերէն. օրինակ, Թղթադիմութիւնիցից «Տանիքին աղջկը», Շաւարչ Նարդունիի «Կարօւ հայ լեզուին» գրութեան երկրորդ հատուածը, բազմաթիւ էջեր Ակսել Բակուցէն, Ռ. Զարդարանի «Զարդուած որտորդը»: Ալ չեմ երկարեր բռումս. ո՞ր մէկը յիշեն. կարելի է առանձին հասոր մը կազմել աղոնցմով:

Հորոյեան իր «Հեղինակին խօսքը» վերմազիրը կրող յառաջարանին մէջ կը գրէ. «Եթէ, հոգեկան խոռվթներէս, մտածումներէս եւ ապրումներէս բխած ազգային, ազատազրական, մարդկային եւ քնարերգական սոյն քերուածներով կարողացայ ապրումներս փոխանցել ընթերցողներուս, ժողովուրդիս փոքր ծառայութիւն մը մատուցած ըլլալու անսահման գրիմնակութիւնը պիտի ունենամ»:

Կը նշանակէ՝ ի մտի ոմի ոչ թէ մտաւորականները, այլ՝ հասարակութիւնը, - ինձին եւ թեզի պէս մարդիկ, - մարդիկ, որոնք հայ քեզք ու զիրք կարդարով, հոգեկան բաւարարութիւն մը կունենան: «Կուզեմ որ լինի, իմ երգս խոնարի, որպէս կտոր հաց, սեղամի վրայ աշխատարի», պիտի բաէր Կոստան Զարենան: Հացը խորհրդանշիշ է արդար վաստակով ձեռք քերուած սնունդի: Գիրքը, հայ զիրքը՝ հոգեկան սնունդի, որմէ զրկուողը ենթակայ է անհաղորդ մնալու իր ժողովուրդի ապրումներուն ու ոգիին:

Արդ. ես իիմա կուզեմ բաել իմ զրչերայր Գրիգորին, «Սշակ ցամէ... թելիդ շարժումն անպարազի՛ թող ըլլայ...»:

Գրէ՝ արձակ կամ ուսանաոր (նախընտրարար արձակ), միայն զրէ, քանի որ ապրումով գրուած տողեր ունին եւ Հայաստանեայց եկեղեցիի մասին զիտես արտայայտուիլ հետեւեալ խօսքերով.

«Խորախտրուրդ ծէսերուդ յուզաքրքիո շունչին տակ  
Հասակ առի, հայացայ՝ աստուածային երկիւրով,  
Հոգիս ցնծաց խանդակաք պաշտանումքով, աղօրքով,  
Երբ հայկական խորանէն կը մատուցուէր պատարազ»:

**Պ.Թ.Կերոնճեան  
Գրագէտ - Մննքրէալ**

\* \* \*

*Սիրելի հեղինակ քենեկալ,*

*Սեփականատէր «ՍԻՐՏԸ ՍՓԻՆ ՍԷՇ» քերթողագիրքին.*

*Հպարտ եմ քեզմով ընկեր բանաստեղծ.*

Գօգոյ ճան, գրական և ի մասնաւորի բանաստեղծութեան մասին, խօսելու և կամ գրելու կը դժուարանամ, կալուածէս մղոններով հեռու է. չեմ փափաքիր գրական Տօնքիշու մը ըլլալ: Այդ երկու սեռերը՝ արակ և բանաստեղծություն, քննարկել կարողութեան շատ վեր է: Ես, լոկ հայ գիրն ու գրականութիւնը սիրող մըն եմ, ոչ աւելի: Անոր իրաւական տէրը ժողովուրդն է, վերջինս է արդար ժատաւորը ու անոր վճռող մեկին է ու ոսկեքանդակ: Անձնապէս շատ հաւատը չեմ քննադատներու գրածներուն. (բացառութիւնները յարգելի են անշուշտ): Ցարդ ի՞նչ են սրբազրած, շտկած, երէ ոչ՝ վազող ծիուն ճակտին զարկած, քուզամահ լրած... նաև պէսպիսի խնամիական կապերով ի՞նչ, ի՞նչ աւերներ ու ոճիրներ գործած են: Ցարգանք՝ Ցափո բոլոր գրչի հերոսներուն:

Հետազայ տողերը լոկ անձնական կարծիք, տպաւորութիւններս և ապրումներս են, իմ, ողորմելիիս հասկացողութեան չափանիշով:

Գիրքը լրջութեամբ լրի և դանդաղ երկու անգամ կարդացի: Կան քերրուածներ՝ որ հասան 6-ի, շատ սիրելուս և կամ լաւ մարսելու համար:

Վայելու և ներկայանալի հասոր մը: Պետոս Պետրոսէանի - ի (իրաւարուսաւագէտ)՝ կողքի նկարին կը պակսի տրոփումը քրութին, զորս ամրողացուցած է հեղինակը իր ընդիհանրապէս բախսու տողերու ընդմէջն և Կարօ Փաշանանին բծախսնդիր, անվրէս և շնորհաւորելի էջապրումովը: Շաշակ և որակ, ձեռք ձեռքի պար են բոնած: Ակնահածոյ ամրողութիւն մըն է երեքայրիք: Վարձքերնիդ կատար:

Կարելի է զրել մուսաներու բոլոր փափսուք քելադրանքներուն, խոհերուն մասին: Պատշաճ նկատեցի արագ ակնարկով, տոպարակել այնպիսիները որ կախուեցան՝ կարքիս: Նաև զգուշացայ որ ուրիշ մը կամ այլը, կոկորդէս բռնելու առիթը ունենան:

Մեծ մասամբ բախսիծ է խնդրանքի, աղօքքի, տենչի, հայրենասպազութեան, բնորքեան հետ զրոյցի, սիրոյ և այլն: Գրեք յարաւել բախսախսան կարօս երգած ես. առաւել ցաւ ու վիշտ:

Խոստովանինք որ լուացուած են քու և սերմդակիցներուդ ուղեղները նոյն ջուրով: Աղերս ունին, կանչ ես, մարտ ես, ըղձանք և կարօս ես, որսդ՝ Հայ, Հայրենիք, Հայաստան, սէր, ուսում և բնուրիս: Հոգիոյ, սրտի ու մտրի կաթկրուկներդ կը շրջանակեն այդ բոլորը:

Կուզեմ մօսենապ փորձել, մուսամերուդ փերակին: Տար Աստուած որ մեղրախարիսխին զուզադիպէի: Վայ այն բռպէին, որ խայրողներու պարսին ճանկն իյանայի:

Այս վերջին «խնդութիւն» պիտի ըլլայ: Ես նման աղօրիիներու ջուրին չեմ կրնար ըլլալ: Բաներ որ իմ կարողութենես վեր և շատ բարձր է:

Օ՞ն ուրեմն գործի:

Սկսիմ Գօռոյին կալլ կամնել:

Օրճ էր կիրակի:

Որպէս դորացէք «Հայաստան» բանաստեղծութիւնը: Անկատար տենէեր, յոյս գալիքին (էջ 15): Քիչ ետք, Հինք կը վերափոխուի Նորի և որուց հանձարով կը փառարանուի (16):

«Հայոց լեզու»

Պատուանշանի արժանի գրութիւն, անկեղծ ու ասոր, վայելենք վարի յիշարժան ստողերը:

- Սերունդները իրարզօդող, մեր մայրենի Հայոց լեզու:
- Յաւերժօրէն թրթռացող անմահական երգերու սուս: - 19-
- Դուս կրմնաս անխոցելի, անալարտ ու յավերժական:
- Ախ երանի «Ա.Կ.» Քիչ անդին, պանծացումը ՍՍԾԾՈՅՑԻՆ: Ի՞նչ հոյակապ հանգատութիւն:
- Հայ պատմութեան յաւերժական Արարատ: (20) Գոռա՛ հպարտութեամբ:
- Հապա,

Հայ դպրոցին շնորհուած պատշաճ վերադիրներու մարզարտաշարը:

- Որպէս դարրնետուն Հայոց հոգիին:
- Դուս արեւածին լոյսի սուրբ խորան,
- Հայ գոյամարտի պողպատեայ վահան,

➤ Իմքնածանաշման սրտագին մատեան,  
➤ Ազատութեան տենչ, յոյսի շատրուան:

Որոնք կը բերդանան, կրամիթեայ պարհսպով, վերջին երկու  
սրանչելի քառեակներով (22)

Հայուն սիրելի չքնաղ ամիսն ալ ունի իր կարքը:

➤ Լիճ դարձած թէն՝ ծով դառնալէ վերջ, (30)

Երբ քիչ մըն ալ խորանանք՝

➤ Հէ՛յ ճան Երևան// Համն ու հոտը կուտայ, էջ 31-ի զագաքին տասը  
տողերը և մասամբ նորին:

ՎԵՐՋԸ վերջ է՝ բայց ետք չէ:

«Հոն»: Այո՛ «Հոնը» չտեսար, պետք է ուխտի երթալ, երբ  
կարելիութիւն ունի: Գնա՛, տե՛ս, շօշափէ՛, համրուրէ՛, ծունկ մը  
աղօքք, պսողոնց մը խունկ... կը վերանաս կ'արքենաս՝ առինքնող  
հողին, օդին, ջուրին հրապոյրէն: Գօդյ ճան, (33)

Ազգութեան Զաւոշը, բայց ի՞նչ Զաւոշ: Այս պարագային  
դրս գոյզ մը խօսք բաելու աւելի իրատնք ունի: Բայց, «Հազար ինն  
հարիւր» եկ, երկճայն երգենք, պարպենք մեր բոքերը դէպի Սիվանա  
սարերուն: (35):

Պասկին ճարօտը հազի քակած, հարսը չզոկած, դէպի  
պարտականութիւն գրինող Դրօն, իր և պայիկներուն վերջին կամքը  
եղած է որ //Ուսէն, հասցնեն ու հանգչեցնեն մասունքները  
Հայկական Պանթօնին մէջ, ի Թօխմախ Կէօլ Երեւան, պայմանա  
որ ԱՐԱՍԻՆ պատկից ըլլայ (37):

Խայամեան քառեակ, Կապուտիկեան «Պատգամ  
Հայութեան» Խահակեան պատկեր և Շիրազեական խօսք (41):

«Մոչ՝ Հայ երիտասարդութեան»

Բարոյական դաս...: Բացառութիւններ մասամբ յարգելի են,  
անշուշտ ո՛չ սիրելի ո՛չ ալ ցանկալի: Վերջին համարին՝ Այո՛, շատ  
ժիշտ է: Կրկին չըլլալիք բայցը: Ակամայ մեղանչում: Ծունկի աղօքել,  
Նարեկացին հետ նոյնանալ և խոկալ: Շիրազի սազին լարերը ճայն  
կուտան: Այս կտորին, նախորդ գիրովս լայօրէն արտայայտուած են:

«Արմատներս Հօրենական»  
Ընթացիկ ջուրի պէս հոսուն: Գերդաստանի ծառին պատկերը: Լաւ  
կըլլար որ ձօնուէր՝ Խառողին, ՀՕՐՍ վերանգրով: (43)

«Հայ Յեղափոխական բանակ» :-

Սիամանթոյական՝ ոճ, ուժգնութիւն և տարազ : (45)

Էջ 46-ի քառեակներուն երկրորդին պատասխանը, «Հայ Յեղափոխական բանակ» հրացայտ գրութեան ողիին խորքն է: Էջ 47-ի առաջին քառեակը կրկնել՝ որպեսզի քարմանաս՝, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵ, և էն առաջ Թօխմախ Կէօլ, արքնցոր իր եօթանատոնամեայ քոմէն, Հայրենակերտ, անկրկնելի Արամ Մանուկեան և բաց ու որդիական գրոյցի նստէ :-

Մասնակի յաջող պատկերներ ու պատմութիւն հայ եղեռնի (51)

Եօթն անզամ եօթը, քարիստէ՛, երգուած սրտառուչ Եփրատի ջուրով, մկրտուէ՛: Պիտի դառնաս աւելի իմացական և վրէժիսնդիր սաստնցի ու խորիմասս երգիչ: Եփրատը ջրդեղուած է մեր մախնիքներու սուրբ արիսնով (53)

«Յատում» Այնքան զայրոյր ամքարած ես, որ մոոցնել (դիտումնաւոր) սուած է կէտերու գործածութիւնը (57):

Սրտանօտիկ կորողաշնուրթիւն «Եղեռնի Յուշարձանը» (59)

Հոր չմոռնան իմքնութիւնը հայկական,  
Հոր կրկիրը որ կը կոչուի Հայաստան:

Որքա՞ն կարօտ ու բաղճաճք ճիկարով ընկերոց մը  
նկատմամբ: Ω՞վ կրնայ չափել խորտքիւնը այդ անյատակ սիրոյ (64)

Այո՛, և յափտեան, մայրական կարօտին, ոչ մէկ կարօտ կայ  
հաւասարող, գերազանցող՝ //Սայր իմ սիրատոն, մայր իմ կաքոզին  
(լոկ մօր համար գործածելի բառ) կարօտցած եմ քեզ, կարօտ  
անցեալին.... Այս կախման կէտերը մօրը անքեղուած սիրոյ կրակն է:  
(65)

«Կարօտ Մանկութեան» գրելաձեւը կը պարտադրէ գործածել  
բութ և ստորակէտ: Ինչե՛ք ունիս տակալին՝ չըսուած որ գեղուած  
մեր տղայ: (66)

Սարգարէացումդ սկսաւ իրականանալ: Խորհրդածէ՛,  
հապրտացիր, խոկումի նոր տարտան սեմին վերջինը համարովդ:  
Հուռուա՛: (67)

Կաղանդ Պապուկին ուղղուած խօսքդ զմայլելի է : (68)

Սքանչելի ծօն մը Սեծարենցին, Հրայրը ունի՞ն Սիսաքին  
նկատմամբ: (69):

Խաղաղ, զուլալ օրհնեալ ջուրի նման պարզ և կարեւէր էր  
թաքուլ Հուռեանը ծանօքացնելու կերպի: (70)

Բնութեան հետ պատշաճութեամբ անարգել քայլ պահելդ հոյակապ է: (73)

Հայրենիք, միշտ Հայրենիք և տակալին Հայրենիք, ի՞նչ հաճելի պատկերներ: (74)

Փոխարերական կրկնակի իմաստով, «Դաշտերուն մէջ»ի Տրդ տունը, քերթողի, քնոյշ և իմաստայից պատկեր մը՝ կենդանի: (75)

Տեսէ՛ք որքան քախիծ «Անձրեւին» մէջ և հաճելի ասութիւն խորիմաստ՝ //Իր արցունքները անձրեւ են դարձեր: Ինչո՞ւ ծմրան այլքան խոհեր, 4րդ տուն. մի՛ մոռնար որ գարնան աւարտը, աւետիսն է ծմրան: (80)

Մի՛ յուսահատիք, մահացու մեղք է աւետարանի ճամբով: (83)

Դ. Դուրեանն ալ վկայութեան կանչած ես: (84)

Նոր պատկեր մըն ալ զրափիչ և յուշիկ, 3րդ տուն (93):

Ուրիշ յար և նման պատկեր մը, վերջին տունը «Սիրածիս»

(94)

Սիրոյ հարցականին մէջ, պտղունց մը հետք ու պատանեկութիւն, տես վերջին համարը: (95)

Ամէն անկիմ հայութիւն: (95)


Զարիֆեանի օրինեալ ներկայութիւն՝ «Կը սիրէր զիս»: (98)

Քաւարանի կարիքը չունիս «Խոստովանիր» 3րդ համարի 3րդ տողը, կրանիքով է կերտուած երիտասարդական այս հուրը: (106):

Գորովով, երկիրածութեամբ սիրտդ առած ես ափիդ մէջ ու լստակած հոգին քիսող վիշտավիայութիւնը, որ ինքնին կոչ և խրատ է և որպէս մարդ ապրելու յորդոր, ամրող իմաստափրական տասնամբանեայ մը, տապանակ ուստիդ զանձը: Վարձքտ կատար, իին օրերէն ցարդ անվկանդ զրչի խնկարկու: և Վերջ:

Գրեցի բաներ, սեւցոցի էջեր, գուցէ և վստահաբար նաեւ երեսս: Ըսի ի՞նչ որ զիստի «մարդ իր ունեցածը տալով չէ ամչցած» կըսէ հայկական առածը: Եթէ կայ քիր իմացութիւն մտածումներուդ իմ մեկնաբանութեանս ընթացքին կը խոստանամ չի կրկնել:

## ՆՈՒԻՐՈՒՄ



Չարունակէ երբի ու մտերիմ զրոյցդ հայ մուսաներու հետ: Գնա և  
զացէք Հայաստան զոնէ անզան մը:

**Ծարսու Քենեկալդ՝  
Սարգս Կոնճեան  
Ռւսուցիչ-հրապարակագիր  
Թրիփողի-Լիքանան**

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Քանաստեղծ մարդք՝ բառերի մեջ... Հրաշյա Մաքեոսյան.....3

## Ի Մ Ե Ր Գ Ա Ր Ա Ն Ը

Ղարաբաղը կը կանչէ.....	8
Ազատատենչ իմ Հայաստան.....	14
Զայն ազատութեան.....	18
Հայ մայրերուն.....	23
Հայաստան աշխարհ.....	26
Պետիկ Ինձեյեանի յիշատակին.....	29
Գարնանային.....	31
Սիրուն աղջիկ.....	36
Երազմերուս ճանապարհով.....	38
Հրաժեշտ կուտաս.....	41
Քեզ տեսմելով.....	43
Ինչո՞ւ համար սիրելիս.....	45
Դաշնակցութիւն.....	48
Հայաստան.....	53
Հայրիկին պատգամը.....	56
Խրիմեան Հայրիկ.....	60
Ես պիտի ապրեմ.....	64
Կը սիրեմ քեզ.....	69
Կարօտ.....	73
Ջնքոյշ աղջիկ.....	77
Այս իրիկուն.....	81
Զօն Սայաթ-Նովային.....	85
Ինչո՞ւ եկար.....	89

## **ՆՈՒՐՈՒՄ**

---

Զօն Յովհաննես Պատալեանին.....	94
Ինչ՞ու համար սիրելին.....	99
Խոր կարուն.....	103
Գիշերային երգ.....	107
Մեճք երցներ հայ կեղրոնի քայլերգ.....	108
Քայլերգ Հ.Մ. Շ. Մ.ական.....	109
Հայոց լեզու.....	110

## **ՈՐԴԻԱԿԱՆ**

Կիրակօրեայ վարժարան.....	137
Սուրբային.....	138
Հայ ֆետայիներ.....	139
Ձեզ եմ ասում.....	142
Սուրբ Կոմիտաս.....	143
Անձնուէր բարիք.....	144
Սասունական.....	145
Աշխանային.....	150
Անկեղծ սէր.....	151
Գիշեր մը ձմրան.....	152
Շուշանաբոյր գեղեցկուիխ.....	153
Իմ անզին.....	154
Թախիծու խոր է.....	155
Սիրող մը չունիմ.....	156
Գողտրիկ երազ.....	157
Մենութեան մէջ.....	158
Երազներուս քազուիխ.....	159
Ձեզ հրեշտակ կարծեցի.....	160
Ի՞նչ ընեմ.....	161
Սիրեցի քեզ.....	162
Գաղտնի սէր.....	163

---

Ճշմարիտ սէրը.....	164
Բոյրն այս սիրաթով.....	166
Իմ Հայաստան.....	167
Կուզելի գիտնաս.....	168
Հոգիս տխորդ է.....	169
Ցաւս սրտակեզ.....	170
Իմ սիրասուն.....	171
Երազ էր.....	172
Դարդուտ սիրտս.....	173

## **Ն ՈՒ Ի Ր ՈՒ Մ**

Զօն՝ Էղիկ Յովսէփեանին.....	175
Սիրոյ խորհուրդը.....	176
Քանաստեղծ, գեներալ-մայոր Սամուէլ Սաֆարեանին.....	177
Զօն՝ Ալֆրէտ Մարտոյեանին.....	178
Սիրելի Ջրիստափորին.....	179
Սիրելի Ռուբեն Շանպազեանին.....	180
<b><u>ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ, ԿԱՐԾՔՆԵՐ ԵՒ ԳՐԱԽՈՍՍԿԱՆՆԵՐ</u></b>	181-208
Բովանդակութիւն.....	209

# Ն ՈՒ Ի Հ Ը ՈՒ Մ

(Երգեր եւ բանաստեղծութիւններ)

Երևան, «ՈՒԽՏԱՏՈՒՆ», 2002 թ.

*Ստանալու համար դիմել՝  
Krikor Hotoyan  
34 Leith Hill Rd. apt.# 511  
Willowdale, Ontario  
Canada, M2J - 1Z4*


Համակարգչային շարվածքը  
և ձևավորումը՝  
Սրբազրիչ՝

Արմեն ԹՈՐԳՈՎՈՅԱՆԻ  
Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ

Ֆորմատ՝ 84 X 108/32, տպագրական՝ 14 մամուլ  
գինը՝ պայմանագրային

---

ՀՀ. թ. Երևան - 1, Աբովյան փողոց, թիվ 15, սեկ. թիվ 9,  
«ՈՒԽՏԱՏՈՒՆ» բանգարան - ինստիտուտ



ԳՐԻԳՈՐ  
ՀՈԹՈՅԵԱՆ